

Ակոն

ԱՄԱՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱԼԱԿԻՐՅԱԿԱՆ

ԹԱՅԵՎԱԿԱՆ ՀՐԱՄԱԿԱՆ ԵՊՈԽՎԵԼԻ ՀԱՅ ՊԱՌՈՒՐԱՔԵԱՆ



ՆԱՐԵԿ ՎԵՐԱՓՈԽՈԹԻՒՆ ՀԱՅՈՅԻ ԹԱՎԱԼՈՐԸ ԵՒ ՏԻԱԼ ԹԱՎՈՅՆԻՆ

1955 ԱՊՐԻԼ - ՄԱՅԻՆ

թիւ 4-5

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Աւախուրեան օրեր	97	
ԽՄՐԱԳՐԱԿԱՆ		
— Ա. Յարուբեան Տաճարի նորոգութեան հարցը	99	
— Քահանայուրեան Հօմանական Տոբելեան Տիրան Արքեպո. Ներսոյեանի	102	
ԿՐՈՆԱԿԱՆ		
— «Եւ առ, այլ յարեա»	ԶՈՒԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ Զ.	105
ԲԱՆԱՏԵԳՆԱԿԱՆ		
— Վարանդին	ԵՎԼԻՎԱՐԻ	109
— Յոյսը	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	112
— Փափառ	» »	112
— Երգ կեանին ու մանուան	ՄԱՆԻ ԱԹՄԱՋԵԱՆ	113
ԳԲԱԿԱՆ		
— Յակոբ Պարոնեան	Յ. ՕՇԱԿԱՆ	115
ՊԱՏՄԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ		
— Պատ Առակունի	ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԵՆ	120
ԿՐՈՆԱ-ՊԱՏՄԱԿԱՆ		
— Գործ Առաքելոցը	ՊԱՐԳԵՒ Վ.ՐԻ. ՎՐԹԱՆԵՍԵՆ	125
ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ		
— (Խեւ) Յովնաննես Թղուրանցի	Ն. ԵՊՈ. ՇՈՎԱԿԱՆ	129
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ		
— Աւարակոյ Հայ գաղութը	Ա.ԱՐԴԻԿ Ծ. Վ.ՐԻ. ԳԱԶԱՐԵԱՆ	134
Բարձ. Խադ Մրբազանի այցելութիւնը Յուղանանի Հիւսէյն Թագաւորին	138	
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ		
— Հեռագիրներ	139	
— Սկեղեցական - Բեմական	139	
— Պատօնական	142	
— Այս ասրուան ուխտաւորութիւնը	143	
— Քառասնամեակ Ասդրիլեան Եղեռնի	143	
Հ. Բ. Ը. Միուրեան Նախագահին կոչը	144	

**ՍԻՈՆ-ի Տարեկան բաժնեգիրն է՝
բոլոր Երկիրներու համար՝ Անգլ. Եփլին 20**

«Սիոն» مجله ارمنية شهریة ، دینية ، ادبية ، ثقافية ، لغة والبيان
"SION", an Armenian Monthly of Religion, Literature and Philology
 Printed in JERUSALEM



ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ ՕՐԵՐ



Ապրիլ ամիսը, Յուրդանանի բովանդակ ժողովուրդին համար, իրական թերթանքի առիր մը եղաւ, որովհետեւ այս գեղածիծաղ ամսուան մէջ էր ու տեղի ունեցաւ Նորին Վեհափառութեան՝ Հիւսէյն Ս. ի, մեր պատուական ու երիտասարդ քազաւորին ամուսնութիւնը ընդ ազնուադուխ Տինա - ի: Այս քարերասիկ ու երշանկառա պարագան խողը զգացումներով կը լեցնէ: ոչ միայն Յուրդանանի, Նորին Վեհափառութեան հավատակներուն սիրոք, այև մեծ ուրախութիւն կը պատճառէ նախ բոլոր Արաք արենակից ժողովուրդներուն՝ ինչպէս նաև քարեկամութեամբ և նամակրանքի նայուածքով դէպի Յուրդանան և իր սրբառնմ Տունը նայող օսար երկիրներուն և ժողովուրդներուն:

Հաշիմական զանը գոյութեան եկաւ դժնդակ օրերու եւ տաղաբական դժուարին պայմաններու մէջ, երբ ի յերկիր կը կործանէին բազմարին զաներ եւ սէրութիւններ: Այս պարագան ինքնին փառ մըն է թէ նորին Վեհափառութեան մեծ հայրը եւ յաջորդները որքան ոլչամիս, լրջախոն եւ ժողովրդանուէր եղան եւ կը շարունակեն ըլլալ, գրաւելով իրենց նպատակներուն սէր եւ ուրշիններուն բարեկամութիւնը:

Մեր երիտասարդ եւ պատուական բազաւորը, Հիւսէյն Ա., կը վայելէ այսօր զուրգութանին ու նաւատարմութիւնը իր բոլոր նպատակներուն, ընորհի իր ազնուական բարեկամութեան, վեհանձնութեան եւ այն մեծ նուիրումինը զոր ան ունի իր բոլոր նպատակներուն նկատմամբ: Վասնզի նումարիս վեհապետները անոնք են՝ որոնց անձնառութիւնը գոյաւորուած է զիւենի ծնող ցեղին հոգուցն եւ արեան ամենէն մաքուր ձիրերովը:

Երուսաղէմի Հայոց Պատրիարքանը՝ որ Հիւսէյն Ա. Թագուարի եւ ջանկայիւասակ նախորդներուն եւ այժմ եւ Վեհափառութեան դրօժին եւ նովանաւորութեան ներքեւ լրի կը վայելէ խաղաղութեան, յառաջդիմութեան եւ մարդասիրութեան բոլոր բարիքները, իր երախտագէտ Պետին, ամբողջ Միաբնութեան եւ Յորդանանի նախատիմ հայ ժողովուրդին նես, սրտեանդի զգացմամբ եւ նրանանին կը թերէ իր մասնակցութիւնը այս ընդհանուր ուրախութեան, աղօրելով որ Տէրը անսասան պանէ Հաշիմական զանը եւ մեր երիտասարդ ու բազմաւորի բազաւորին, Հիւսէյն Ա.ի, պարզեւէ երկար եւ երջանիկ տարիներ, որպէսզի նորին Վեհափառութիւնը եւ իր ընորհազեղ Թագունին երկարօրէն, մինչեւ խոր ծերութիւն, վայելեն իրենց նպատակներուն սէրն ու զուրգութանիք:

Այս բարեպատճեն առիրով կը կրկնենք մեր Եկեղեցւոյ գարաւոր մաշրանքը, ազնուասիրս եւ աստուածաւէր բազաւորներուն ձօներգուած. «Թագաւոր փառաց Աստուած Հոգիդ կենդանարար, նորոգեա հանապազ զիինդանութիւն եւ զերշանկութիւն մերոյ բազաւորին, զի օրինեսում զեզ, Տէր, այժմ եւ յաւիտեան»:



≡ Ս Ի Ռ Ա Ն ≡

Ի Թ Ա Տ Ա Ր Ե Վ Ա Ռ Ա Յ Ա Ն

1955

ՀՊՐԻԼ-ՄԱՅԻՍ

ԹԻՒ 4-5

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

Ա. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՀԱՐԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Գ.

Համաձայն երեք Պատրիարքարաններու, Յունաց, Լատինաց և Հայոց կողմէն որոշուած մասնագէտ ճարտարապետներու ցարդ ներկայացուցած տեղակաղիններուն, և երուսաղէմի կառավարիչ՝ Ն. Վ. Հասան էլ Քաթիսի հրահանգներուն, կազմուած են արդէն մասնագիտական դիւաններ, ուսումնասիրելու համար Ա. Յարութեան Տաճարին դանագան մասները, թէ յարանուանական և թէ հաւաքական իրենց բաժիններովը. սկսուած այս ուսումնասիրութեանց արդիւնքը յետոյ պիտի հաղորդուի կառավարութեան:

Ա. — Մասնագէտ ճարտարապետներու քննութեանց արդիւնքէն յայտնի կ'ըլլայ թէ Ա. Յարութեան դմբէթը վեր բռնող սիւները անհրաժեշտաբար պէտք ունին պէտքն արմէի նոր ամրացումներու, ինչպէս նաև իւրաքանչիւր սիւնին առանցքին մէջն ու շուրջը պէտք է դրուին ճառագայթաձեւ թանձրամածէ շնուռած շղթայաձեւ կառոյցներ, որոնք պիտի նպաստեն այս կերպով դմբէթի ընդհանուր կայունութեան, երկրաշարժերու պարագային:

Բ. — Գլուխ Յիսուսի Գերեզմանը տաղաւարող շէնքի ճեղքուածներուն և զայն վեր բռնող սիւներու թեքումին, յանձնախումբը համաձայն է որ նորոգութեան ենթարկուի ան, փոփոխութեամբը պատերը կազմող քարերու ինչպէս նաև պատերը, սիւներն ու խոյակները իրարու զօդող երկաթեայ ամրոցներու:

Մասնագէտաները կը յաւելուն նոյնպէս, որ Գերեզմանի շէնքին այժմու կառոյցը չի ներգաշնակուիր Տաճարի ընդհանուր ճարտարապետութեան նետ և հնտերաբ զայն պէտք է ենթարկել որոշ բարեփոխութեան, շէնքին կարենալ ընծայելու կրօնական և ընդհանուր կառոյցին հետ հաշտուելու տրամաբանական ոճ մը:

Դ. — Քայլքայուելու վտանգին ներքեւ է նոյնպէս Ա. Յարութեան Տաճարին մուտքը: Ճակատին վերի մասերը դէպի գուրս շեղած են և զարդարան դակներուն մեծ մասը մաշած ու փացած են: Յանձնաժողովը կ'առաջարկի խնամքով վար առնել ճակատը և նոյն կերպով վերաշնել և պակաս ու թեր մասերն ալ ամբողջացնել:

Դ. — Անհրաժեշտ է նոյնպէս ընդհանուր քննութեան առարկայ ընել ամբողջ Տաճարի հիմերուն հետ կազ ունեցող ջրհորներն ու ջուրի ճամբաները, և դանոնք խնամեալ և կանոնաւոր դրութեան մը վերածել, առաջքը առնելու համար անոնց հիմերուն տուած խոնաւութեան և քայլքայումին:

Այսկերպ շուրջ երեսուն տարիներէ ի վեր օրակարգ եղող Ա. Յարութեան Տաճարի նորոգութեան հարցը կը մտնէ նոր ու վճռական փուլի մը մէջ, իր վրայ հրաւիրելով ուշադրութիւնը ոչ միայն իրաւակից Պատրիարքարաններու, այլ նաև Յորդանանի բարեխնամ կառավարութեան և բովանդակ քրիստոնեայ աշխարհին:

Հակառակ նոր ժամանակներու միտքերուն մէջ ստեղծած մշուշին և կարգ մը նուիրական զգացումներու և հանգանակներու աժգունութեան, այժմու ուխտաւորը Սուրբ Քաղաքը այցելած ատեն, նորէն կ'երգէ իր սրտի խորէն, ոեթէ մոռացաց զեղեղ երուսալէմ, մոռացի զիս աջ իմ»: Նորէն նախնաց հաւատաքին խորհուրդովն է որ կը համակուին բոլորը, երբ լուռ ու մտասքանչ խմբովին կ'առաջնորդուին Ա. Յարութեան համաքրիստոնէական Մայր Տաճարը՝ ի համբոյր Գերեզմանին Անմահին:

Մէկ կողմէն պատմութիւնը իր քանդակուած ստուերներովը, միւս կողմէն, կրօնքը իր սաւառնող խորհուրդովը, Ա. Քաղաքի մէջ կը ստեղծեն այն պիսի մթնոլորտ մը, ուր միտքն ու սիրտը կը զանեն իրենց կարելի սնունդը: Ուրիշ քաղաքներ, աշխարհի հին և նոր քաղաքակրթութեան ուրիշ սատաններ, իւրաքանչիւրը իրրե կեդրոն ցեղի մը ինքնուրոյն քաղաքակրթութեան, ումանք իրենց աճիւնացած աւերակներուն, ուրիշներ իրենց մշտանորող փառքի և մեծութեան ըսլոր ձեւերուն մէջ միակ բան մը կը պատմեն՝ մարդուն մաքի զօրութեան և զիտութեան չափն ու սահմանը: Այսպէս չզգար մարդ սակայն կրօնի այս մեծ օրօրանին մէջ, կեանքի խորհուրդը հոս ուրիշ ազգումներով կը խօսի, թե ու թուիչ տալով մտքին ու հոգիին, ելլելու համար ազգերու մասնաւոր զգացումներէն զերիվեր բարձրութեան մը, ուր ամէն ինչ համամարդկային է, աստուածային յայտնութեան մը լոյսով պսակաւոր:

Տակաւին համազգային և միջկրօնական այս Սբավայրը կը մնայ կարելի և միակ հանգիպակէտը, տարբեր ժողովուրդներու և կրօններու զիրար ճանչնալու, համամարդկային եղբայրութեան սկզբունքի մեծ դրօշին ներքեւ, Աստուծոյ զաղագումներէն զերիվեր բարձրութեան մը, ուր ամէն ինչ համամարդկային է, աստուածային յայտնութեան մը լոյսով պսակաւոր:

Հայ ժողովուրդն ու իր հոգեոր իշխանութիւնը, Հայ Եկեղեցին, սրբազն այս քաղաքին մէջ, դարերով ունեցեր են և ունին այսօր ուշադրաւ և բախտաւոր կացութիւն մը՝ որ նախանձը կրնայ շարժել այլապէս բախտաւոր:

ուած, բայց այս գետնին վրայ անմասն ժողովուրդներու: Ա. Յակոբեանց գարաւոր Մայրավանքէն զատ, որ Սիոնի գարաւոր ու պատմական բարձունքին վրայ իր շուրջը կը բոլորէ Ա. Հրեշտակապետաց և Ա. Փրկչի մենաստանները և ազգային սեփականութիւն եղող չէնքեր և հողեր, չայ ժողովուրդը և իր հողեր իշխանութիւնը Տէրունական Խուրը Տեղերու, Ա. Յարութեան, Ա. Ծննդեան, Ա. Կուսի Գերեզմանի Տաճարներուն մէջ և Համբարձման լերան վրայ, ունի քրիստոնեայ երկու մեծ Եկեղեցիներուն, Յունաց և Լատինաց հետ համահաւասար իրաւունքներ: Տակաւին նորակազմ Խորայէլի մէջ ունինք վանքեր, Եկեղեցիներ և վանքապատկան ու ազգային կալուածներ ու հարստութիւններ, որոնք այժմու քաղաքական դրութեան հետևանքով փիզիքապէս կը մնան անշատուած Մայրավանքէն, իրեւ մեր սեփականութիւն մեղի վերադառնալէն վերջն ալ:

Եկեղեցական ու ազգային այս մեծ ժառանգութիւնը զոր նախնիք թողածած են մեղի, գարերով մնացած է հաստատուն և անսասան, չնորհիւ ոչ միայն Ա. Աթոռի տիրանուէր և ուխտապահ զաւակներուն, որոնք իրեւ պահակներ Աթոռը ըրջապատող Ա. Տեղեաց և անոնց մէջ մեր ունեցած ազգային իրաւոց, ըրեւ են իրենց լաւազոյնը, միշտ վառ պահելով Սիոնի այս բարձունքին վրայ և Տէրունական Ա. Տեղեաց մէջ Աստուծոյ պաշտամունքին լոյսը, այլ մասնաւանդ չնորհիւ քրիստոնեայ հայ սերունդներու, որոնք գարերով ազգային այդ նուիրականութիւններուն ի խնդիր տուենք են իրենց խունին ու ոսկին, իրենց սէրն ու պաշտամունքը, որպէսզի անսասան մնայ Ա. Յակոբեանց առաքելական ծունը, Սիոնի բարձունքին՝ հանգչած հայ տապանակ ուխտին, և պահուին Ա. Տեղեաց մէջ մեր իրաւունքները, զերազոյն ժառանգութիւն և միսիթարանք մեր տառապակոծ բայց հաւատաշատ ժողովուրդին:

Վստահ ենք թէ գարաւոր հրաշքի մը զինով և բազմագիմի զոհողութիւններով երաշխաւորուած և մեղի հասած Ա. Տեղեաց մեր իրաւունքները, ինչպէս տոկէ առաջ, այնպէս ալ յետ այսու պիտի շարունակին զուրզուրանքի առարկան ըլլալ մեր ժողովուրդի բոլոր խաւերէն անխտիր: Կրօնական այս հրաշալի ծունը իրական փառք մը և մեր ժողովուրդին պատիւ ըերող Հաստատութիւն մըն է, որուն հաւասարը չունինք այսօր և որ կը մնայ միակը մեր ազգային և կրօնական ժառանգութենէն:

Ազգային մեր այդ գարաւոր Հաստատութեան հոգեկան հիմնաքարը եղող Ա. Յարութեան Տաճարի նորոգութիւնը Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնն ու ազգը կը դնեն մեծ պարտաւորութեան մը և զոհողութեան մը առջև, որմէ չնք կրնար խուսափիլ ազգովին: Մեղի կը մնայ իրարու խառնել մեր սիրտերն ու ձեռքերը, արժեցնելու համար դարաւոր մեր իրաւունքը Ա. Քաղաքին մէջ, ինչպէս ասկէ առաջ՝ այնպէս ալ մեր օրերուն:



ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ 25ԱՄԵԱՅ ՅՈՒԹԵԼԵԱՆ
ՏԻՐԱՆ ԱՐքԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԵՐՍՈՅԵԱՆԻ

Ամերիկայի թեմին Հայ Եկեղեցւոյ թեմական Խորհուրդը գեղեցիկ մտածով մը Յոբելինական Տարի նշանակած էր 1954 տարեցրջանը, իր թեմին մէջ հանդիսաւորելու Գեր. Տ. Տիրան Ս. Արքեպոս. Ներսոյեանի, հախկին Առաջնորդ Ամերիկայի Հայոց, կուսակրօն քահանայութեան քսանհինգամեակը: Ուրախ ենք հոս յայտնել կարենալու թէ Ամերիկայի թեմի զիսաւոր կեդրոններուն մէջ ամենուրեք սիրով ու յարզանքով տեղի ունեցան յոբելինական այս հանդիսութիւնները, իբրև յարզանքի ու գնահատման տուրք՝ հօտին կողմէ իր Արքազան Առաջնորդին բերուած:

Այս սրտագին առիթով, Ամերիկահայութեան չափ և աւելին ուրախ է նոյնպէս Ս. Յակոբեանց Միաբանութիւնը, վասնզի յարգանքի և զնահատութեան առարկայ եղող Գեր. Տ. Տիրան Սրբազնը մին է իր արժանաւոր և տաղանդաշատ Միաբաններէն և եղբայրներէն, որուն տարիներու ծառայութիւնը Ս. Ա. Խոռէն ներս, իրեւ Ժառ. Վարժարանի և Բնծայարանի ուսուցիչ և ապա տեսաւչ, ինչպէս նաև իրեւ լաւազոյն գործակից Թորգոմ Պատրիարքին և ազգեցիկ Միաբան Ս. Ա. Թոռոյ, վեր պէտք է նկատել ամէն զնահատանքէ:

Սիրելի և Սրբազնն Յորելեարը ծնած է Այնթապ, 1904 Օգոստոս 23ին: Իր երկրորդական կրթութիւնը ստացած է Երուսաղէմի Ժառանդաւորաց Վարժարանին մէջ: Սարկաւադ ձեռնադրուած է 1926 Հոկտեմբեր 3ին: 1928 Յուլիս 22ին կը ձեռնադրուի կուսակրօն քահանայ, ձեռամբ Երանաչնորհ Եղիշէ Դուրեան Պատրիարքի, վերակոչուելով Տիրան Արեգայ: Պատրիարքարանի կարգադրութեամբ, Տիրան Արեգան Անզիփա կը մեկնի, իր օճակից ընկերոջը նորայր Արեգայ Պողարեանի հետ և երկու տարի կը հետեւի բարձրագոյն ուսման:

1930ին, Երուսաղէմ դառնալով, Ժառանդ. Վարժարանի և Բնծայարանի մէջ կը դասաւանդէ Գրաբարի, Աստուածաբանութեան, Եկեղեցական Պատմութեան և Ա. Գրոց Մելինութեան դասեր, նոյն ատեն ստանձնելով զանազն վարչական պաշտօններ Ս. Ա. Թոռէն ներս:

1932ին, Տիրան Վարդապետ կը նշանակուի Տեսուչ Ս. Ա. Թոռոյ Ժառանդ. Վարժարանին և Բնծայարանին, և շնորհիւ իր կազմակերպչական ու մտաւոր կարողութիւններուն և Թորգոմ Պատրիարքի կրթանուէր ջանքերուն, Վարժարանը կը վերածուի կրթական իրական վառարանի մը: Թորգոմ Պատրիարքի հրաւերով Երկու տարիներ յետոյ Երուսաղէմ կուգան և ուսուցչական մարմնին մաս կը կազմեն Շահան Պէրպէրեան ու հանգուցեալ Յակոբ Ոշական, մին յայտնի իմաստասէր և միւսը բազմատաղանդ զրագէտ: Կը կազմակերպուին Շաբաթ Երեկոյեան լսարանական հաւաքոյթներ, ժողովրդային հանդէսներ, զրական և իմացական մրցանքներ, ու այս կերպով Ժառ. Վարժարանն ու Բնծայարանը կը բոլորէ ուշազրաւ ու բացառիկ շրջան մը, վերածուելով օրինակելի կրթարանի մը: Բոլոր այս իրազործումներուն իրական ողին և մղիչ ոյժը Դպրոցի Տեսուչ Տիրան Վարդապետն էր:

Իրեւ ուսուցիչ եղած է միշտ պրապտող և խորաթափանց, առաջնորդելով ուսանողին միտքը սովորական և դասազրքային զիտելիքներէն անդին, նիւթին միջուկին և մտքին բերուելիք բարիքին: Դասերը իրեն համար առիթներ էին խորանալու դէպի բովանդակը և ըսելու անհրաժեշտը, մղելով աշակերտը դէպի ընդարձակ դաշտը իմացական հետաքրքրութեանց:

Իրեւ քարոզիչ, անիկա պատղամախօսն էր Աւետարանի ճշմարտութեանց, քրիստոնէական լոյսով վերլուծելու հարցերը և առաջնորդելու հաւատացեալները Քրիստոսի Սիրոյն: Համոզման ջերմութիւնը և քարոզելու պարզ բայց հարցերը իմաստական վերլուծման ենթարկելու իր կերպը, հաւատացեալ հոգիներուն մէջ կը բանային մէկ կողմէն հոգևոր միխիթարանքի առուներ և միւս կողմէն լուսաւոր ուղիներ դէպի յաւետնական ճշմարտութիւնները:

1938ին, Թորգոմ Պատրիարքի կարգադրութեամբ կը մեկնի Փարիզ, Վարչական Փոխանորդ - Տեսուչի պաշտօնը՝ Վասամշապուհ Արքեպս. Քիպարեանի տեղ,

անոր հիւանդութեան պատճառաւու Յետոյ Լոնտոնի Ա. Սարգիս Եկեղեցւոյ Խնամակալութեան խնդրանքին վրայ ու հաւանութեամբը Երուսաղէմի Պատրիարքութեան, Տիրան Վարդապետ կը ստանձնէ սոյն Եկեղեցւոյ հովուութիւնը, մինչև 1944: Երբ 1943ին Ամերիկայի Առաջնորդ Գեր. Տ. Գարեգին Արքեպոս. Յովսէփ Եանցը կ'ընտրուի գահակալ Եկեղեցիոյ Եաթողիկոսութեան, Հիւսիսային Ամերիկայի թեմին Պատղամաւորական ժողովը Տիրան Վարդապետը կ'ընտրէ իրեն Առաջնորդ:

1945ին իր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեան ժամանակցելու առիթով Եպիսկոպոս կ'օծուի և կը վերադառնայ իր Թեմը ու կը լծուի անոր կազմակերպչական գործին և հոգեոր շինութեան: Իր ջանքերուն չնորհիւ կը կազմակերպուին նոր ծուխեր, կը գնուին և կը կառուցուին Եկեղեցական չէնքեր ու սրահներ: Երիտասարդաց կազմակերպութիւններն ու Գլորաց դասերը կ'ընթանան նոր ուղղութեամբ, ունինալով իրենց յատուկ կանոնագրութիւններ և գործունէութեան հաստատ ուղեղիծ: Կը կանոնաւորուին նոյնպէս հոգեորականներու տարեկան համագումարները, այս կերպով ամբողջ Թեմական գործերը կը ստանան որոշ նկարագիր և ուղղութիւն: Տիրան Սրբազնի ջանքերով գործնական հունի մէջ կը մտնէ նոյնպէս Մայր Եկեղեցւոյ և Մշակութային Տան կառուցման ծրագիրը, սկսած արդէն իր նախորդներուն օրով: Շնորհիւ իր կազմակերպչական տաղանդին և յոզնիլ չղիացող ջանքերուն՝ Ամերիկայի Թեմը կը վերածուէր այսպէս գործօն մեքենայի մը, և որուն զիսաւոր մղիչն ու յանձանձիչը կը դառնար Տիրան Սրբազնը:

Իրեն մտքի մարդ և զրոյ, Երուսաղէմի մէջ վարած է տարի մը «Սիոն» Պաշտօնաթերթին խմբագրութիւնու Փարիզի մէջ 1938-39, առանձինն խմբագրած է «Մեր Տունը» հովուական ամսաթերթիկը: Ամերիկայի մէջ պատասխանատուն և վերահսկիչն է եղած «Հայաստանեաց Եկեղեցի» Պաշտօնաթերթին, ինչպէս նաև Արմենիրն Կարտիլին: Հրատարակած է առանձին հատորներով չորս արժէքաւոր գործեր. 1. — Պատարագամատոյց Հայաստանեաց Առափելական Ուղղափառ Եկեղեցւոյ, 2. — Վարդապետական Դիրքը Հայաստանեաց Եկեղեցւոյ, 3. — Կարգ Նաւականաց Եկեղեցւոյ, 4. — Քրիստոնէական Մօսեցում մը Համալինավարութեան:

Տիրան Սրբազնը տեսիլք ունեցող հոգեորականն է: Ուսուցչական ասպարէզէն, վարչական, հովուական պաշտօններէն մինչև թեմական առաջնորդի վերահսկողութիւնը, անիկա եղած է ամենուրեք ծրագրող ու կազմակերպող միաք մը և յուսահատիլ չղիացող կամք մը: Իր մտքի և հոգեկան չնորհներու լրումին մէջ, անիկա մեր օրերու Եկեղեցականութեան լաւագոյն ոյժն է որ զիտէ իր շուրջը բարիքներ սփորել, չուրը զինիի փոխելու նորիմաց հրաշքով:



ԿՐԹՈՒԵԿԱՆ

«ԶԷ ԱՎՏ, ԱՅԼ ՅԱՐԵԱՒ»

«Ոյ արդ Քրիստոս յարւցեալ է ի մեռելոց, առաջին պատը նեշեցիօց։ Քանի մարդով եղեւ ման, և մարդով՝ յարւութիւն մեռելոց։ Առաջ Արքան ամենեմին մեռանին, եղանակ եւ Քրիստոսի ամենեմին կենդանացին։»

(Ա. ԿՈՐՆԹ. ԺԵ. 20-22):

Յիսուսի յարութեան յաղթանակը և փառքը յաղթանակն է նաև փրկարար խաւլին։ Ահաւասիկ թէ ինչու յարութեան հրաշափառ լոյսը կ'արտացողայ Գողգոթային և խաչին վրայ զանոնք լուսաւորելու և անդրակիրակելու համար իրբեւ յաղթութեան գագաթի մը վրայ յաւերժական կոթող մը դրկութեան։

Յարութեան այս լոյսն է որ կարելիութիւնը կ'ընծայէ մեզի, պահ մը վերցնելու քողը որ կը ծածէկ խաչին խորհուրդը, անգամ մը ևս նայելու և անդրազառաւու փրկութեան գործիքին որ Հրէից գայթակառիթիւն էր և Հեթանոսներուն յիմարութիւն (Ա. Կորնթ. Ա. 23):

Բանալու համար խորհուրդին ծալքերը, անհրաժեշտ է անդրազառանալ խաչելութեան նախընթաց դէպքերուն, որոնք կը կազմեն Աւետարաններուն ամենէն սրտազարւ և զեղուն էջերը և մարդկային պատմութեան ամենէն յուզումնալից տուամերէն մին։ Գանձի մարդը՝ մահուան կ'առաջնորդէ իր Ստեղծիչը անարգ և ստորնացուցիչ ձեռով մը և որուն համար Աւետարանիչը կ'ըսէ նաայի մարդարէի յայտնութենէն թէ։ և ոչ հակառակեցի և ոչ աղազակեցէ, և ոչ ոք լուիցէ ի հրապարակս զբարբառ նորա։ Զեղիքն ջախջախեալ ոչ փշրեսցէ, և զպատրոյին առկայժեալ ոչ չիջուսցէ, մինչև հանցէ ի յաղթութիւն զգատաստանն։ և յանուն նորա հեթանոսք յուսասցին։»

Աւետարանիչները ներկայացնելով Տիրոջ չարչարանաց պատմութեան մանրամասնութիւնները, ուզած են Անոր տառապանքին մէջ ի յայտ բերել Արիութեան, Սրբութեան և մանաւանդ Արիոյ առաքինութիւնները։ Յիսուսի հոգիին մէջ իրենց կատարելութեան հասած վսիմագոյն այս

առեւելները պիտի չճանչնայինք իրենց լիութեանը մէջ, եթէ չաեմնէինք զինքը իր տագնապի, չարչարանքի և մահուան պահերուն։

Դժուարութիւններու և դժբախտութեանց ատեն է որ առաւելաբար ի յարակութայ մարգուն ներքին կարելիութեանց ցուցագրումը։ Մեր երջանկութեան ժամանակի չի գար մեր կեանքը արժեսորող փորձանիչը։ Յիսուս, հակառակ բացարձակապէս անմիզ մը ըլլալուն, քաջութեամբ դիմաւորեց իր խոնարհ վախճանիը, վասնզի խաչի տառապանքը դիմաւորելու հարկադրանքին, վասնզի խաչի տառապանքը պահուէր հարկադրանքին։

Ոչ ոք մեր կեանքին մէջ կը վայելէ ամբողջապէս իր աշխատանքներուն արգասիքը, եթէ չեն չահուած ատոնք ճիզով, դժուարութեամբ և երկունքով։

Քրիստոնէութիւնը, առանց խաչի խորհուրդին, պիտի մեար վսեմ ճշմարտութիւններու, բարոյական շատ զեղեցիկ սկզբունքներու և խորունկ սիրոյ մը արտայայտութիւնը լոկ։ Կեանքի առեղծուածը խաչով կ'իմաստաւորուի, և մարդը կը դադրի ողբերգական գոյացութիւն մը ըլլալէ։

* *

Գեթսեմանի պարտէզը, գիշերային սարսուաններու, վհատութեան, ընկրկումի, մահուան և վատնզի աղդանշաններով, Գողգոթայի եղելու պահուակին սկզբին է։

Գաղափարաց զուգորդութեամբ, Գեթսեմանին կը յիշեցնէ մեզ ուրիշ պարտէզ մը եղեմը, ուր նախամարդը պատահ էր վայելելու նախախնամութեան բոլոր բարիքները։ Խոկ հսկ էրկ բլուրի մը ստորատին, ձիթենիններու մթաստուեր հովանիին ներքեւ, Քրիստոսէ որ իրեւ Աստուծոյ Որդի, աստուածային պատուիրանին անսաստումով՝ մեղքին և մահկանացու մարդուն փըրկութիւնը կը գնէ, ընդառաջելով չարչարանքներու, զրկանքի և խաչելութեան տրտում՝ այլ յաղթական փառքին։ Հօն-

հին Աղամին էր մեղանչական, վտարուած և գտառապարտուած մահուան, հոս նոր Աղամին է որ իր արիւնով կը պատրաստուի զնել փրկութիւնը մեղքին, աղ ատագրելու մարդը, բանալով անոր առջև ներումի, փրկութեան, խաղաղութեան և յաւիտենական կեանքի փակեալ խոստումը:

Բնակոնարար Յիսուս կը զգար ճակատագրական բուօններու մերձնալը և ներքնապիս կը խոսովէր ու ինչպէս միշտ, Հրմանաւելի ևս սիրով և մասնաւոր հոգածութեամբ մը կը նայէր իր աշակերտներուն որոնք պիտի աւետարանէին իր յարութիւնը և փրկութեան աւետիսը աշխարհի չորս ծագերուն: Մարդկային հոգիին ամենէն վարակիչ երեսյթներէն մին ներքին խոռովքն է: Առաքեալները կը զգային մօտալուատագնապի մը գալոււատը, որովհետեւ բած էր անոնց թէ պարար է Որդւոյ Մարգոյ բազում չարչարանս ընդունիլ, և անարգիլ յերիցանց և ի քահանայապիետից և ի դըպրաց և մեռանիլ և յերիր աւուր յառնելս (Մարկ. Բ. 31): Բայց երեք չէին ուղեր խորհիլ և հաւատաւ թէ յիրեց Տէրը և Վարդապետը կրնար հնդարկուիլ չարչարանքներու, խաչուիլ և թաղուիլ: Պետրոսի խոստավանութիւն ետք թէ Յու և Քրիստոնա դժուար էր ըմբռնել մահուան պատճառելիք տառապանքը. թերեւս աշակերտները աշխարհային Մեսիայի մը երազը տակաւին կ'ապրեցնէին իրենց մէջ, որովհետեւ անգամ մը ևս կը սաստէր Յիսուս Պետրոսին, երբայական յատկարանութեամբ մը ըսկելով անոր. Երթ յետո իմ սատանայ, զի ոչ խորհիս գու զիստուծոյսն, այլ զմարդկանսօ (Մարկ. Բ. 33):

Եղերական գէպքերու յաջորդութենէն առաջ կը տեսնենք Յիսուս իր աշակերտներուն հետ վերնատան անդորրութեան և տպահովութեան մէջ, ուր կը կատարուի Պասեքը և ուր Ան ցանկալով կը ցանկայ ուտել Պասեքը, վերջին անգամ ըլլալով: Որովհետեւ կարճ ժամանակի մը համար որը պիտի ձգէր զանոնք և ապա սակաւ ժամանակ մը ետք պիտի վերտառնար. բայց անոնք պիտի չըմբռնէին գարձեալ այս երթը, մինչև որ ականատես չըլլային Գեթսեմանի խոռվակոծ գիշերուան տուայտանքին: Մարգարէները, Սաղմոսերգուն և Յորի գրքին գերազայն բանաստեղծը, զօրեղ

արտայայտչական երանգով մը կը նկարու գրեն: Զարին յաղթանակը, զոհողութեան ոգին, քան ուրիշ որեւէ տեղ ամբողջ զրականութիւններու պատմութեան մէջ: Եւ այստեղ Զարին յաղթանակին է որ եղերական միջադէպով մը տեղի կ'ունենայ: Յուղա իսկարիստացիի օճապաւ արարքը զարերու նախատինքը կը կրէ իր վրայ:

Տառապանքը և ներքին խոռովքը կը տիրակալեն Յիսուսի: Հոգիին: Գերազոյն անմեղն է ան, որ մինչև այն ատեն կատարած էր Նորը կամքքը, ծառայած էր մարգոց, բժշկելով և յայտնելով արքայութեան երկնքի անանց թագաւորութեան աւետիսը: Այժմ կը պատրաստուէր մահուան, ինքինքն պիտի մօտենակ մատիւդունք կ'ամազակէր: Մեծ ապագայի մատրականին: Կերպանցապիս մարգկային է աւետարանինին նկարագրութիւնը երր Յիսուս իր առանձնութեան մէջ այսպիս կ'աղաղակէր: Մեծ ազողութիւնը արեան զոհողութիւնը է աւետարանինին նկարագրութիւնը երր Յիսուս իր առանձնութեան մէջ այսպիս կ'աղաղակէր: Մեծ ազողութիւնը արեան զոհողութիւնը է աւետարանինին նկարագրութիւնը երր Յիսուս իր առանձնութեան մէջ այսպիս կ'աղաղակէր: Այսպիս է արձեալ որ մեծ ձմարտութեան մէջ արքայութիւնը կը սրբասան երր իրենց հայրենիքին համար կը զահուեին: Այսպիս է զարձեալ որ մեծ ձմարտութեան համար մեռնողները կը սրբացուին ետաշին վրայ իսկ չունեցաւ Յիսուս այն մարգկային տկարութիւնը զօր Գեթսեմանիի տագնապի ի յայտ բերաւ իր մէջ. վասնզի մարգկայնօրին մօտալուտ տագնապի մը մեր մէջ յառաջացուցած տակնուզրայութիւնն ու խոռովքը յաճախ աւելի մեծ են քան նոյնինքն վտանգը:

Յուղիչ տեսարան մըն էր արդարեն ինչո՞ւ վսեմ և անմեղ այս հոգին: — Յիսուս —, այնքան արիական անապատի փորձութեանց մէջ, աներկիւղ Տաճարէն զուրով վտարելու բոլոր սեղանաւորներն ու վաճառորդները, անվիճեր՝ սատանայի չարկամութեանց գէմ, և ի վերջոյ այնքան հանդարտ՝ վերնատան մէջ իր յաւիտենական կտակը ըրած պահուն, այժմ ինչո՞ւ կ'երկմատէր ու քրտինքը կը հսուէր իր ճական արեան կայլակներու նման:

Ոչ միայն Յիսուս, այլ մարմնապիս շատ աւելի տկար մարգեր հոգեկան քաջութեամբ մը զիմաւորած են մահը: Առաքեալներու,

սուրբերու, մարտիրոսներու սպանութիւնը
հմարութիւնը չէր գերնար այս աշխար-
հին: Ոչ ոք կրնայ Գաղափարը և ձշմար-
տութիւնը սպանել: Կը սպանուի մարմինը:
բայց ոչ սպին: Ասոր համար էր որ Յիսուս
կըսէր օվիլի երկնչէք յայնցանէ որք սպա-
նանեն զարովին և զոգի ոչ կարեն սպանա-
նել: Եթէ առաքեալիները տկանատես վկա-
ները եղան իրենց Տիրոջ չարչարանքին,
խաչելութեան և մահուան, պահ մը խախ-
ացաւ անհոնց հաւատքը: Ուրեմն այս էր
վախճանը այնքան հոգեին փարած իրենց
վարդապետին ուսուցաւմներուն:

Այս չեր սակայն : Մահը եթէ գերազոյն տառապանքն է մարդուն համար այս աշխարհի մէջ , և նոյն ատեն նաև միխթարակն երեսոյթ մը վասնզի Քրիստոս մահուամբ զման կոխեց և լուսութեամբն իւրով մեզ զիսն պարզիւեաց : Խաչը հետեարար եղաւ բարթութեան նշան մը : Մահը զուռ մըն է որմէ անդին կը սկսի յաւթեան կեանքը : Անելութեան երկու կերպերու մէկէն միւսը անցման կէտ մը : Եթէ վայրաշարժ մը մասած է փառուղիի մը մէջ , չի նշանակեր թէ գաղրած է յառաջ երթալէ , պիտի շարունակի իր գնացքը լոյսին ելլելու համար ուրիշ կողմէ մը : Ճիշգ այդ փառուղին է մահը ձգուած ընդմէջ երկու կեանքերուն : Սակայն եթէ դառն է այդ անցքը մեզին համար , որքան աւելի Յիսուսի համար որ այն է յաւթեաններուն , որ արդար էր բացարձակապէս , և մարդոց հանդէպ անսաման իր գութին , իր սիրոյն համար անցաւ այդ զանէն , իրմէ ետք մահուան սարսափ չգացնելով և վերստին ապրելու , անմահանաւոյւ յօսոր պարզեց մարդկութեան :

Առանց խաչի խորհուրդին և մահուան
չկայ յարութիւն։ Ամէն յաղթանակ ունի
իր Գողգոթան։ Առանց տառապանքի յաղ-
թանակողը, կ'ըսեն, առանց փառքի յաղ-
թանակած կ'ըլլայ։ Որպէսզի ծիրած անի երփ-
ներանգ գեղեցկութիւնը փայլի երկնակա-
մարին վրայ, անհրաժեշտ են տեղատարափ-
ներ։ Անուշահուտութիւնն մը չի բուրեր ա-
ռանց ծաղիկներու ճամփումին։ Նմանապէս
մնձ փոթորիկներ տեղի պիտի ունենան մնձ
ծովերու վրայ որպէսզի հաստատուի միա-
հեծան խաղաղութիւնը։ Եւ ի վերջոյ, որ-
պէսզի հասկը ուռանանայ, անհրաժեշտ է որ
աերմը մեռնի. առ է օռէնքը կեանքին

Ճշմարտապէս կ'ապրին անո՞նք միայն, ու
ըսնք զիտեն քաջութեամբ զիմազրաւել
մահը, անո՞նք որո՞նք մեռնիլ զիտեն յանուն
գերազայն սկզբուն քններու, բարոյական մեծ
գեղեցկութեանց, յաւերժական արժէ քններու
ի խնդիր:

Որքա՞ն խմառալից է Առաքեալին
խօսքը որ կ'ըսէ զկան Քո մեռանիմք զօր
հանապաշտ (Հռովդ. լ. 36):

Օիսուս ինքզինքը ամբողջութեամբ
նուերեց մարդոց փրկութեան մեծ գործին .
իրեւ լոյս եկաւ աշխարհ, բայց մարդիկ
մութը և չարը նախընտրեցին, որովհետեւ
անոնց գործերը չար էին . ապա ուրեմն երր
թոյլ շատուին որ ապրեր իրենց համար և
ապրեցներ զիրենք . . . մեռցուցին զԱյն
իշանքի մէջ ձանը փորձառութիւններու
գինով է որ կը խելամտինք իրողութիւններ
ըմբռնելու, եթէ անցեալի փորձառութիւն
ներէ օգտուիլ չենք զիտեր . որովհետեւ
մինչև այսօր կը խաչէնք մեր Տէրը բանիւ
և գործով . կ'անսասանենք իր պատուիրան
ները, կ'ուրանաներ զԱյն, կը դաւենք :

կը միզանչենք և կը դառնենք։ Եսրէն
կը խանչենք միբ Տէրը։

Սոլքատ մոլեխինգ խմեց : Մարգարէ-
ներ քարկոծուեցան : Յիսուս խաչուեցաւ :
Սուրբեր խարոյի բարձրացուեցան : Գրիգոր
Լուսաւորիչ չարչարուեցաւ : Կ'անցնին ըլու-
նակալութիւնները , կ'անցնին այս աշխարհի
փառքերը . կը մեայ ճշմարտութիւնը . գե-
րազոյն ճշմարտութիւնը , — Խաչն ու ար-
իւնալի Գողգոթան և անոնցմօն պայմանա-
ւոր Յարութեան փառքը : Երբ կը հաւատանք
այս աշխարհի ունայն փառքին և կ'ուրա-
նանք մեր խաչեալ Փրկիչը , մենք կը մեանք
այն գերեզմանին մէջ որ մեր մեղքերով կը
գոյացնինք և չենք արժանանար մեր Տի-
րոջ յարութեան փառքին : Այս է խաչն
խորէս որին առաջամբ :

Սիսալ են բոլոր անոնք որոնք խաչին
խորհուրդը կը մօտեցնեն հնութեան մէջ
իմաստափրական զրութիւններէն Սասցի-
կութեան. անդգայութեան վիճակ մը չէ
պիտակցաբար մահուան ընդառաջելը: Ի՞նչ
իմաստ պիտի ունենար այն ատեն օՄահ
իմացեալ անմահութիւն է բացատրութիւնը
Առաքեալները եթէ չունենային ճշմարտու-
թեան խորունկ և անբեկանելի հաւատքը
պիտի չմարտիրոսուէին: Անոնք տեսած ե

չօշափած էին իրենց յարուցեալ Տիրոջ վերքիը: Ամենէն մեծ ապացույցը տեսնողին և չօշափողին կազմած՝ ստուգութեան վերածուած հաւատքն է: Անոնք յարութեան ճշմարտութիւնը իրենց կեանքի զնով խռոտովանեցան! Վարդանանք այդ ստուգութեան համար մարտիրոսացան: Այս իմաստով հերօսները զրօշակիրներն են զաղափարաբանութեան մը: Սակայն մարտիրոսներն ալ, սուրբերն ալ ունեցած են իրենց անձկութեան պահերը, իրենց Գիթսեմանին: Այդ տառապահքին և անձկութեան մէջ է որ հոգին կը պայծ առանայ և կ'ազնուանայ: Բանտերու մուլթ խորչին մէջ, զիշերուան մահաշուք ստուերներուն մէջ կ'ունենան ներքին պայքար: բայց կը յազմանակէ կամքը: կը յազմանակէ ճշմարտութեան ոգին: Եթէ Պողովոթային վրայ պարպեց Յիսուս մահուան դառն բաժակը ցմրուր, Գիթսեմանիի մէջ համակերպեցաւ զայն ըմպելու: Զոհուելու համակերպման պահը աւելի դան է և ահաւոր քան զոհուելու պահը: Այստեղ է որ երեան կուզայ ճշմարտութէքը և աղնիւ հոգին: Առանձին են այս հոգիները իրենց բարձրութեան գագաթին, Գիթսեմանիի մէջ կամ Պողովոթայի վրայ: Բանտի մէջ, քարքոծութերուն ներքն կամ խարոյի վրայ:

Երեք անգամ աղօթեց Յիսուս Գիթսեմանիի պարտէզին մէջ, և երեք անգամին ալ իր մտերիմ բարեկամները կը քնանային . . . Բայց պայքարը վերջացած էր, զիտէր խոնարհութեան և հնազանգութեան մեծ դասը աւանդել իր Անձին իսկ օրինակովը, պիտի կատարէր Հօրը կամքը, պիտի վրէկը անկեալ մարդկութիւնը. ի սպառ պիտի չքանար մահուան սարսափը: Վերնատան մէջ լուացած էր աշակերտներուն սոքերը, հո՛ս, ահաւասիկ մարդկութիւնը. ի սպառ պիտի կամքը. պատգամած էր օԵրանի հեղերուն, հրահանգած էր մանուկի մը պէս ըլլալ, ընդունելու համար երանաւէտ կհանքը արքայութեան: Խնձակէս կրնար արտօնել ուրեմն որ Յաւգայի առաջնորդութեամբ եկող ամբոխին դէմ Գիտրոս սուրբ բարձրացնէր: Ինք որ խաղաղութեան իշխանն էր և վերնատան մէջ, յուզումի պահուն, իր յիշատակի մեծ կտակը ըրած պահուն արտասանած էր. սիաղաղութիւն թողում ձեզ, զիսաղաղութիւն զիմ տամ ձեզ, ոչ

որպէս աշխարհս տայ, տամ ես ձեզ ոչ: Գիաց հանդարտութեամբ և խաղաղութեամբ քահանայապետին առջեւ, բանտին մէջ կոմխաչը ուսին ճամբաներէն առանց բաղարի, առանց երկնարանին քիչնիսկ խաչին վրայ ծայրագոյն զթութեամբ մը աղաղակից: Աշակէր թողարկոյն զիմ ոչ զիտեն զինչ դորձեն:

Զէին զիտեր և չէին կրնար զիտենա ալ զինք խաչողները թէ այդ մահուան զործիքն էր որ պիտի առաջնորդէր Խաչեալը յարութեան մեծագոյն հրաշքին: Խաչին յաղթութիւնն է որ ըսել կուտայ Առաքեալին սիակ ինձի ինձ պարծել, բայց միայն ի ետքն Տեառն, որով ինձ աշխարհ ի խաչ ելեալ է, և եօ՛ աշխարհիս (Փաղ. Զ. 14):

Խնձ ուրախութիւնն իւզարեր կիներուն, որոնց հոգիները կը թրթաւային ցնութեամբ, երբ յարութեան աւետիսը տանելու կ'երթալին Յիսուսի Գիթսեմանէն: «Ձ՞ն աս, այլ յարեաւ կ'ըսէր հրեշտակը անոնց, զջի խնդրէք զկենդանին ընդ մեսեալոս»:

Եմմաւուսի ճամբարդները նոյն ուրախութեան, նոյն ցնծութեան շեշտով կ'աւետէին իրենց յարուցեալ Փրկիչը:

Առաքեալները ամէնքն ալ լիցուած էին անօրինակ խանգով մը որովհետու պիտի աւետարանէին Յիսուսի հրաշալի յարութիւնը աշխարհի չորս ծագերուն և Տէրը իրենց հետ պիտի ըլլար մինչ յաւիտեան: Տէրը մեզի հետ է յաւիտեանց յաւիտեան ու նոյն ուրախութեան շեշտով Հայուստանեաց Ս. Եկեղեցին կ'աւետէ իր գաւակներուն

Փառք Քրիստոսի ամենազօր յարութեան:

ԶՈՒԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ Զ.



Ա Տ Ա Ր Ա Ն Ա Խ Ա Հ

8

— Անցան տարիներ
Խորի անապատին ,
Ուր ցեղեր վայրազ , ծարափ ընդմիւս
Իրառու ինչին , իրառու արեան ,
Կը բափառէին ,
Արինի ճամբով շահելու իրենց
Հանապազօրեան :

Անցոնի ու անցեղ ,
Հազար կը մնար իբրև նորս անզօր
Բամայիլին հետ ,
Հաշիմ արքայի հովանուոյն ներքեւ :

Նեղոսի ափէն փախած իշխանն այդ ,
Անզգ էր ահարկու
Անապատներու ,
Ուր կ'ուզէր հիմնել իշխանութիւնն իր
Զոր չէր յաջողած բուրզերու ոտին :
Եւ այդ փափակին հասնելու համար
Կիրարկած էր ան ,
Նենզուրինն ու զար ,
Բազուկ ու գաւոյն :
Զօր պետն էր ան ցեղախումբերու ,
Արոնի բուրզերու երկին ուրչ շարուած ,
Կը սպասէին լուռ
Նման զայլերու վոհմակին նօրի :

Դեռ նոր էր առած իրեն իբրև կին ,
Մեռած իշխանի մը հարուս այրին ,
Բնդդէմ օրէնին եւ աւանդութեան
Անապատներու :

Անցան տարիներ,
Մեծցաւ Խոմայիլ,
Հաշիմ իշխանի վրանին ներքեւ
իբրև որդեզիր:
Խոսկում կ'առքէր ան բոլոր ցեղերուն,
Հաշիմի կողին երբ կը մղէր մարտ
Ցեղերուն ընդդէմ
Մեծ անապատին:
Խորն իր հոգիին երթեմն սակայն
Կ'անէր, կը ողար
Փայլակ մ'անձանօր,
Զայնը արիւնին տոհմին պայազան
Իշխանական հօր:

Հակառակ փառքին,
Յաղրանակներու, տխուր էր Հաշիմ,
Թախիծ մ'անսանման կ'անէր կը մեծնար
Իր հոգիին խոր,
Ծաղիկ մը ինչպէս աւերակներէն՝
Գլուխն առած վեր:
Չունէր ան զաւակ,
Խոստումն այն անոյց
Որ կը զօդէ մեզ ապառնին մեծ:
Երազած էր ան,
Տարիներ երկար ծաղիկն իր արեան,
Որ իրմէն յետոյ
Պիսի զար իշխել
Անապաներու ցեղերուն բոլոր,
Կրելով ուսին իր մատաղատի,
Տիրապետութեան ծիրանին ըլքեղ:

Տրտում եւ անզօր,
Կրակներուն մէջ իր մտածումին,
Եւ ոսայնին դէմ այլեւս անաւարտ
Իր խեղն երազին,
Կը նիւծէր Հաշիմ մոմի մը նման՝
Որ մուրին դիմաց
Կը մաշի ֆիչ ֆիչ:

Դեմքն իր ակօսուած ժամանակներու
Աւերէն անըոյժ,
Մօրուցն ըստիտակ ինչպէս ովկիանի
Փրփուրը վախչող նույներու բերնին,
Առանց ճրկելու
Կաղնին հասակին :
Տեղեակ էր անի,
Տրտում անցեալին բաշն Խամայիլի ,
Թէ զաւակն էր ան՝
Խըխողին ճրզօր այն նիւսիսային ,
Արուն համբաւէն կը դողդրդային ,
Ճեռու եւ մօֆիկ
Խըխաններ բոլոր :

Եւ սէրն որ իր մէջ ծընած էր արդէն
Հասաւ իր լրման ,
Երբ օր մը անոնք ,
Հաշիմ , Խամայիլ ,
Արոի միջոցին կը նալածէին ,
Եղերուններու երամ մը ամբողջ ,
Յանկարծ լսեցին գոռոցն ահարկու
Առիւծի մը էզ ,
Ար նետաշափ մը իրենցմէ նեռու
Կեցած կը սպառնար ,
Նայուածիով պողպաս :
Հաշիմ սփորած
Կը նայէր անզօր զազանին անեղ ,
Ար բացած երախ կը նետուէր առաջ ,
Իր բումբը բակած
Ճեղեղի նման :
Խամայիլ խիզախ , ժայռի պէս կեցած
Նետեռով խոցեց կուրծքը զազանին ,
Յետոյ լախտովն իր փշեց զանկն անոր :
Հաշիմ նիսաբանչ չէր կրնաւ հաւտալ
Իր աչւըններուն :

Այս պատահարէն շաբաթներ յետոյ ,
Կը մեռնէր Հաշիմ ,
Ընտեղէլէ յետոյ իրեն ժառանգորդ ,
Ճեռոսն Խամայիլ :

ԵՊ.ԻՎ.Ա.Ր.Դ

Յ Ա Յ Ա Վ Հ

Պառկած էր Մարդը անկողին մահուան ,
Եւ՝ զիսուն վերեւ Մահը կը նրբուէր .
«Թող զիտնայ նիմա թէ կեանին է ունայն .
Ճանչնան քոդ մարդիկ իմ ուժն եւ ըսուեր» :

Նըկատեց ժըպիս՝ մեննողի դէմքին ,
Նայուածքը անոր կէտի՞մ՝ սեւեռուն .
Մահն իմասն ոգեց ճասկնալ զաղտնիքին ,
Տեսաւ իրմէ վեր լոյս մը ըողողուն :

Գ Ա Գ Ա Գ

Այնպէս ամուլ եմ նորէն ,
Տրտում , նարահաս ...
Տեղա՛ր անձրիւ յորդօրէն ,
Ծըլէ՛ր Անապատն :

Հսպասէի բերկութեամք ,
Հունձէի մը առաս ,
Խաղով , տաղով հրճաւանդ
Քաղէի իմ Ո.րսն :

Օր մ'ալ կալըս կատարած
Նայէի բերքին ,
Օրհնէի հողի եւ Ասուած
Սիրով սրտագին :

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Ե Ր Ա

ԿԵՐԵՎԻ ՈՒ ՄԱՀՈՒԱՆ



Գերեզմանի մ'ըսպիտակ մարմարերուն շուրջ որ մ'երք
Կը տրէկի սրբակիր՝

Մանն իր գատարկ աչերով և բերանով ուրուակերպ՝
Զիս ողջունեց բրջակիր ...:

Բառ — «Նոնեաց ճիւղերուն մեջն դիտե՛ վառ արեան
Ու մայրամուս կը սահի,
Քու կեանեգ ուրախ կամ նըկուն, նոզերով լի կամ բերե՛
Պիտի անո՞ւ նըմանի ...»

Դիտե՛ նոզն որ կազմքւած է ոսկերով անցեալի,
Անիւններէ եւ տղէ,
Ու օխնուած է բիբերով, սրուններով տարփալի
Բայց որ այլեւը նո՞ղ է:

Զիւնասպիտակ բու ձեռքերդ որոնց զգուաննն աղուական
Արբեցուրիւն եւ անձիր՝
Պիտի լեցուին սեւ նոզով ... ծաղկեփունջի մը փոխան՝
Սեզմեն լոկ ա՞փ մը մոխիր ...

Դուն որ աննոց բնուրեան մեջ զիտակցող շետ փնտեցիր,
Զննեցիր միւս ծով, անսառ,
Հովերու սո՞յն խսկիմաս հազար բու մեջ ... կարեկիր
Սիրսրդ նրգեն մ'եր անմար,

Սիրսրդ բոյնի պէս բախուր եւ զուրկ իր բորբ արիւնեն,
Իւ եղերգին անզիտակ՝
Պիտի սուզուիր յաւերծող բմբիրին մեջ յուլորկն՝
Կործանող իբր աւստրակ ...:

Մինչ դուն մեռած պիտ' ըլլաս, բաղցրուրենեն արեւին
Ալլեւս ոչի՞նչ նաշակես՝
Նուրեն զոյգեր տարփալի, մարմարներու վրայ նըբին՝
Պիտի նըստին սիրակեք ...:

Դուն բասուերին տակ կապոյն ուռենիին օրօնուող՝
Պիտի պառկիս աչերդ փակ՝
Ու շըտեսնես թէ ինչպէս յիս միջորեն կինաւող
Սիրոյ ծաղկունն է համակ ...:

Հոն վարն, հույսի ծունկերուն բառած զիւզակն երջանիկ
Պիտի զարքնու լուսարձարձ,
Երգե՞ն ակերն յորդահոս ու խայտան ծառ ու ծաղիկ
Կապոյսին մեջ սիրարբած

Բլրակներու կատարեն պիտի ճախրէ՛ նորէն հովն,
Բուշեն վարդերն ու լելակ,
Մինչ դուն անօարձ՝ անդոյրին ա'լ ըլլաս հիւրն անվըրդով,
Մարած, անլոյս իբր երազ:

Ուսպեսզի կեանից օրերուդ դեմ չըզաւէ դա՛ռնօրէն
Ճշմարտութեամբ իր վերջին՝
Եղծէ՛ ակնարկդ իրածս, ու զայն մեղմիկ օրօնէն
Թող պատրանեներն նդեմին ...»:

— Ո՞վ ման ըզզաս, ո՞ բնութիւն, եղերուեն զիւրական
Ո՞վ փոխանցում կեանիներու,
Ի՞նչ փոյր սիրիմդ անբափանց, եթ մածումս անվարան
Իբր հետախոյզ օդաշու՝

Կարօներուս, սկրերուս սահմաններէն զուզահեռ՝
Կը չափէ հունդ ահազին,
Մինչ յոյզերուս սալին վրայ մոււնք սրտիս զիւզաւէ՛
Կը կոփէ ձեւն Արուեստին :

Իմ հոգեկան աշխարհիս մեջ ո՞վ անփոյր Անջրապէս,
Կ'առնեն ձայներդ դաշնութիւն,
Մինչ մածումս եեզ կուտայ իր ապրումով լուսաւէ՛
Յոյզ եւ ձգտում վեհագոյն :

Ի՞նչ փոյր մարմինս հայքայուող, լոյս ու մուրի խաղին մեջ
Բեկանող մասն այդ նիւրի .
Եթ երազանք անվախնան՝ ենրուածային ո՛ւժ անտէշ,
Կը դառնայ ուունց յաւերդի :

Իմ մարդկային ակնարկիս պարոյրին մեջ ամփոփած՝
Գրկեցի ասդն ու աշխարհ,
Տառապանիս մեկը պահովն իսկեապրեցայ, ո՞վ Ասուած,
Անմահութիւնդ կառապար ...:

ՄԱՐԻ ԱԹՄԱՋԵԱՆ



ԳՐԱԿԱՆ**ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ**

ՄԱՐԴԱԾ ԵՒ ԳՈՐԾՎԸ

ԲԻՇԱՄԲԱՐ որ այնքան հարազատօրէն
Քարտայայտէ գործ մը որքան ան որ
մեղի հասած է Պարոնեանէն։ Լուսանկարի
փառքի օրերէն երբ մեր եկեղեցականները,
զրողները այնքան տեսնազին ունայնա-
մըութեամբ մը իրենք զիրենք յաւակնած
են խաւաքարտեայ անմահութեան մը վըս-
տահիլ, կտրինեցի զրողէն մեղի հասած են
շատ քիչ լուսանկարներ (ի դեպէ յիշել նո-
րոյթին հանդէպ Պարոնեանի վրէժինզրու-
թիւնը Մեծուութիւնը Մոռուշաններուն մէջ ուր
այնքան յաջող ուրուազիծի մը մէջ սեհ-
ած է սորիիկ այդ տիպարը, լուսանկարիչը,
նոյն տաճե զայն կարելի ընող ընդարձակ
ունայնամութիւնը)։ Մարզոց Ֆիզիկ զէմքը
զրականութեան մը պատմութեան մէջ վա-
ւերազրական տարողութիւն մը ունի ան-
շուշա, բայց միշտ ալ անարգաւանդ ցոյց
մը չէ։ Աև տողերուն հետ ինձի կ'այցելեն
ծփառուտ, թանձը, լայն փողկապները,
կործ քը վերէն վար «հանգերծող» պատ-
կառելի բնասրուները, յարդարուն, ժի.
դարու կեղծծամերը յիշեցնող զլուխները,
և խոչոր, քոչ, հանդիսաւոր նկարները —
լուսա — որոնցմով մեր Զարթօնքը, քի-
չիկ մը Ռումանիֆիքները, մանաւանդ Դեկի
երապատճենը խումբը իրենց զրողի, զոր-
ծիչ լուսապակները յօրինեցին։ Արտա-
սանեցք մտովի 1848, 1860, 1885 թուա-
կանները։ Զեղի խումով անունները, ա-
տոնց զուգորդ, լուսանկարներ են ամէն
բանէ առաջ։ Բայց այդ լուսականներէն
ձեզի խօսողը մինակ այդ մարմնական ճաւ-
շակները չեն։ այլ մանաւանդ սերունդնե-
րու իմացական հանգամանքը։ Հերարձակ,
կոճկուած, տարածուն, խստաճաշակ, առ-
նուազն իրենց չուքերով ծանրաթեոն մար-
դերէին խաւաքարտին ինչպէս պարզ թուզ-
թերուն — իրենց զիրքերուն — վրայ, ու
կը պատէին իրենց ժողովուրդին մէջ հո-
գովը եւրոպաներուն, յեղափոխութիւննե-

րուն, մշտկոյթներուն որոնց հաղորդ էր ը-
րած զիրենք իրենց երիտասարդութիւնը,
ուսման տարիները։

Ոչի՞նչ, սակայն, այդ ամենէն Յ. Պա-
րոնեանի շատ ալքատ, շատ պարզուկ զի-
մանկարին առջև։ Խիստ, գոյցէ չոր, մար
անոր զիծերը կը պատշաճին խիստ, մա-
շած, գաւերապէս ալքատ զզեստի մը հետ
որուն է յանձնած այդ զժբախտ մարդը իր
կործանած կուրծքին . . . փառքը, ծիւրախ-
ային մանրէներովը արգէն զրուած . . . վը-
ակայութիւնը՝ այն զետնաքարը կեանքին
որուն մէջ սոհնեցան անոր տարիները, ան-
զատմելի թշուառութեամբ մը՝ ներսէն, ու
անզգած ուշնութեամբ մը՝ գուրսէն։ Ո՞չ
մէկ թուիչք, ո՞չ մէկ հոգ, այնքան հաստա-
տելի բաներ ասոնք, չըջանէն մեղի հասած
լուսանկարներուն վրայ։ Կարծես անկիւնի
նպարագանախին խանութէն իր պզտիկ գը-
նումները տրտմութեամբ փոխազրող մարդ
մըն է, նեղ բայց քիչիկ մը բաց ալ ճա-
կատով, հոգէն՝ ինչպէս գուրսի ու ներսի,
տան ու զաւկի, ապրուստի ու պարտքի
ցուերէն փոսացած աչուըներով որոնք նա-
յլու տեղ կենալին, զամուեին, փետուին
ձեր տրամադրութիւնը, հաւանաբար բախուն
համականելը, չըսելու համար արգանատա-
նը (զրկանքը, որբութիւնը, հալածանքը,
ձախողութիւնը մեզ մէ անկախ յօրինիչներն
են մեր հոգին), այնքան ամէն բան այդ
զէմքին մէջ զործը կը ներկայացնի։ Պարոն-
եանին։ Յետոյ, ինձի անձանօթ չէ տի-
պարը, իր ընդհանրութեանը մէջ, Պարոն-
եանի ձննդագայուշէն։ Չոր, խոհեմ, քիչիկ
մը կարաքամուկ, վանդի բաւական բարակ,
ծանր գլուխ, երբեք ցուցամոլ, սկեպամիկ
ու թափանցամիտ, գրեթէ խելացի։ Աս էր
իմ տպաւորութիւնը Անդրիպուսիցիներէն։
Անոնց երեսներուն ես չտիսայ քնքուչ,
բաց, զրաւիչ մոյքը որ Պոլսեցիները կը
յատկորոշէ, երկու սերունդ վերջը։ Չտե-
սայ, դարձեալ, գեղձան թարմութիւնը
Պրուսացիի զէմքին, այնքան թոյլ, այն-
քան անուշ, պարզ ու բացսիրտ, ինչպէս
է արգէն հողին հոգին մահուան — ջու-
րերը, քաղաքները մահուան քաղաքներ
են — համար յարդարուած այդ տարօրի-
նակ քաղաքին չըջակաւքը ուր ջուրերը

առաք կուգան երկրին ընդերքէն ու դաշտերը չեն զիտեր թոռմիլ . . . կտիրնէն : Հիւսիսի բիբա հովերուն բացուած գէջ ու կարծի այդ դաշտավայրին մէջ երեք գետավիներու մշտահոսան բխութերովլ արփաւուր — ո՞վ մեր բառերուն տարապարտ գեղեցկութիւնը — մանկութիւնը, ասոր յաջորդ գաժան պատահութիւնը տարօրէն կը ճնշեն Պարոնեանի լման կեանքին : Մի՛ ըսէք թէ կ'արկածախնդրեմ : Այս փոքր, անկարեար մանրամասնութիւնները կրնաքինդրական նկատել : Բայց ինձի համար ի ծնէ, վաւերական ամէն գրագէտ, գիրքերու յօրինուածք մը ըլլալէ տուաջ՝ արիւն է, զոյն է, նոդի բխում մըն է, ասոնց պէս ինքնայօդ, անտաշ, աններգաշնակ նոյնիսկ, ըլլալու տեղ կոկ, անուչիկ, նոնոչիկ, չինծու չէնքը երկրորդական ֆալքին մեր գրողներուն :

Մեղք որ ըլլամ ստիպուած անցնելու, չատ արագ, տրտմութիւններէն այդ պատանութեան զորս ես ապրեր եմ իմ կաշիս վրայ, կտիրնէն տեղ Պրուսան ունենալով : Այսպէս ձգուած փողոցին, անկէ ծձելով անսփոփ, մութ, բարակ թախիծը որ քիչ մը նոյնն է կտիրնէն ինչպէս թուրքիոյ բուրոր ներքին քաղաքներուն համար : Շատ քիչ բան Պարոնեանէն՝ այդ օրերը լուսաւորող : Իր գործը տարօրէն ժլատ է դարձեալ այդ ուղղութեամբ : Անոր կենսագիրները կը յիշեն Պողոս վարժապետ մը, ապագայն ներսէս Վարժապետեաննը, որուն հաօցէն կ'ընեմ սա տողերուն վրայ դառնագոյն իմ գատապարտութիւնը : Կասկած չկայ որ ըլջանին մեծագոյն մարդերէն մէկն էր այս վարժապետը երբ Պողիս եկեղեցական ասպարէզը ընդունելով հասաւ մեր ընկերութեան բարձրագոյն աստիճաններուն : Կը գատապարտեմ իր յիշատակը, իր անհասկացողութեանը պատճառով իր չըրջանի մեծագոյն սա մարդէն, քանի որ սառնութեամբ հանգուրժեց որ ցամաք հացին իսկ չհասնի արևմտահայ ու թերես ամբողջ հայ գրականութեան սա ամենէն իրաւ դէմքերէն մէկը : Երբ իր եպիսկոպոսական, պատրիարքական փառքին օրան կը լիւացնէ զինքը խնկարկուները : Պողոս վարժապետ կտիրնէն մէջ այդ պատանին առուած է հայերէնի նախադասերը, երկրա-

յիլի իր պաշտպանութիւնը և . . . միջնորդորդած՝ անոր իրքեւ աշտկերու ընդունուելուն յուն յունաց վարժարանին մէջ, Պարտիանին կենսագիրները կ'աճապարեն սա աշկերտութիւնը օգտագործել անոր Արիստոքանի լեզուն ընտալերման մէջ տեսնելու մեծ բարիք : Կը հասկնամ Մոլիէսի աշկերտութիւնը զոր ըրած է արի կամքով մը ու չարքաչ միջոցներով Պարոնեան երիտասարդողը, միս մինակը սորվելու համար Առլիէսի լեզուն (Պարոնեան Արիստոքանէն ոչինչ ունի): 16ին՝ շուկայ՝ Սփիւռքը հազիւ կը կասկածի եղերականութիւնը արդ բարին : Ծուկայի Խելքուկիսը : Գործը : Զարայեան, հարիւր տարի առաջ, այդ հոգերանութիւնը սկսառած է իր Նուբառէլը Աշխային Կուտէրէնէնէն գործին մէջ : 1900ին, ես ապրեր եմ այդ շուկային սարսափը ու տուեր քիչ մը ճաշակ (Յ. Օշուն, Հայութ, Սովորութ Սերունդ): Աշկերտ է զիշագործի մը խանութը, այսինքն ազնուական պատանի, քանի որ 1900ին իմ տասը զաւընկերներէս մէկը միայն բախտաւորուեցաւ վաճառատան մը մէջ զրագրի պաշտօնով մը . միւսները մտան դարբիններու, գիրձակներու, սափիչներու, կօչկակարներու մօտ, այդ աշկերտութիւնը սկսուիւս Մի մոսնաք գաւառական քաղքին մէջ սարսաւորութարիքը : Պոլիսը, իր զանգուածային հայութեամբը, քառասուն եկեղեցիներով, ազգային կեանքը կեղրոնելու իր առաջաւոր գերովը իր գրողներուն հոգին կը պահէ որոշ այսաւ էլեգանտ մէջ նոյն իսկ : Գաւառական քաղաքը թթքական իր ահաւոր ճնշումէ խորշակահար կ'ընէ պատանի հոգինները : . . . Պոլիս է Պարոնեան, այդ օրերու (վաթօսունական թուականներուն) մեծահամբաւ իր հայրենակցին, Տոքթէսոն Քեաթիպին բնակարանը ուր իրեն կը տրամադրուին չփեղ մատենադարան մը, ապրուստի լայն միջոցներ, զարգացման պատեհութիւն : Արիտցաւ ու մեծահոգի բժիշկը անձամբ կը հսկէ այդ պատապրութեան, և ինչպէս կը պատահի գրեթէ միշտ, պիտի գտնէ ինքզինքը վիրաւորուած, ուրացուած, հաւանաբար հիմնական անհասկացողութեամբ մը հանճարէն որ մասնագէտն է յաճախ ինքզինքը սանօթի ձգելու Փողոց : (Կենսագիրները կը լաեն սա խոզումին պատճառները : Պարոնեան հօրեղբօր

սրգին է Պոլսոյ ամենէն ազնուական, բառ ըստիրտ այդ բժիշկին որ կը հասնէք ծանօթին, մանաւանդ անձ անօթին։ Այդ թուականներուն հրաշալի հայ մըն էր ու մեծ անհաւութիւն մը։ Պարսնեանի փողոցը իրական է սակայն, ընդգէմ այդ բոլոր բարիմանութիւններուն։ Կը ներուի՞ ինձի այս բախումը շահագործել, ընդլայնել որպէսզի անոր ստուերին ընդմէջէն հասկնալի գտնայ քառորդ գարու մնացեալ ողբերգութիւնը որ ծանօթ է Յակոբ Պարսնեան անտևով, հացի, ապրուսաի, հիւանդութեան, ընտանեկան տառապանքի կերպարանքներով։ Փողոցէն մարզիկ, զրել կարգալ զիսցողներ, այդ օրերուն կամ մ ժամ կ'երթային տէրտէր ըլլալու կամ մ . . . զըպրց, վարժապետութեան։ Պարսնեան կը ճանչիյ տուններու մէջ դաս տալու ստորանելեան լման գառնութիւնը։ Երիտասարդ է ու մարզիկ անոր կը բանան իրենց զըպները, անձի ու նանկ աշակերտներու դասախոսման պատրուակ մը ստեղծելով, իրենց հաշիւններուն ետել կծկտելու։ Դարձեալ կը պակսին մանրամասնութիւններ։ Կայ յիշատակութիւն թագային գարցոցներու մէջ սւուցութեան որ իր կարգին իրական ասպետութեան աստիճան մըն էր թշուառութեան ճամբուն վրայ, զեռ այդ օրերէն . . . մինչեւ այսօր։ Փողո՞ց Դիւրի՞ն կը կարծէք հանճար ըլլալ ու հանդուրժուիլ պաշտօնակիցներէն, հոգաբարձուներէն, թաղականներէն, եկեղեցականներէն, ծնողքներէն ու . . . աշակերտներէն սրճք կը զգան բայց չեն հասկնար։ Յետո՞յ իր զժքախտութիւնը, բացառիկ խմորէն, զինքը կ'առաջնորդէ . . . հայոց մատուին։ Մեղս։ Եկերտ։ Որոնց մէջ անիկա կ'ընէ անդրանիկ փորձերը իր գրիչին, յայտնելով արտակարգօրէն արագ, սուր, խածան գիտողութիւն մը զոր կը պաշտպանէ պարզ, աւելորդէն հիմնովին զերծ, հաստ ու հաստատ լեզու մը, ապագային ըլլալու կանչուած ամենէն ամուր զործիքը ամենէն ընդարձակ տաղանդի մը . . . ի հեղնականն։ Իր թարմութեան, նորութեան, մանաւանդ ծանր դառնութեան բովանդակ հրապուրով ինչպէս լրջութեամբը։ Կ'ըսեմ այս նկատողութիւնները փաստին դիմաց ամէն իրաւ, ծնած, ամբողջ զրագէտի որ քիչ անդամ կը ըլջափոխուի, աս ալ ձեին վրայ, բայց

խօրքին կը մնայ նոյնը։ Ընդարձակուիլը փոխուիլ չէ։ Հնար չեղաւ ինձի ունենալ աղբիւնիրը (Պետհատը ձեռնարկած էր Պարսնեանի զործին ամբողջական հրատարակութեան։ Տեսած եմ մինչև վեցերորդը ուր կայ յիշատակութիւնը զեռ լոյս տեսնալիք երեք չօրս հատորներու որոնք հաւանաբար պարունակին սկսնակ Պարսնեանը։ Այս էջերը անհրաժեշտ են սակայն ոչ միայն անոր գէմքին հարազատ յօրինման, այլ մանաւանդ չըջանը թափանցելու տեսակէտէն։ Երիտասարդները արագ ու տաք կը զգան, տալու համար նոյն արագութեամբ, տաքութեամբ, նկատումէ պակասով ինչ որ առած են իրենց ջիղերը անմիջական ըլջապատէն ու չեն նմանիր հաստուններուն որոնք պիտի աշխատին չէզուքացնել այդ տպաւորութեանց անմիջակաշնութիւնը։ Յետոյ կայ սեռին ալ նկարագիրը։ Հեգնութիւնը պայմանաւոր է կենդանի իրականութեամբ որ յատակն է զործին։ Կրնանք երջանկօրէն անգիտանալ, օրինակի համար թէրզեանի մը սկսնակութիւնը. քանի որ հասունութիւնը ոչինչ է աւելցուցած այդ երանելի տաղաչափին վրայ։ Կրնանք նոյն խաղաղ հոգիով չզբաղիլ, ուրիշ օրինակի մը վրայ, Արշակ Զօպանհանն ըլլար սսիկա, այդ սկնակ հոգեխառնութեամբ, քանի՛ որ աւելի քան կէս դար տրամադրուցաւ անոր ինքզինքը իրագործելու, մեզ յոգնեցնելով։ Բայց պարագան նոյնը չէ Սուրէն Պարթևնեանին։ Հիղինակի մը — վակոր Պարսնեանին։ Հիղինակի մը — վաւերածին — սկսնակութիւնը թանկ է ու բեմն բաղմաթիւ տեսակէտներով։

Աստանդական գիշերի ինչպէս իմացան երեսներէ — սա կեանքէն թերես երկու մեծ թուականներ՝ Թադրէնը, այսինքն ասոր խմբագրութիւնը։ Խէրէ՛ նմանապէս։ Խրագանչիւրին համար Պարսնեան պիտի սպառէ իր ամենէն արժող — որովհետեւ երիտասարդ — տարիներէն մէկ քանին։ Հերոսականը ան՝ որ այդ հանգէսները (ամբուեայ քանի մը Փորմա) անիկա լեցուցած է միս մինակը։ Կը կարգաք թեթե ու զիւրին։ Բայց կեցէք վկայութեան գառն փաստին առջև։ Հանգէս մը երր մանկալար կամ վարժապետական, բժշկական կամ զիտական չէ, աշխատանքով չի նուանուիր։

Անդկա ժամաղրավայր մըն է բազմերանգ հոգեխտունութեանց։ Եթէ ութունական թռւականներուն, նոյնիսկ Թագուհի մօտիկ օրերուն ունին գոյութիւն նըլք-դառնութը և Գրուն և Խմբութիւնն Շ-ը քու-ը, երկուքն ալ մեծաշունչ խմբագրապետութեամբը եղիային։ առանց թղթատումը ձեզի կը թեւագրէ թէ որքան տարբեր ձեռնարկներ են Պարոննեանի հանդէսները։ Եղիան անպատճախանատու գրող մըն է բանդագուշանքն հոետարական եղոյթներուն, ուր ամփոփումներուն անկնիք հակերուն վրայ խարսիսած իր փառասիրութեան լայնածաւալ դրօշը։ Պարոննեան մեր կեանքին վրայ բացած է ուր, անողոք, անկաշառելի, մանաւանդ աննկատ իր նայուածքը ու պարտաւոր է ոչ միայն տեսնել այդ կեանքը, այլև հասկնալ զայն։ 1872ին, երբ Պետրոս Դուրեանի համակիրները կը ձեռնարկն բանաստեղծին ձեռագիրները հրատարակելու, ասոնցմէ թատրեգութիւնները կը յանձնեն, ի զնանատուրիւն, Պարոննեանին (որ անանուանելի կատակերգութիւն մը հրատարակած էր 1868ին), ինչպէս դարձեալ ի զնանատուրիւն եւ ի սրբագրութիւն յանձնած էին անոր քերթուածները հայերէնի վարժապետի մը։ Այս մարզը ամենայն լրջութեամբ կը սրբագրէ Դուրեանը ու կը դարձնէ իր ձեռագիրը որ տրանսած է (Ա. տպագրութիւն) այդպէս նայացած։ Պարոննեան կը դարձնէ ողբերգութիւնները, առանց անոնց մազին դպչելու, եթէ կը ներէք այս բացատրութիւնը։ Մանրավէպին իմաստը՝ Պարոննեանի իմացական պարկեշտութենէն աւելի, անոր վայելած հեղինակութիւնը կը թեւագրէ հանրային կեանքին մէջ։ Թագուհն ու նէլութ մինչև օրս կը պահեն իրենց արժանիքը ոչ անշուշտ միայն համար որ մեր մեծագոյն գրողներէն մէկուն իմացական անդաստանը կը ներկայացնեն, այլ անոր համար մանաւանդ որ չըջանէն ունին լիութիւն մը բարեբէ, տիպարներէ, տեսական կեանքի տախտակներէ։ Աւրիշ հարց անշուշտ երգիծանքին թեթև բայց դիմացկուն ալ պաշտպանութիւնը, հաստ ու առողջ ծաղրին բարիքը որ ինքզինքը լիւալու արբարք ստիպուած է կրկնաւորի ուրիշը ալ բարիքով։ — Փրկուածին բարիքովը, Ընկերային, քաղաքական, գրական

անձնաւորութիւններու չքահա՞յլ մը, բոլորին առջև իրենց հայելիները, ուսին՝ իրենց մեղքերը, յիմարութիւնները, սնափառութիւնները, գանկին՝ իրենց ունայնամտութիւնը, պարապութիւնը։ Բոլորն ալ նրանուած վճռական վարպետութեամբ մը (maîtrese) ու անխորտակելի կարկաններով։ Պէտք կա՞յ աւելցնելու որ երկու հանգէստերն ալ չըջանին ազգային, գրական, ֆալակրական, ընկերային գերագոյն եղիկութիւններն են, տառացի կերպով չափուած, մարսուած, կարգալ կրցող ամէն մարզէ, չուկայի սոկերիչներէն մինչև պատրիարքարանի գահականները։ Աւ իրաւ էր սախկա։ Հանդէսները իրենց այդ յորդ կեանքը պարած, հրատարակիչը (քիչ անգամ վաւերական գրագէտ մը մեր մէջ այս աստիճան յիմարէ եղած, իր հանգէսր լեցնելէ ետքը՝ զայն տպագրելու համար ալ իր հացը ձախելու) անսասելի գժուարութեանց ծոցը, քիչ մը ամէն ուղղութենէ, քանի որ Պարոննեան եղիային պէս գովեստ, Զերագին պէս խրատ չէր վաճառեր, այլ կոմիթ, ապտակ, մերկացումներ . . . Վիրաւորուած անձնականութիւնները զիւրաւ չեն հանգչիր։ Աւ գրական քնները գերեզմանով կը յազենան։ Պարոննեան տառապած է սակայն նիւրականութիւն։ 1860ին, Մասս թերթին բաժնեցինը հանգանակութեամբ կը հայթալիքէն գաւառական քաղաքի մը բոլոր կարգալ գիտողները աւորին մէկ դրու տրամադրելով։ Պարոննեան կը գանգատի բերք վիս ավլու հրէութենէն։ Գրտենք թէ իր իշխանին մէկ օրինակը կը պատէր Գում-Գափուի բուլոր թաղերը, կ'անցնէր Սամարիա, Եկանակուլի, Մաքրի զել, արուարձանները, հայացատ, հազարի մօտ, երբեմն աւելի տուններով, ու կը գառնար կրկին չուկայ, բգիկ քղիկ։ Կը հասկցուի, այս մանրավէպէն, տագնապը հեղինակ-հրատարակիչին։ Պարոննեանին մղձաւանչը կազմած են տպագրիչը, գրաշարը, թղթագաճառը, մարդեր ասոնք, իրենց նիւթին վրայ ամրահաւատ, չուկայի ապրանք, պնդերիս, մանաւանդ լիրը, երբ կը կարծեն իրենց աշխատանքը պաշտպանել գրոց-բրոց, անկուսի մուրացկաններու գէմ, ինչպէս կ'որակուէին գրողները, գրաժապետները, լրացրի խմբագրապետները, Պարոննեան անգիտակցարար այս

տառապանքը մեղմացնել է կարծած երբ Արքունու Մաստաշիններուն մէջ տեղ է տըւած գրաշարին, և այլն։ Անոնք փորձանքն են կազմած անոր կեանքին, քանի որ վարժապետի, լուրջազրի, չըջուն տօմարակալի շտանի միջն անոր նիւթական միջոցները աներեսարար կորզած են իրմէ։ Դիտամ թէ հակառակ Պոլիսին շատ ընտանի մէկը ըլլալուն՝ կ'ապրէր իրրե հաստատ գաւառացի մը (Պոլիս քանի մը սերունդ վերջը կը մարտէր այդ երանքը հոն գաղթողներէն), իր պղտիկ հաճոյքներով, մենագարութիւններով։ Բամբասանք։ Որճարան։ Իրիկուան օղիի սեղան։ Փուժկալ հաց մը։ Սանկ ու հանկ վրայ-զլուխ մը։ Նարտի։ Տիրացուական-թաղական-տէրտէրական պղտիկ չարխօսութիւններ։ Կարձ՝ անգործ բայց սրամիս մարդու տիպար մը։ Այս ամէնը քով քովի. բայց անկարող անոր թուղթին, մելանին, տարագրիչին ծախքերը փակելու։ Ահա թէ ինչո՞ւ ստիպուած բլլայ սանձելու, սանձահարելու մեծ ու պղտիկ իր բոլոր հաճոյքները։ Աւելին։ Պարտաւորուի խանութէ խանութ, վաճառատունէ վաճառատուն ըրջիկ տօմարակալի ողբերգական հակառագրին ու ողորմութեան ձեռով մը ափին սահեցուած չնչին զումարները հաւաքելով՝ չիտէկ չիտակ հոսեցնէ տապագրական գաղան, անկուշտ մենքնեալին։ Այսպէս է անցեր ահա կեանքը սա մարդուն զրլիխն, սիրտէն, ոտքերէն, երիտասարդութեան ոսկի շրջանին։ Ու, աւա՛զ, այսպէս է թաւալեր զարձեալ կեանքին այդ անիւը, սա մարդուն ասպարէզն ի վար, մանաւանդ չափահասութեան շրջանին։ Այս։ Չէր կըրցած իր հերոսութիւնը վերածել անմարդկայինն։ Ամուսնութիւնը փաստ մըն է այդ մարդկայինին։ Բայց զիտնալու էք որ կնիկը, այսինքն ասոր բոլոր իրաւունքները, վաշելքէ, զգեստէ, հացէ. զաւկեները, այսինքն ասոնց ոսկորները կազմելու կանչուած սննդամիջոցները, բոլո՞րը, բոլորը զոհուած հն թարթանին և Խէմբին, որոնք կերած են այդ մարզը, զրկած զինքը իրմէ, ընտանիքէն։ Դարձեալ ասոնք դուք կը կարդաք թեթե զիւրութեամբը զուրսէն դիտողներու։ Զեզմէ անոնք որ չեն զիտեր այդ Պոլիսը, հազիւ կրնան մտապատկերի ողբերգութիւնը հայոց մեծ ագոյն գրագէտներէն մէկուն, որ այդ Պոլիսին անհուն

չուկաներէն, թուղթի հաստ ու ծանր չէն-քերը — վաճառականներուն տօմարները — իր անութին՝ տքալով կը կարէ կ'անցնի, աչքը չորս դին, պարտատէրներուն հանդիպելու սարսափի մը մէջ, հարկին տա՞կը՝ աննշմար անցնելու, իր ճամբան երբեմն քառապատկելու ու հասնելու վաճառատունը, յոզնած — միշտ հիւանդ է անիկա —, կատարելու ոսկիներուն զումարը, անպղինձ գրաֆանով, անօթի փորով ու անհուն իմացական գերազանցութեան կրակն ալ իրեն հովանի՞ ըրած։ Բնթերցո՞ղ, կը հատկնա՞ս սա տուաման։ Աւելցուը տակաւին ձմբան ցեխը որ Պոլիսին ամենէն ազնուական բերքն էր այդ օրերուն։ Ճիշնը՝ որուն դէմ իր սառած անդամները պաշտպանելու համար այդ տօմարակալը չունենար ոչինչ։ Անօթութիւնը՝ որ կը բարդուի ներքին սպասման վրայ։ Բոլորը՝ անցուը յարձակումի՛, այդ տկար, դժբախտ, ճակատագրական խլեակին վրայ զոր հիւծախտը արգէն կը պեղէ թոքերէն, զրկանքը — իր տունին պարտագրուած — կը հալածէ ներսէն։ Դիրքը։ Բնտանի՞քը։ Ապրուսար բուլոր միջոցներէն զուրկ։ Յակոբ Պարոնեան հէքեթին հսկան չէ, այլ այս թափառականը, այս ուրուականը՝ որ ի խնդիր իր մեքենային կը պտտի չուկայէ չուկայ, պարտգերը կրունկին, երազները առջին...։ Այսպէս է ապրեր անիկա, ուրիշներուն տետրակներէն անոնց հարստութիւնը ձեռնելով, գասաւորելով, օրինաւորելով ու իր տունին համար անհրաժեշտը ... տպարան վազցնելով, գողնալով կնկանը, զակըներուն բերանէն իրենց պատասը որպէսզի Խէմբին մէկ օրինակը պտտի Պոլիսին քառաւունէ աւելի թագերը, մտնէ չորս հազարէ աւելի տուներ, խնդացնէ քառսուն հազարէ աւելի մարդեր . . . Ահա արևմտահայ գրականութեան ամենէն հարազատ, ամենէն նուրբական, ամենէն սուրբ վկան, նահատակը։

Ց. ՕՇԱԿԱՆ

(Նարունակելի)



ՊԱՏՄԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Գ Լ Ո Ւ Խ Պ .

ՆԵՐՍԷՍՈ ԿԱԹՈՂԻԿՈՍ

•

1. "ՀԻՆ ԵՐՁԱՆԻԿ ՕՐԵԲԻ"

Ներսէս կաթողիկոս Հայաստանի խըզ ձմբանքն է :

Արժանի իր մեծութեան : Աւ աւելի արժանի իր իրական սրբութեան :

Անոր ծանօթանաւու մեր փորձին մէջ՝ անհրաժեշտ է հարցնել թէ ի՞նչ պատկեր կը ներկայացնէր Հայ աշխարհի ընկերական վիճակը, Ներսէսի հայրապետական աթոռ բարձրանալէն առաջ :

Տրդատ թագաւորի նախաձեռնութեամբ և ստիլման տակ, նոյնիսկ անոր զինուորաներու սուրու սուսերի երկիւղազգու սպառնալիքն բանագատուած նոր կրօնը, Քրիստոնէութիւն, մեծակրով Արքայի ոպանումէն վերջ, արագ մակրնթացութեամբ մը նահանջեր էր, և եթէ ոչ բոլորովին թշնամական, գոնէ արհամարհական անտարեւրութեան ալիք մը հետզհետէ տարածուիլ սկսեր էր հայ ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ :

Հատ շատերու աչքին, դուրսէն եկած այս կրօնը տարօրինակ նորաձեռթիւն մըն էր, որ որպէս հրապուրիչ մոլութիւն մը, պահ մը, պիտի զբաղցնէր հասարակաց հետաքրքրութիւնը, և, նման ամէն նորաձեռթեան, իր վաղանցիկ ժամը լրանալուն, անցնէր երթար, ու կրկին անգամ՝ հնացդարեան ընտանի և տոհմիկ աստուածներ, առաջնորդութեամբ ամենազօր Արամազդի և ամենասիրելի Անահիտի, ժողովուրդի սրտերուն մէջ զրաւէին իրենց սիրական անկիւնները : Անգամ մ'ալ անոնց գարերով նուիրականացած աղօթք և մեղեղիները պիտի հնչէին Հայ աշխարհի մէջ, ու համահայստանեան տօնակատարութիւնները, մանաւանդ Նաւասարդեան տաքուկ օրերուն, վերակենգանացնէին յողնած հայ հոգիները : Եւ անգամ մըն ալ, վտանգներէ

շրջապատուած հայոց հայրենիքը, փրկութեան համար դիմէր և Մեծի Անահատայ Տիկնոջ, որ է փառք ազգիս մերոյ և կիցուցիչ . . . Որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան ընութեան . . . Որով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրն Հայոց (Ագաթանգիղոս) :

Բայց այս աստուածներուն մէհեանները կործանուած էին, արձանները չարդու փուլուով, յունարէն կամ ասորերէն, զրքէ մը բաներ կը կարգար, որ կարդացող եթէ օտարազգի էր, չէր թարգմաներ, եթէ հայ, բերանացի կէս-կատար թարգմանութիւն կ'ընէր : Ինչքա՞ն ձանձրալի և որպիսի հակապատկեր հինին :

Մանել քրիստոնէայ եկեղեցին ուր արձան չկար, պատկեր չկար, ուր պաշտօնիան օտար լեզուով, յունարէն կամ ասորերէն, զրքէ մը բաներ կը կարգար, որ կարդացող եթէ օտարազգի էր, չէր թարգմաներ, եթէ հայ, բերանացի կէս-կատար թարգմանութիւն կ'ընէր : Ինչքա՞ն ձանձրալի և որպիսի հակապատկեր հինին :

Սակայն ուզէին իսկ դառնալ իրենց հեթանոսական օրերուն — և շատեր կ'ուզէին, շատեր պիտի յամատէին գեռ հարիւր տարի ևս — զիրենք գոհացնող անմիջական գարձ մը կարելի չէր, որովհետեւ մէհեան չէր մնացած, և ոչ ալ աստուածներու սպասարկողներ :

Հետեանքը պիտի ըլլար չփոթ գոյափինակ մը : Հեթանոսական հաստարմատքարքեր պիտի պղտարէին քրիստոնէական բարոյական սկզբունքներու ազբիւրները, և հարկեցուցիչ հաւատքի պակասէն, բազմահրապոյը մեղանչումներու փորձութիւնը մագնիսացնող բան մը պիտի ունենար, որուն անձնատուր ըլլալու մէջ ժամանակաւոր հեշտանք և նոյնիսկ երջանկութիւն պիտի գտնէին :

Եւ այս աԱստուծոյ ձանձրաբարհներէն խստորութիւն(1), համաձարակի բնոյթ պիտի ստանար Տիրան թագաւորի օրովդ : Մանաւանդ Յուսիկ կաթողիկոսի սպանումէն վերջ, ամբարտակները խորտակած հեղեղ մը՝ թաւալզլոր արագութեամբ սարսէր հիմունքը բարոյական կերտուածներու : Եւ այսպէս վերէն վար, աւագանիէն մինչեւ ճորտանին : Համաձարակը կանց պիտի չ'առնէր նոյնիսկ եկեղեցիի զրան առջն, և շատեր հոգես-

(1) Մերոպ Երէց, 15:

բական դասէն երկնահաս նեղ արահետը
պիտի ձգէին խստաբարոներուն, և իրենք
ուզողութիւն լայնանիստ բազմամբոխ պողո-
տային:

Արքունիքն իսկ օրինակ կ'ըլլար կար-
ծես անուանութեանց: «Տիրան թագաւոր
և միւս աւագ նախարարներս»⁽²⁾, փոխանակ
կերան Բարոզին հետեւելու, կը նախընտրէին
այդ լեռը ձգել Յիսուսի ընտրեալներուն,
մինչ իրենք կ'ուզէին մազգիլ այն միւս
բարձր գագաթը ուսկից Սատանան Աստու-
ծոյ Որդուոյն ցոյց կուտար աշխարհի փար-
թամութիւնները:

Առնենք Յոհանն Եպիսկոպոսը: Այս անձը
Փառէն կաթողիկոսի որդին էր: Ի՞նչ որդի
և ի՞նչ եպիսկոպոս!

Ագանութիւն և ընչասիրութիւն այնպէս
մը կը տիրապետէին անոր, որ երբ խնդիրը
մէկ մը բան մը փրցնելու հաւանականու-
թեան գոր, Յոհանն չէր տատամսիր անվա-
յիլ միջոցներու զիմելու:

Փաւատոս պատմիչ, բարի քրիստոնեայ,
կ'ամէնայ կաթողիկոսի այս գաւակէն և իր
անունը տալուն կ'ըսէ, եթէ կարելի է այս
պիսի մէկը Եպիսկոպոս կոչել⁽³⁾:

Իր ստահակութիւններէն քանի մը օ-
րինակներ կուտայ Փաւատոս: Յիշենք եր-
կուքը⁽⁴⁾:

Յոհանն հայ թագաւորի առջև ելլելուն,
խեղաստակութիւններ կ'ընէր՝ Արքան և իր
շուրջինները զրօնցնելու: Անոր սիրական
մէկ խաղն էր ձեռքիրուն ոտքերուն վրայ
քալել, չորքոտանիի նման: Աւդորի ձայներ
կը հանէր, և այդ ձայներու չեշտով ալ
կ'ըսէր. ան ուղղութեմ, թագաւորի մեղքիրը
կրելու համար: Վրաս բեռցուցէք թագաւ-
որի մեղքիրը, որ տաճիմ: Հաճոյացած
թագաւորն ալ, անշուշտ Տիրանը, Յոհանի
անունին ագարակներու կամ զիւղերու
պարզագիրներ զրել տալով և կնքելով
կը զնէր Եպիսկոպոսի կանակին որպէս թէ
անոնք Արքայի մեղքիրը ըլլային⁽⁵⁾:

(2) Փաւատոս, 2. 12:

(3) Փաւատոս, 2. 8:

(4) Յոհանն Եպիսկոպոսի մասին Փաւատոսի
պատմանները այդ ասենուայ Հայաստանի բար-
քերու մասին թանկարժէք արտայատութիւններ
են: Դման բարցուցական էջեր ունի Փաւատոս,
որ զինք գնահատելի պէտք է զարձնեն պատմո-
թեան ուսանողներուն:

(5) Փաւատոս, 2. 10:

Անզամ մը Յոհանն Եպիսկոպոս կը ճամ-
բորգէր. հեռուէն տեսաւ ձիաւոր մը որ
գէպի իրեն կուզար: Զիաւորը զինով ա-
ւազակ մըն էր, բայց հեծած ձին՝ առոյգ
և գեղեցիկ, որ Եպիսկոպոսին ագահութիւնը
որից, եթէ այդ պէտք ունէր սրուելու:
Երբ ձիաւորը մօտեցաւ, Յոհանն կհցուց
զինք: Երկուքին միջն տեղի ունեցած խօ-
սակցութիւնը կ'ընդօրինակենք Փաւատոսին:

Եպիսկոպոս: «Անմիջապէս ձիէն վար
իջիր, քեզի հետ խօսելիք ունիմ»:

Աւազակի: «Ոչ զուն զիս կը ճանչնաս,
ոչ ալ ես քեզ, ի՞նչ բան է որ կ'ուզես
խօսիլ հետօն:

Եպիսկոպոսը հարբած աւագակը բռնի
վար կը քաշէ ձիէն, ճամբայէն քիչ մը
անդին տանելով կը հրամայէ անոր զլուխը
խօսնաբհցնել:

Եպիսկոպոս: «Քեզ քահանայ կը ձեռ-
նադրեմ»:

Աւազակի: «Ես մանկութենէս ի վեր
աւագակ, մարդասապան, չարագործ և խառ-
նակ վարքի տէր մէկը եղած եմ և հիմա ալ
եմ: Ես արժանի չեմ այդ գործին»:

Եպիսկոպոսը խօստացաւ: Մարդը գետին
զլորեց, ձեռքը զրան զրաւ, յետոյ ոտքի
հանելով հրամայէց անոր որ հոգեորականի
վերարկու հազնի:

Եպիսկոպոս: «Գնա զիւղդ և այդ զիւղդի
քահանան եղիր: Խոկ այս ձին ինձի աշխա-
տավարձ է, քեզ քահանայ ձեռնազրելուս
համար»⁽⁶⁾:

Հեթանոսական բարքեր արմատախիլ
եղած չէին: Տրգատի և Գրիգորի օրերէն
զավողական միջոցներ ի գործ զրուած չէին,
բայց որոնեներու նման որոնց զլուխները
միայն հնաւուած են, առանց արմատէն
քաշուելու, քրիստոնէական ցորենադաշտը
հետզհետէ կը խղդուէր արագաբոյս վեա-
սակար խոտերէն:

Նոր կրօնի տեսակէտէ երկու չարիք
լայն ծաւալ ստացեր էին, հանգունակ հին
բազմատուածեան օրերու: Թազմանական
արարողութիւններուն ցուցազրուած բար-
քարոս սուզի արտայալութիւններ, ինչ-
պէս փողերով, փանթիւններով և զիներով
լաց ու կոծի պարեր բանել, մօրուքները
կտրած, երեսները պատուած, այլ և կին

(6) Փաւատոս, 2. 8:

գէմ զիմաց ճիւաղական պարեր խաղալով, փոխանակ քրիստոնէական զուսով արարողութեան, արտասուք, պատշաճ սաղմուներ և օրհնութիւն, կանթեզ ու վառած մոմեր, ուր մասնակիցները կը հաւատան մեռելներու յարութեան, և զիսեն թէ մահացեալը յաւիտենապէս կորուած չէ⁽⁷⁾:

Յետոյ՝ ամուսնական խառնակութիւններ, ոչ մինակ անհաւատարմութիւն և անսառակութիւն, այլ մերձաւորներու ամուսնութիւններ, մանաւանդ ունեոր գասակարգի մէջ, այն մտահոգութեամբ թէ հարստութիւնը պահպանուած մեայ ընաւնիքի մէջ⁽⁸⁾:

Խօսքը տանք Փաւատոսին.

Ալրովհետեւ վաղուց ի վեր, երբ մարդիկ քրիստոնէութեան անունը ստացան, այդ կրօնը յանձն տարին հարկից ստիպուած՝ իրքն մի մարդկային սովորութիւն, իրքն մի մոլութիւն, առանց ջերմեռանդ հաւատքի: Կրօնն ընդունեցին ոչ թէ զիտութեամբ, յոյսով և հաւատով, ինչպէս որ հարկ էր, այլ միայն քիչերը, որոնք փոքր ի շատէ ծանօթ էին յունական կամ ասորի գրագիտութեան՝ մասամբ կը հասկնային այդ: Իսկ անոնք որ գրագիտութեան արուեստէն զուրկ էին, նախարարներու և շինականներու միւս խառնիճազանն բազմութիւնը, եթէ ուսուցիչները նստելով գիշեր ցերեկ ամպերու նման ուսումը յորդ անձերի պէս անոնց վրայ հոսեցնէին, անոնցմէ ոչ մէկը ոչ մի խօսք, ոչ կէս խօսք, ոչ մէկ բան, ոչ մէկ նշոյլ իրենց լսածներէն չէին կրնար մտքերը պահել կամ հասկնալ: Ալրովհետեւ անոնց մտքերը զրադուած էին անպիտան, անօգուտ բաներով, ինչպէս փոքր երեխաները որոնք կը տարուին իրենց երեխայական խաղալիքներով, այնպէս ալ անոնք, անփոյթ լինելով պիտանի ու կարեոր բաներու, իրենց տհաս մտքերով իրենց ժամանակը կը մաշէին պարսաւելի կրթութիւններով, հին հեթանոսական սովորութիւններով, խաժագում բարբարոսական միտք ունենալով: Անոնք կը սիրէին իրենց առասպեկներու երգերը, վիպասանութիւնները, անոնցմով կը կրթուէին, անոնց կը հաւատային, անոնց մէջ կը յարատեէին: Ատե-

լութիւն ու նախանձ իրար դէմ, չարակամութիւն, թշնամութիւն, սիսակալութիւն, իրար խածատել, լնկերոջ և եղրօր նենզիլ, սիրելիները սիրելիներուն, մերձաւորները մերձաւորներուն, ընտանիքները ընտանիքներուն, ազգականները ազգականներուն, խնամիները խնամիներուն զաւեր կը սարքին: Այստեղ մարդիկ ծարւ էին մէկը միւսին արփենը խմելու, ճիզ կը թափէին իրար լվասիլու, անուզզայ վարքի և ան խելքութեան պատճառով: Ասուածներու հին պաշտամունքները կը կատարէին զիշերները՝ նման պոռնկական զործի, ոմանք նոյնիսկ իրենց վրայ կը կատարէին նոյն պոռնկական ցանկութիւնը: Ուստի ոչ յաշցի խրատի կը լսէին և ոչ աչ կը հնազանդէին առաջնորդներու քարոզած Ասուածոյ պատգամներուն, այլ անոնց յանդիմանական խօսքերուն համար զանոնք կ'առէին, կը հալածէին և կը սպանէին⁽⁹⁾:

Ողբալի էր զրութիւնը հիւանդներուն, հաշմանդամներուն, բարոտներուն և ուրակներուն: Վերջին երկուքին վիճակը մանաւածէն սպասակելի էր:

Բարոտութիւնը չատ տարածուած էր ինչպէս Արքեւքի մէջ ընդհանրապէս, նոյն պէս Հայաստան: Ախտը խիստ տարափոխիկ ըլլալուն, ատկէ զարակուած մէկը անմիջապէս կը հալածուէր իր բնակագալրէն, զիւզէն կամ քաղաքէն: Նման պարազային ընտանիկան ողբերգութիւններ անպակաս կ'ըլլային: Հալածական ախտաւորները պէտք է ձգէին հայր, մայր, եղբայր, քոյլ, ամուսին, զաւակներ, երթային ամայի տեղեր թափառէլու: Պատսպարան չկար, բացի քարանձաւները: Անոնցմէ ոմանք գագաններու կեր կ'ըլլային, ոմանք ձիւն ու սառնամանիքի տակ կը մեռնէին, ուրիշներ գետերու մէջ⁽¹⁰⁾:

Մուրացկանութիւնն ալ նոյնքան և աւելի տարածուած էր: Յաճախ անյաջոզ մուրացիկը (մուրացկանութիւնն ալ ունի իր բարեկեցիկը, և յաջողութիւն չգտած զբժրախտը), կը դիմէր զողութեան, աւազակութեան և ոճիրներու:

Հիւանդներու, հաշմանդամներու խնամատարութիւնը ձգուած էր բախտին, և

(7) Փաւատոս, Ե. 31:

(8) Խորենացի, Գ. 20: Եկերոսով Երէց, 42:

(9) Փաւատոս, Գ. 13:

(10) Մերոսով Երէց, 40: Խորենացի, Գ. 20:

շատ անգամ, ուրուկներու նման, անոնք աղ դուրս կը ձգուեին ընկերութենէն:

Յոսի երեսոյթ մ'ալ եկեղեցականներուն յառակ էր: Եպիսկոպոսներ, վանականներ և միայնակեցացներ կ'ապրէին իրենց ընտանիքներուն հետ քաղաքներու և գիւղերու մէջ, յանախ գայթակղեցուցիչ դէպքերու պատճառ դառնաւուզ⁽¹⁾:

Օտարականներ և ճամբրոգներ, որոնք հայաստան կուզային, չէին կրնար գտնել սթեան կամ ապաստարան, և շատ անգամ ալ կ'ենթարկուեին աւագակներու յարձակումներն, որոնց թիւը շատ էր:

Երկրի իշխաններու մէջ կագ ու կոյւ և արիւնահեղութիւն սովորական երեսոյթներ դարձած էին: Մանաւանդ աստիճանի կարգի վէճերը, ուր նախանձ և փառասիրութիւն ոխակալ առելութեան կրակները կը հրահրէին:

Ճշմարիտ քրիստոնեայի մը համար ինչպիսի յուսաւքիչ համայնապատկեր մը կը ներկայացնէր այդ ատենուայ Հայաստանը: Թերես ան փորձուեր, մտաքերելով Տիրոջ պատուերը, իր կօչիկներու փոշին թօթուել և հեռանալ այս ամբարիչտ, անհիւրընկալ և չարաբարոյ երկրէն:

Ներսէս ճշմարիտ քրիստոնեայ մըն էր: Ա՛ տարբերութեամբ, սակայն Ան որոշած էր ապրիլ և ապրեցնել քրիստոնէական սկզբունքները, քան թէ գոհանալ անոնց սոսկական քարոզութեամբ:

2. ԿՐՈՆԱ.-ԸՆԿԵՐՈՒԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ

Բայ թէ ներսէս, կաթողիկոսական աթոռ բարձրանալէ յետոյ, եկեղեցական մեծամեծ բարեփխութիւններ հաստատեց և գործադրեց, լման մէկ արտայայտութիւնը չիրար համարուիլ այս հոկայական ծրագրին, որ պիտի ցնցէր հայ կհանքը:

Մատային բարձր ձիրքերով օժտուած, նորընտիր Հայրապետը, երիտասարդական անընկճելի աւելնով, ամրախարիսխ հաւատքիներչնչումէն գօտեպնդուած, առպարէզ նետուեցաւ բազմազլխանի Զարիքին զէմ մաքառելու: Ոչ միայն եկեղեցական այլև ընկերային յեղափոխութեամբ մը Հայ աշխարհը հիմուվին փոխելու:

Կեսարիոյ և կոստանդնուպոլսոյ մէջ տեսած և ուսումնաբրած եկեղեցական կարգ կանոնը և բարեսիրական հաստատութիւնները, ուզէր չուզէր բազգատութեան կը դնէր Հայաստանի այդ ատենուայ յուսաւող խառնափնթոր կացութեան, որուն շշմեցնող հակագրութիւնը՝ ներսէսի աչքին մէլ աւելի զրաւիչ և տենչալի պիտի զարձնէին Արքականութիւնը:

Իրեն փափաքածին համեմատ գործունէութեան համար պարտգաները ձեռնոտուեին և ժամանակը բարեպատեհ:

Կար նաև իր հեղինակութեան մեծ հմայքը: Ինքն ալ Արշակունի մեծ ընտանիքին անդամ էր, և թագաւորը իր մըրեղքը որդին: Ներսէս ո'չ մինակ Արշակունի, այլ նաև Գրիգոր Լուսաւորչի շառաւիդ:

Բոլորանուէր յարգանքի տաքուկ ալիք մը ըրջապատեց զինք իր կաթողիկոսութեան սկզբնական տարիններուն: Թագաւոր, արքունիք, մեծ ամեծ նախարարներ, հոգ չէ թէ ինչպիսի տարակարծութիւններ, շահերու բախում և նախանձամիտ հակաբութիւններ ունեցած ըլլային մէկդէկու դէմ, գոնէ այդ սկզբնական տարիններուն, երիտասարդ կաթողիկոսի հանգէպ միահամուռ խրախոյս, և նոյնիսկ կամովին զործակցութիւն ցոյց տուին:

Եւ կաթողիկոսն ալ, գովիլի իրատեսութեամբ մը, լիուլի ըմբռնեց արժէքը իրեն ներկայացուած այս եղակի պատեհութեան, ու ատոր ամէն մէկ ժամը օգտագործելու նուիրեց ինքզինքը, կարծես բացարիկ կանխատեսութեամբ մը գուշակելով փոփորկոտ պայքարները, որ շատ չանցած պիտի պայքէին իր բոլորտիքը:

Այս ընդգրածակածաւալ գործունէութիւնը, թէւ իր հայրապետական իրուասութեանց ծիրին մէջ կը պարփակուէր, և կրօնաբարոյական բնոյթ կը կրէր, միաժամանակ այնքան պիտի բազմապատկեր իր հեղինակութիւնը, որ Զորբորդ զարու հայ պետական գործիչներու ամենամեծը և ազգեցիկը պիտի ընէր զինք՝ թագաւորէն վերջ:

Հայ կաթողիկոսներու պետական և քաղաքական գործունէութիւն ներսէսով հզօր սկզբնաւորութիւն կ'ունենար:

Շիտակ է որ իր մեծ հայրը Վրթանէս կաթողիկոս պետական ասպարէզի մէջ յա-

(1) Մերոպակ Երէց, 39:

ջող փորձեր ըրած էր, բայց կրնանք ըստ թէ այդ առաւելագէս արդիւնք էր Խորով կոտակ Թագաւորի թուլ անհատականութեան: Ներսէսն է որ հայ կաթողիկոսը պիտական գործիչ կը դարձնէ, և հատագային, յանձնին իր զաւակին, Սահմակ Պարթնի, Հայրապետի քաղաքական գործունեութիւնը կը հասնէր իր զագաթնակէտին:

Դժուար է Ներսէսի կատարած գործերու տարեթիւնը ճշգործել: Մեր ունեցած աղբիւրները այդ մասին զրեթէ ցուցմունքներ չունին: Պետական կեանքի մէջ իր քայլերուն համար թուականներ կրնանք տալ, մօտաւորապէս, բայց կրօնա-ընկերական գործերը, կամ ենթադրաբար կարելի է բաժնել իր պաշտօնավարութեան տարիներու զանազան ըրջաններուն, և կամ համախումբ ներկայացնել:

Յարմար կը դատենք միատեղ խճրի, իր պատկերը ալ աւելի յատակ գծելու սիրոյն: Արդէն այս պարագային ճշգրիտ թուականի մը յիշատակութիւնը չենք կարծեր որ բան մը աւելցնէ մեր պատմածին:

Իր առաջին կարեսը գործը կարելի է համարիլ Աշտիշատի ժողովը: Այս առաջինն է իր տեսակին մէջ, կուսաւորիչէն ի վեր, որու մասին որոշ արձանագրութիւն ունինք(12):

Այս մէծ ժողովը գումարուած պէտք է ըլլայ Ներսէսի պաշտօնավարութեան առաջին կամ երկրորդ տարիին, հաւանաբար 342 թուականին(13):

(12) Թէկ Փաւասոս Աշտիշատի եկեղեցին յիշելուն կը զրէ: «Որովհետեւ այդ էր մայր եկեղեցին և նախնական եկեղեցական ժողովներու ժողովատեղին» (Դ. 4), անհաւանական է որ ակնարկուած ժողովները պաշտօնական լինողի մը հանգամանքը ունենային ինչ որ ներսէսինը, այլ Աշտիշատ առաջին կեղծոնը ըլլալուն Հայ եկեղեցւոյ, ժողովները, եթէ զումարուած էին, կարելի է ենթազրել Հայրապետի շուրջ զանուող հոգեռականները խորհրդակցական նիստեր, քան ընդհանուր ժողով, ուր երկրի ամէն կոզմերէն եպիսկոպոսներ կուզան, ինչպէս եղաւ այս պարագային:

(13) Օրմանեան 354ին կը զնէ ժողովը (Ազգապատմ, Ա. Հասոր, 109): Ներսէսի կաթողիկոսութեան առաջին տարին, կամ յայտականորէն, 353 թուականը սրոշէէ վերջ, հասկնալի է որ Աշտիշատի ժողովն ալ ըլլար 354ին: (Տես Յաւելուած Դ.), իսկ ըսլարովին անընդունելի է 365 թուականը զոր կուտայ Կանոնագիր Հայոց (էջ 12):

Թէկ Փաւասոս կը զրէ թէ ժողովին մասնակցողները «Հայոց աշխարհի» բոլոր եպիսկոպոսներն էին(14), աւելի ընդունելի է Խորենացիի յիշատակութիւնը, եպիսկոպոսի և աշխարհականի ներկայութիւնը(15): Յաջորդական մեծ ժողովներու մէջ, ինչպէս Շահապիվան, Արտաշատ, Կալն, հայ իշխանը և հայ եպիսկոպոսը միասին են: Աշխատաբ կրնար նախօրինակ ծառայէլ միւսներուն:

Դժբախտաբար, Փաւասոս և Խորենացին մանրամասնութիւններ չեն տար այս ժողովի գործերու մասին, բացի ընդհանրական արտայայտութիւններէ, ինչպէս, թէ աշխարհական կարգերը բարելաւելու կանոններ ընդունեցին, և թէ եկեղեցական նոր կանոնագրութիւն մը հաստատեցին:

Կաթողիկոսի յաջորդական ձեռնարկները սակայն կարելի է ընդունիլ որպէս զործագրութիւնը սոյն ժողովի մէջ, իր առաջարկութեամբ և իր ներշնչումով ընդունուած որոշումներուն:

Ներսէս ըրջեցաւ Հայաստանի զանազան գաւառները: Այս գաւառներէն շատերուն մէջ, յարմար վայրեր, հիմնեց աղքատանոցներ, որպէսզի մուրացկանութիւնը, Արեւելքի այդ անէծքը, զերջ զտնէ: Բորոտներու համար ուրկանոցներ հաստատեց բնակութիւններէ հեռու, և անոնց խնամքին, անունզի և պիտոյից մատակարարման համար խստագոյն զգուշական միջոցներ տնօրինեց, այդ տարափոխիկ սարսափելի ախտին տարածուիլը արգիլելու համար:

Հաստատեց հիւանդանոցներ, նման Արեմուտքի մէջ իր տեսածներուն: Եշանաւոր էր կեսարիոյ մօտ զոյութիւն ունեցողը:

Որբանոցներ, այրիներու համար ապաստանարաններ, կաթողիկոսի բարեկործական ընդարձակ ծրագրի մաս կազմեցին: Հիմնեց կուսանոցներ, հաւատաւոր կոյսերու համար, և այս շէնքերը ըրջապատեց պարիսպներով, հոն զտնուողները առեանք գումի վտանգէն զերծ պահելու(16):

(14) Փաւասոս, Դ. 4.

(15) Խորենացի, Դ. 20:

(16) Փաւասոս, Ե. 31, Դ. 5: Խորենացի, Դ. 20:

ԿՐԹՆԱ-ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾՔ ԱՌԱԲԵԼՈՑԸ

1. ԵԵՐԱՋՈՒՐԻՄ . — Նոր կտակարանի համարաբառ Աւետարաններէն և Յովհաննա Աւետարանէն վերջ , անտարակոյս ամնէն կարեւոր և հետաքրքրական զիրքը կը ներկայանայ Փորձք Առաքելոցը : Դուկասու Աւետարանը և Փորձք Առաքելոցը նոյն հեղինակը ունին , ինչպէս որ այս իրողութիւնը որոշապէս կը ներկայացնէ և կը յայտարարէ Փորձք Առաքելոց խմբագրովը , անոր յառաջարանին մէջ . զօրանն առաջին զոր արարի վասն ամենայնի , ո թէոփիլէ , զոր սկսաւ Յիսուս առնել և ուսուցանելո (Ա. 1) : Այս տողերը որոշապէս ցոյց կուտան ակնարկութիւնն մը Դուկասու Աւետարանին նկատմամբ : Բաց աստի , Դուկասու Աւետարանին յառաջարանին մէջ , նոյն հեղինակը կը յայտնէ թէ արդէն բազմաթիւ Աւետարաններ գոյութիւն ունին : Աւստի Դուկաս իր Աւետարանը կը զրէ և ֆանգի բազումք յօժարեցին վերստին կարգել զպատճութիւն վասն իրացն հաստատելոց ի մեզ , որպէս աւանդեցին մեզ որ ի սկզբանէ ականատեսք և սպասուորք եղն բանին , կամ եղեւ և ինձ , որք ի սկզբանէ զհտ երթեալ էի ամենայնի ճշշմարտութեամբ , կարգաւ զրել քեզ , քաջդթէոփիլէ , զի ծանիցես զբանիցն որոց աշկերտեցար՝ զնշմարտութիւնն (Ա. 1-4) :

Դուկասու Աւետարանին նախընծայ սոյն յայտարարութիւնները թէոփիլոս անսուամբ անձիք մը ուղղուած են , որու մասին ճշգրիտ ոչ մէկ բան զիտենք : Արդարն շատ զարմանալի է որ , թէոփիլոս՝ երկից լիշտակուած Դուկասի կողմէն , մեզի բուրովին անծանօթ մէկն է : Դուկասու Աւետարանը և Փորձք Առաքելոցը , երկու կարեսոր զիրքերն ալ նոյնանուն հեղինակի մը զարձերը նկատուած են : Ճշմարիտ է որ , աւանդութիւնը թէ մին և թէ միւսը արուեստով բժիշկ Դուկասի կը վերագրեն , որ Ա. Պօղոս Առաքեալին գործակիցը և ուղեկիցը եղած էր :

2. Հեղինակը . — Բ . դարու աւանդութեան համաձայն , Դուկասու Աւետարանը և Փորձք Առաքելոցը , Կողոսուացուց վերջին դմուն մէջ յիշատակուած Դուկաս բժիշկի մը կը վերագրուի և մոլոյն տայ ձեզ Դուկաս բժիշկ և սիրելին (Կող . Դ. 14) : Ա . Գրական քննադատութիւնը ընդունած է սոյն վերագրումը հետևեալ պատճառներով :

1. — Թէ՛ Դուկասու Աւետարանը և թէ՛ Փորձք Առաքելոցը նոյն ոճը , նոյն ոգին և նոյն բառամբերքը ունին :

2. — Թէ՛ Փորձք Առաքելոցին մէջ ամեք Հատուած քօին հեղինակը , ուր՝ ան Պօղոս Առաքեալին ընկերացած էր (Փորձք Ժ. 10-17 , հ. 5-իլ. 18 և իլ. 1-իլ. 16) Փորձք Առաքելոցին և Դուկասու Աւետարանին ալ հեղինակը կը ներկայանայ :

3. — Ա . Պօղոս Առաքեալին ճամբորդութեան ընկերակիցներէն ոչ ոք կրնայ հեղինակը ըլլալ եթէ ոչ միայն Դուկաս բժիշկը որ կը յիշատակուի հան :

Ինչ որ աւելի ուշագրաւ պարագայ մը կը ներկայանայ , հեղինակը զարգացած և հմուտ անձ մըն է և գրական չնորհք մը ցոյց կուտայ և իր երկու զիրքերն ալ երկու որոշ և մեկին ազդեցութիւններ ցոյց կուտան հեղինակի մասին :

Առաջին , իր ժամանակուան հելլենական ոճին ազգեցութիւնը և կնիքը և երկրորդ՝ Յունարէն Աստուածաշունչին ազգեցութիւնը : Դուկաս ծագումով հեթանոս էր , որ հետագային քրիստոնեայ եղաւ , հաւանաբար Ա . Պօղոսի ճամբորդութենէն առաջ :

Դուկասի մասին քիչ բան զիտենք : Իր անունը նոր կտակարանին մէջ երեք անգամ միայն յիշուած է , Մարկոս Աւետարանչին հետ (Կող . Դ. 10 , 14 , Փիլմ . 24 և Բ . Տիմ . Դ. 11) : Աւանդութեան համաձայն Դուկաս Անտիոքացի էր , ոչ եօթանասուն աշակերտաներէն մէկը և ոչ ալ կղէովպատին անանուն ընկերը Եմմատուսի ճամբուն վրայ , այժ Ա . Պօղոսի նման ետքը գարձի եկած էր :

Հեղինակը աւելի ճշգելու համար անհրաժեշտ է նկատողութեան առնել Փորձք Առաքելոցին մէջ յիշատակուած ամեք հատուած քնները : Ասոնց մեծ մասը յոդնակի ուածաջին անձով զրուած են : Ամեք հատուած քնները մեծ մասամբ ճամբորդական

ժամանակագրութիւններ են և անոնց ժաման
դրուած քննադատական ուսումնասիրու-
թիւնները համաձայն ին թէ այդ հատուած-
ները իրենց աշխատութեամբ և նզգառու-
թեամբ ականատեսի մը կողմէն զրի առնը-
ւած են: Անդիր է գիտնալ թէ ճամբորդա-
կան ժամանակագրութիւններ զրոյ հեղին-
ակը արդեօք Դործ Առաքելոցին և Ղու-
կասու Աւետարանին ալ հեղինակն է: Այսի-
քննադատական հարցումը ինքնին զրտկան
պատասխան մը կը ստանայ, վասնզի՝ ու-
շաղիր քննութիւն մը լիզուի մասին ցոյց
կուտայ թէ՝ ճամբորդական ժամանակա-
գրութիւնները և Դործ Առաքելոցին մնաց-
եալ մասը նոյն գրիչէն եւած են կամ աւելի
շխտակ բացատրութեամբ, հեղինակը մինչև
իր գերջին յարդարած գործին մէջ, իր
կողմէն պատրաստուած ժամանակագրու-
թեան ներմուծումին՝ այնպէս եղած է որ,
երկուքը ի մի ձուլուած են և չատ զժուար
է, թէ բուն զիրքը և թէ անոր մէջ կցուած
ժամանակագրութիւնները՝ իրարմէ անջա-
տել, այնպէս որ, ո՞չ մէկ հեղինակ պիտի
կրնար այնքան ճարտարութեամբ, գրտկան
չնորհքով և ստեղծագործութեամբ Դործ Ք
Առաքելոցը և ժամանակագրութիւնները
իրարմէ բաժնել. մին միւսին լրումը ե-
ղած է:

Ղուկաս Աւետարանիչ Թէսփիլոսին
սպատուական» տիտղոսը կուտայ: Այսանք
կը կարծեն թէ Թէսփիլոս իտալացի էր,
թերեւ Հոռովդ քաղաքէն, ուր հաւանարար
Ղուկաս Աւետարանիչը զինք ճանչցած էր:
Սակայն և այնպէս, այս ժաման որոշ և
դրտկան փաստեր կը պակսին:

3. Փուլդին բովանդակուրիւնը. — Դործ Ք
Առաքելոցը իր բովանդակութեամբը չատ
յատակ յատակագիծ մը կը ներկայացնէ և
երեք զլխաւոր մասերու կը բաժնուի:

Ա. — Կարճ նախարան մը (Ա. 1-2):

Բ. — Ա. 3-ԺԲ. Դլուխ. — Գրքին այս
մասը կարելի է նկատել Քրիստոնէական
Եկեղեցւոյ հիմնադրութեան պատմութիւնը
(Ա.Գ. 12-25): Ա. Քրական քննադատներէն
ոմանք, այս ժաման նոյնիսկ Դործ Ք Ղետրոս
Առաքեալի յորջոջումը տուած են, նկա-
տելով որ հոն բուն գործող անձն է Ղետրոս
Առաքեալը:

Գ. — ԺԴ. — ԻԲ. Դլուխ:

Դործ Ք Առաքելոցին երկրորդ մասը
երկու զլխաւոր բաժանութեան ունի: Առա-
ջին ժաման մէջ (Դ-Բ. 3) հեղինակը կը զրէ
Քրիստոնէութեան սկիզբի պատմութիւնը,
որ է Առաքելոց աշխատութեանց և զոր-
ծունէութեանց պատմութիւնը Երուսաղէմի
և անոր մերձակայ Վայրիկուն մէջ: Երկրորդ
ժաման մէջ (Բ. 4-ԺԲ. 25), Քրիստոնէու-
թեան ծագումն ու տարածումը Ասմարիոյ
և հեթանոս աշխարհներու մէջ: Դործ Ք Ա-
ռաքելոցին հեղինակը Նախապէս կը նկա-
րագրէ և ցոյց կուտայ Քրիստոնէական կրօն-
քին սկզբնական պատմութիւնը Յուղայան-
տանի այլակրօն Ասմարացիներուն և հուկ-
ուրեմն հեթանոս աշխարհն մէջ: Շատ զար-
մանալի է արդարեւ որ առաջին ժաման մէջ
տէր ու տիրական գործողն է Ղետրոս Ա-
ռաքեալը, իսկ երկրորդին մէջ՝ Պօղոս Ա-
ռաքեալը:

Երրորդ ժաման մէջ (ԺԴ-ԻԲ) պատմու-
թեան զլխաւոր նիւթին է Պօղոս Առաքեալին
գործունէութիւնը: Այս ժաման մէջ կան
կարեւոր գէպքեր որ պատահեցան Անտիոքի,
Փոքր Ասիտ, Մակեդոնիա և Յունաստան:
Դործ Ք Առաքելոցը կը յիշատակէ նաև Ա-
ռաքելոց և առաջին Քրիստոնէայ հաւա-
տացեալներու ունիցած սէրը, եռանդը,
համարձակութիւնը և փութաջնութիւնը:
Հակառակ բուն հաւած անքներու, առաջին
Քրիստոնէաները ամէն տեղ յաջողութիւն
զտան և եւ բանն Աստուծոյ ամէր և բազ-
մանյար» (ԺԲ. 24):

Դործ Ք Առաքելոցը կը պատմէ թէ
ի՞նչպէս Պեհնտեկոստէին օրը, Հոգւոյն Արրոյ
գալստեամբը և զօրութեամբը Քրիստոնէա-
կան Եկեղեցի մը կազմուեցաւ (Գլ. Բ.) և
նորակազմ Քրիստոնէութիւնը տակաւ առ-
տակաւ բազմանալով Սարկաւագներ ձեռ-
նազրուեցան և կարգուեցան: Այս սարկա-
ւագներուն մէջ սքանչէլի և հոյակապ դէմք
մը կը ներկայանայ Ա. Մտեփանոս, որ Հա-
յուսարկաւագն, «նախավկայ», «առաքեալ»
և «առաջին մարտիրոս» անուններով յոր-
ջորջուած է, և նախնի Քրիստոնէական Ե-
կեղեցւոյ մեծ ազոյն և փառապանձ անձեռ-
քէն մին էր, նորահաստատ Եկեղեցւոյ ծա-
ռայութեան նուիրուած և օթանց խումբին
առաջինը, որոնք ապա Սարկաւագ (Տիա-

քոնս) անունը առին, «Ո եկեղեցւոյ մէջ ծառայող կամ սպասաւորող կը նշանակէ:

անօթանցն խումբին ընտրութեան բուն պատճառն էր երուսաղէմի ամենօրեայ ուղարման բաշխումին մէջ, ըլլայ գրամ կամ հաց, հելլենախօս հրեաներոյ այրիներուն և որբերուն անտեսութիւն, ինչպէս կը կարգանք Գործք Առաքելոցին մէջ սպի արհմարհներու լինէին ի պաշտամանն հանապազորդի այրիք նոցառ (Զ. 1 և չար.): թէ ինչո՞ւ համար 7 անձեր ընտրուեցան առաքեալներու կողմէն որոշ չենք զիտեր, սակայն շատ հաւանական է որ 7 ճնշելերու քամուուած ըլլար այդ գործին մատակարարութիւնը: և նօթանց այս խումբը առաքեաներէն ձեռնազրութիւն ալ ընդունեցին և զիրայ նոցա զձեռուս: Ս. Ստեփանսի վեց ընկերներն էին Փիլիպպոս, Պրոքոսն, Նիկանովը, Տիմոֆեա, Պարմենա և Նիկողայոս (Անտիոքացին): Աւանդութեան մը համաձայն, Ստեփանոսնեանք, Ալոնի վերինատան եկեղեցին մէջ, ուր Ս. Հոգին առաքելոց վրայ իշաւ Պենտէկոստէին, առաքեալներէն սարկաւագ ձեռնազրուեցան:

Պաղեստին Ա. Դարուն Հոռովմէական տիրապետութեան ներքեւ գտնուելով հանգերէ, հրեաները հոն կարգ մը առանձնաշնորհումներ կը վայելէին: Անոնք երուսաղմէի և չըջակայից մէջ երկու զլխաւոր խումբերու կը բաժնուէին: 1. Պաղեստինցի Արամերէն խօսող հրեաներ և 2. Արտաքոյ Պաղեստինի՝ հեթանոսութենէ զարծոլ յունախօս հրեաներ: Երուսաղէմի մէջ, ուր այդ ժամանակ հրեաները միծամասնութիւն կը կազմէին, հրեայ բազմաթիւ ժողովարաններ (Ալինակոկ) կային, ուր Ս. Գիրքը յունարէն կը կարգացուէր. այս պատճառաւ յօւնարէնը եթէ ոչ տիրապետող գոնէ մըրցող լեզու մը կը ներկայանար արամերէնին հանգէտ:

Երուսաղէմի նորահաստատ Եկեղեցին իր ներքին վարչածեռով ու քարոզչութեամբ տակաւ առ տակաւ զօրանալով, Եկեղեցւոյ անդամոց թիւը օր քան զօր կ'աճէր և կը բազմանար: Աչ միայն աամիկ և հասարակ ժողովուրդը Եկեղեցւոյ կ'անդամակցէր, ոյն բազմաթիւ քահանաներ ալ կուգային կը միանային ինչպէս կը կարգանք «Բա-

զում ժողովք քահանայիցն անսային հաւատացն» (Զ. 7):

Ս. Ստեփանոսի նկարագիրը վճիռ կերպով կ'արտացոլայ Գործք Առաքելոցի մէջ: Այի Հոգւով Սրբով և զօրութեամբ (Զ. 3), և Այլ մի հաւատաց և Հոգւով Սրբով (Զ. 5), և Այլ մի չնորհօք և զօրութեամբ (Զ. 8):

Չենք զիտեր թէ Ս. Ստեփանոս երբ քրիստոնեայ եղաւ, միայն զիտենք թէ հելլենախօս հրեայ մըն է, ինչպէս իր անունէն ալ կը հասկցուի: Ս. Ստեփան կ'ըսէ թէ Ս. Ստեփանոս Քրիստոսի ընտրած 72 աշակերտաներէն մին էր, սակայն որոշ բան մը չենք զիտեր այդ վկայութեան ձզութեան մասին: Ան ծագմամբ հրեայ, սակայն հելլենական ուսում և կրթութիւն ստացած էր, որ իր ժամանակին ամենէն բարձր, զարգացած ու մատարական դասակարգին կրթութիւնն էր: Հելլեն բարձրաբնուիլ միտքը և հրեական կրօնազգած հոգին կերտեցին Ս. Ստեփանոսի անձը բազմազան շնորհներով և իմաստութեամբ:

Կարգ մը նախանձուաներ որոնք գլխէացւոց, և կիւրենացւոց և ուղղքսանդրացւոց ժողովարաններէն էին, Ս. Ստեփանոսը չէին սիրեր, կը նախանձէին և կը վիճէին, և սակայն չէին կրնար անոր զէմ խօսիլ. ըստ Գործք Առաքելոցին ո՛չ կարէին զգէմ ունել զիմաստութեանն և զհոգւայն որով խօսէր (Զ. 10-11): Մոլեանդ, նախանձու և վրէժինդիր այս անձերը, որոնց անունները չունինք, որոնց մէջ կը գտնուէր նաև Սողոոր (ապա՝ հեթանոսաց մեծ առաքեալը Ս. Պօղոս) սկսան մոլար և անօրէն միջոցներով հետազնդել և նեղել զինքը և կարգ մը սինլքոր, ժանտ մարզիկ զրգելով անոնց ըսել տուին թէ մինք իրմէն հայոնյան քններ լսեցինք Մովսէսի և Աստուծոյ զէմ: Առաջանը գրգռուելով Ստեփանոսը բանեց և Անհեղիոն (Նրէից Գերագոյն Ժողով) բերաւ զատելու և զատապարտելու համար: Աններին միայն իրաւասութիւն ունէր կրօնական խնդիրներ քննել, օրէնքի սահմանին մէջ զատել ու դատապարտել: Հան Ստեփանոսի հակառակորդները սուտ և վարձկան վկաներով ամբաստաննեցին զայն իրբե հայոցիչ Տաճարին և Օրէնքներուն. Ակըս այս ոչ զադարէ խօսել բանս հայոցութեան զտեղւոյն սրբոյ և զօրինացն (Զ. 13): Ի պատասխան քահանայապետին, Ս.

Ստեփանոս իր պաշտպանողական ճառը կը խօսի, կենդանի, պատկերաւոր և հոյակապ ոճով, ուր հետահալ կէտերը ուշազբութեան արժանի են. —

1. — Աստուծոյ յարաբերութիւնը իր ընտրեալ ժողովուրդին հետ:

2. — Ա. Դիրքը զիմա կերպով ցոյց կուտայ թէ Խորայէլի ժողովուրդը, իրք ընտրեալ ժողովուրդ, միշտ զէմ կեցած է Աստուծոյ և Անոր պաշտօնէից:

3. — Աստուծոյ ուխտը կանխագոյն և անկախ եղած է Օրէնքի հաստատումէն:

4. — Աստուծոյ կողմէն զրկուած մարդարէները հրեայ ժողովուրդէն միշտ հալածանքի ենթարկուած և մահուան պատիժ կրած են:

Ա. Ստեփանոս իր ճառին մէջ կը հերք թէ ինքը Մովսէսի զէմ խօսով է, այլ ընդհակառակը անոնց կ'ըսէ. «Այս Մովսէսն է որ ըստ Խորայէլի որդիներուն, ձեր Տէր Աստուծութը ձեր եղբայրներէն ինձի պէս մարդարէ մը պիտի հանէ ձեզի, անոր մտիկ ըրէք» (է. 39):

Ան իր ճառին վերջաւորութեան բուռն և խօստ բառերով կը յանդիմանէ Ասեանին մէջի անգամները, ըսելով անոնց սլիք խըստապահացներ ու սրտով և ականջով անթիւթաներ, որ ամէն ատեն Ա. Հոգւոյն հակառակ կը կենաք, ինչպէս ձեր հայրերը, այնպէս ալ զուքք (է. 51-2). Այս խօսքերուն վրայ, քահանայապետը և Անեներինի անդամները սկսան կատղիլ և զայրանալ, բարկութենէն իրենց ականները կը կրճէին «կրճէին զատամուն» ի գերայնորան (է. 55):

Ա. Ստեփանոս հոգիացած և վերցած կը դոչէ ատեանին մէջ և Ահա տեսանեմ զերկինս բացիալ և զորդի մարդոյ զի կայ ընդաշմէ Աստուծոյ» (է. 55 և շ.):

Ա. Համբերութեան բաժանած էր հրեաները չկրցան այլևս իրենց զայրութը սանձել, ականջնին զոցեցին և անոր վրայ յարձակելով քաղաքէն դուրս հանցին և սկսան քարկոծել: Սողոսն ալ քարկոծման մասնակցողներէն մին էր. «Եր կամակից սպանան նորա»: Ըստ օրինաց, քարկոծումը երկու կամ երեք և աւելի զկաներով պէտք էր գործադրուեր և երկուք և երիւք վկայիւք մեռցի որ մեռանիցին և մի մեռցի

միով վկայիւք: Ա. Ստեփանոսի վերջին խօսքերը կ'ըւլան Տէր Եթուուս, ընկալ զոզի իմշ և ծունկի զալով կ'ըսէ Տէր, մի համարիր զոցա զայս մեղոս ու կ'աւանդէ իր հոգին: Իր վերջին խօսքերը շատ մեծ նմանութիւն ունին Տիրոջ վերջին խօսքերուն (Տէ՛ս Ղուկ. Իդ. 34, 46):

Ա. Ստեփանոս իր սուրբ արիւնովը կը մկրտուի և իր անունին նման կ'արժանանայ յաւիտենական անթառամ պատկին:

Իրեւ համառօտ պատկեր Գործք Առաքելոցի բովանդակութեան հետեւեալ բաժանումը կրնանք տալ:

Ա. — Երուսաղէմի նորահաստատ նախին Քրիստոնէական Եկեղեցին և Պետրոս Առաքեալին քարոզութիւնները (Ա. 3-Զ. 7):

Բ. — Եկեղեցւոյ տարածումը Պաղեստինի մէջ, Ա. Ստեփանոսի քարոզութիւնը և Երայեցւոց հալածանքը ընդդէմ Ստեփանոսի (Զ. 8-Թ. 31):

Գ. — Նախինի Քրիստոնէական Եկեղեցւոյ տարածումը գէպի Անտիոք, Ա. Պողոս Առաքեալի առաջին ճամբարդութիւնը և Երուսաղէմի Առաքելական ժողովին զումարումն ու կանոնները (Թ. 32-Ժ. 24):


Դ. — Եկեղեցւոյ տարածումը գէպի Պաղատիա, Ա. Պողոս Առաքեալի առաջին ճամբարդութիւնը և Երուսաղէմի Առաքելական ժողովին զումարումն ու կանոնները (Ժ. 25-Ժ. 5):

Ե. — Եկեղեցւոյ տարածումը գէպի Մակեդոնիա, Յունաստան և Փոքր Ասիա Մակեդոնիայի կամանական անդամները (Ժ. 6-Ժ. 20):

Զ. — Եկեղեցւոյ տարածումը գէպի Հառութիւնը և Ա. Պողոսի ճամբարդութիւնը իրեւ կալանաւոր (Ժ. 20-Ի. 1.):

ՊԱՐՈՒԵԼԻ ՎՐԴ. ՎՐԹԱՆԿԱՍՏԱՆ

(Մայդանական աշխատավայր Անդամութեան)



ՄԱՏԵՎԱԳՐԱԿԱՆ

(ԽԵԿ) ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ

= 15 =

ԱՅԼ ՏԱՂ ԽԻՍՏ ԱՆՆԵՍԱՆ

Ա.

Դու ես զարնահային վարդ ու բուրաստան,
Աչերդ են ծովիք, խումար ու մէստան,
Քո ծոցդ է գրախտ, մըրգեր և անդաստան,
Դու ինձ լիբ դատաւոր, արայ դատաստան.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է փէնտի:

Բ.

Սիրասաթ ունիս քան զաւրաւոր խաչ,
Հրեղէն ես, հողեղէն, թէ մարդադէմ քաջ.
Հիւանդ եմ, ողջանամ, երբ նըստիս ինձ յաջ,
Է՛ վիզ շողկըտան, է՛ այտեր կակաչ,
Թող անփորձ մընաս քան զնըշդար կանաչ.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է փէնտի:

Գ.

Սիրուն չղիմացաւ նախահայրն Ադամ,
Այն սիրուն համար եղեմ զրախտէն հան.
ԶԴաւթա գործն յիշեմ, ու քան գուռ դողամ,
Սողոմոնի սուզն ես այլ ի հետ լամ,
Վարդատի Շիրինին խապարն ես ոնց տամ.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է փէնտի:

Բնագիր, Բ. էջ 405. Հմմառ. Ք. =
Հայր. Աժա. 1935 Յնս. էջ 34. Զեռ. թէ. 1678: Տ., էջ 33. Զեռ. թէ. 1623: Ն. =
Արեգ, 1924, էջ 659:

Վերնագիր. — Տաղ Սիրով Թըլկուրանցոյ տացեալ, Ք. Սիրով մի՛ սպանաներ, Տ. Երգ Սիրոյ, Ն.:

Ա. 1. — վարդ ու — վարդի, Ք. —
2 — Աչերդ է քո խումար ծովիք ու մէստան, Բ. Աչերդ է ծով խումար ու մէստան, Ք. — 3 — մըրգեր և — մըրգաց, Ք. —
4 — լիբ չունին ՔԵ. — 5 — ճէլատ, Ք. ճէլատ, Տ. ճալատ ափանտի, Ն.:

Բ. 1. — զաւրաւորի չաչ, Բ. զօրաւոր քաջ, Տ. — 2 — մարդադէմ — մարմինաւոր, Տ. — 4 — չողկոտակաց, Բ. շողկոտակ և այտեր կանանչ, Տ. — 5 — անփորձ — դու, Տ. — 6 — Սիրով մի՛ սպանաներ զալում ու ֆէրժան, Բ. Սիրով . . . ճէլատ է փէնտի, Տ. Տ. ոչ հոս, ոչ ալ յաջորդ տաւներուն վերջը, ունի յանկերգի այլու տողը:
Գ. 1. — չղիմանայ, Ն.Բ. — 2 — վանց սիրոյ ելաւ յեղեմ զրախտէն հան, Ն.Բ.Տ. եհան, Բ. համ. Ն.Բ. . . — 3 — . . . ու ի զուռ կամ զողամ, Տ. — 4 — Առ զոմոն ի սուզ, Ն.Բ. — 5 — մարհատ, Ն. զարհատ, Տ.:

Պ.

Աէրն կու տանի զամաւթն երևէն,
ի հաբեղայէն, ի վարդապետէն,
երէցն ու սարկաւագ կու ծըզէ կարգէն,
Տանի զիսերն ի զլուռն ու զահն ի սըրտէն,
Անէ մէշէմէթ, հանէ յարեւէն.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է փէնտի:

Ջ.

Ե՛ շէնրի սիմաթ եւ աշխարհի զարդ,
Ցովսէփ Գեղեցիկ, և անօրինակ մարդ •
Զինչ որ ծուկն ընկնի յանկարծ սիրոյ կարթ,
Խնձ ինչ խըրատ կու տաս, Ե՛ անթառամ վարդ,
Զմնաց քեզ ի վրաս այլ գովելու պարտը.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է փէնտի:

Զ.

Ե՛ մեղք ու կարագ եւ կեղեւած նուշ,
Քեզ նենգ հայողին՝ աչքըն հազար փուշ,
Ե՛ սալվի լինար, եւ ըսպիտակ թուշ,
Ե՛ կամար ուներ, եւ աղեղան կուշ.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է փէնտի:

Է.

Ե՛ աղվոր քաղաք, քարծոր ու ամուր քերդ,
Ե՛ փունջ մանուշակ, կարմիր վարդի թերթ,
Շատոց ևս դու լափեր աղամորդու լիրդ,
Քանի գովեմ ըզքեզ կու զօրանաս զերդ.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է փէնտի:

Ը.

Քան ըզթիթեռն ի հուրն որ է ի վառման,
Եկեր եմ որ այրիմ եւ մոծիր դառնամ.
Յորժամ տեսայ ըզքեզ է՛ արևնըման,

Պ. 3. — ու, չունին, ՆՏ. կու ձգէ ի
... ՆԲՏ. — 4 — ... զամաթն յերեսէն,
ՆԲՏ. — 5 — Անէ Շինէ, ԲՆԲ. մալա-
մաթ, ՆՏԲ.

Ե. 1. — Այս տունը չունի Տ. չահրի
սիմաթ, ՆԲ. — 3 — Զինչ ձուկն ի սիրոյ
յանկարծ ընկնի կարթ, ՆԲ. — 4 — Ինձ
ինչ խըրատ կու տաս, չմնաց ի վրագ, Բ.
Զինչ խըրատ կու տաս առէ անթառամ վարդ,
Բ. Ինչ խըրատ կու տաս, Ե՛ անթառամ
վարդ, Ն. — 5 = ԲՆ. Բի մէջ 4-5 իրա-
բու խառնուած և թերի:

Զ. 2. — Քեզ — ի քեզ, Բ. Քո., Ն.
յաչքըն, ՆԲ. Քեզ ծուռ նայողին յաչքն,
Տ. — 4 — ունիր, օնքեր, Բ. ունէր, Ք.
ունիս կամար ունքեր զերթ ..., Տ:

Է. — Զունի, Տ. — 3 — լափեր դու
Արդմորդու, Ե. չատոնց ևս լափեր դու
աղմորդու լիրդ, Բ. — 4 — զերդ, զերթ,
Բ. որ նախորդ տողերուն մէջ աւ զրած է
բերք, լերբ. բերդ, Ե. բերթ, Բ.

Ը. — Զունի, Տ. — 1 — ըզթիթեղն,
Բ. զթիթեխն, Ն. Քանզիթիթեռն, Բ. — 2
— եկայ որ, ՆԲ. — 4 — Անձինս սար-

Անձըս սարսափեցաւ, դեռ ես կու դողամ.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է ֆէնտի:

Ժ.

Ով ըզքեզ ռասմեց եւ երես ենան,
Ակըն սարդեհոն, եաղութ, կարկեհան.
Ինձի մի՛ մեղադրեր, է՛ շէնրի սուլթան,
Եթէ կու սիրեմ զքեզ, է՛ կուլիմէստան.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է ֆէնտի:

Ժ.

Երեսդ է արեւ, ճակատդ է զօնրան,
Կըլափդ է խընծոր, ծըծերդ է շամամ.
Զինչ եղեմ դրախտն ի քո ծոցըդ կան,
Երբ շաբարն է մօտս՝ ինձ Մըսըր ինչ բան.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է ֆէնտի:

ԺԱ.

Պագ մի երեսէդ կաժէ զեզընկան,
Հապաշ ու զեաման, Տիլ ու զՀընտուստան.
Երկու վարսիդ զին է Զին ու Խութան,
Պուլղար ու ըՄտամալու ու շահրի եազտան.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է ֆէնտի:

ԺԲ.

Ինչ ընդ այլ կու տաս Թուլկուրանցի խեւ,
Խելացդ ես թեթեւ բան նըղըրկու թեւ.
Այդ քո ասելուդ կանգնի հազար դեւ,
Որ յթողու ի մարդ այլ սրբութեան ձեւ.
Կարես սիրով շինել հազար երես սեւ,
Ինչ ընդ այլ կու տաս Թուլկուրանցի խեւ.
Սիրով մի՛ սպանաներ, ճէլաթ է ֆէնտի:

ԺԲ.

Ասփեցաւ, դեռ ես կու դողամ, Բ. Անձըս
... Ք. Անձըս սարսափեց ու դեռ կու դո-
ղամ, Ն:

Բ. — Զունի, Տ: — 1 — ռասմեց և ի
յերես ենան, ՆԲ. սաստեց և երես, Բ: —
2 — սարեհոն, Բ: — 3 — ինձ ... ի շահի
սուլթան, Ք. է՛ շահ, է՛ սուլթան, Ն: —
4 — թէ սիրեմ ըզքեզ, է՛ կուլի տաստան,
ՆԲ. աէստան, Ք:

Ժ. 1 = ՏնԲ. Երեսդ արեգակ ճակատ
է զօնրան, Բ: — 3 — Զինչ դրախտն է
Եղեմ ամէն ծոցդ քո կան, Տ: — 4 — ...
ի Մըսըր ինձ ինչ կայ, Տ: . . . ի մօտս է ...
Ք. Երբ շաբարն ի մօտս ինձ ի Մըսըր . . . Ն:
ԺԱ. 1. — յերեսէդ, ՏՔՆ. աժէ, Ն:

Գլորտասան, Տ: — 2 — ԶՀապաշ ու զէյ-
մէն զՏիլ ու, Ք. զեմէն տիլու, Տ. զՑի-
լու, Ն: — 3 — Երկու ծամդ է զին Զին
ու Խոզան Պուլղար, Բ. Երկու վարսդ է զին
Զինի և Խութան, Տ. Երկու վարսդ է զին
է՛ . . . , Ն: — 4 — Աւ կէօղալ Հստամալու
ու շահի Եազտաստան, Բ. Պուլղար, Մտամ-
ալու է Շէնրի եազտան, Տ:

ԺԲ. — Զունի, Տ: — 1 — Ինչ ընդ
ալն, Բ: — 2 — Եւ քան ըզտըզըրկութ
իսկացդ ես թեթեւ, Բ: — 3 — Այդ — Եւ
այս, Բ. կանկնած, Ք: — 4 — աԱ, չունի
Ք: — 5 — կարհաս, Ք. չինհր, ԵՔ: — 6
— ընդ ալըն, Բ: — 7 — Զունին, ՆՔ:

Գ. ԿՐՈՆԱԿԱՆ-ԲԱՐՈՅԱԿԱՆ ՏԱՂԵՐ

= 16 =

ԲԱՆ ԱՂԵՐՍԱՆԱՑ. — 1

Ա.

Զքեզ Աստուած խոստովանիմ, երկրպագեմ եւ հաւատամ,
ըեզ գոհութիւնս դրուատեմ, թէ ասելո արժանանամ:

Բ.

Զսրանչելիս քո հըռչակեմ, քեզ գոհութիւն եւ փառս տամ,
ի քէն հայցեմ եւ պաղատիմ, աղերսանաւք եւ գոհանամ:

Գ.

Դու ողորմած եւ մարդասէր, քո ստեղծուածոցս բարեկամ,
անոխակալ և անյիշաչար, յամենայնի ամենախնամ:

Դ.

Յոյս կենաց, քաւիչ մեղաց, ամէնառատ տուրք եւ բարամ,
կատարիչ խնդրուածաց, այնու յուսով առ քեզ կու զամ:

Ե.

Մի տալ ինձ, Տէր, սիրու անորդի, որ ի բարոյ դատարկանամ,
եւ կամ լինիմ ամպ ցամաքեալ, որ հետ ամպեմ եւ ոչ ցաւղամ:

Զ.

Յաչուերս իմ լից յորդ արտասուաւք, որ զմեղս անծին իմ լուանամ,
միացոյ զիս ի քո սէրդ, որ թէ տկար եմ զաւրանամ:

Է.

Հով քուրա եմ գործելոյ, կայծ իջեա յիս որ հըրանամ,
հեղդ ու ծոյլ եմ զըլորած, կանկնեայ զանկեալս որ ժըրանամ:

Ը.

Բունաւորեալ մեղքն ի մարմինս, դըժար կու զայ որ հեռանամ,
պասն ու աղօթքն է ինձ բժիշկ, որ պահելով արդարանամ:

Ֆ.

Նայ Էնց փափուկ եմ մնացեր, զաւրն զմարմինս կու հոգամ,
սընուցի որդանցն ճաշ, զիտեմ յաւժար ի կեր զնամ:

Փ.

Այլ զքեզ ունիմ ինձ ապաւէն, յողորմութիւնդ քո յուսամ,
ըզբո ծընաւղն ունիմ միջնորդ, որ քու տեսուզ արժանանամ:

Ժ.Ա.

Քանանացին եմ կողկողեալ, Պետրոս յալեացն կու ծըփամ,
մաքսաւորն եմ հառաջմամբ, կոծեմ զկուրծս և ի հետ լամ:

Ժ.Բ.

Անդամալոյժն եմ եւ տնանկ, բաղցրախաւսեց որ թաժէնամ,
տեռատես կինն եմ կարկամ, ինձ այց արա որ զաւրանամ:

Ժ.Գ.

Հայր մեղայ ասեմ յերկինս, թէպէտ արժան չորդիանամ,
սուրբ արա զիս ի մեղաց, անուն քո սուրբ է յարաժամ:

Ժ.Դ.

Զարքայութիւնդ երեւեցոյ, որ երկնվիմ զաւրն ու դողամ,
հեռացոյ զիս յիմ կամաց, որ ի քո կամըդ միանամ:

Ժ.Ե.

Զաւր հանապազ աւր ըս(տ) աւրէ, զիս կերակրէ որ լիանամ,
զիս յիմ կամաց, արժայ հզաւր եւ փառս տամ:

Ժ.Զ.

Ես Յովանէս Թլգուրանցի ողորմութեանդ քո յուսամ,
զիս լուսոյ արժանացոյ, ի գալստեան քո միւս անգամ:

(5)

Ն. ԵՊՈ. ԵՐԱՎԱԿԱՆ

ԺԵ. — Բատ երեսոյթին տող մը պակաս է :



ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՐԾ

ԱԽՈՏՐԱԼԻՈՅ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ

•

«Խշարք իմ ձայնի խմում լուիցեն
եւ զինի իմ զան»:

Համաձայն մեր խոստման և առաքելական պաշտօնին, ի խնդիր հայ տարագրելոց յԱւստրալիա, շարօւնակեցինք մեր ուղին Սիսնիէն Դուրս՝ Աւստրալիոյ ուրիշ քաղաքները ևս, տեսնելու մեր Եկեղեցին պանդուստ գաւակները։

Փետրուար 18ին, Սիսնիէն ճամբայելանք երեք հօգիսով. Տիար Ա. Բանիկեան, Եկեղեցական Խորհուրդիս ատենադպիրը, Տիար Գրիգոր Թօնկուրեան՝ որ իր ինքնաշարժով պիտի տանէր մեզի և ասանդպահական Հովիւս։ Վեց հարիւր մզոն ճամբայկորեցինք մէկ ու կէս օրուան մէջ և Շաբաթ կէսօրին հասանք Մելպըրն։

Մելպըրն Աւստրալիոյ Վիկտորիա Նախանդի մայրաքաղաքն է, Փիլիպիան ծովածոցին վրայ, չըշապատուած հրասիսարելքէն և հիւսիս-արևմուտքէն 2-3 հազար ոտք բարձրութեամբ լեռներով։ Եարբագետին հիւսիսային եղեղքին վրայ շինուած է նախնական քաղաքը, բայց վերը տարածուած ամէն ուղղութեամբ։ 1925ին, Քաղաքը աւելի ընդարձակուած է, իր մէջ առնելով 10 մզոն դէպի ամէն ուղղութեամբ գտնուող փոքրիկ արուարձաններով։ Մելպըրնի շրջանը հարուստ է երկրագործական ու անասնաբուծական արտադրութիւններով։ Աւստրալիոյ գեղեցիկ քաղաքներէն մէկն է, իր լայն պողոտաներով, հանրային պարտէզներով, լայնանիստ ու բարձրաբերձ հսկայական շէնքերով, պետական, կրօնական, կրթական և առևտրական։ Կիման մեղմ ու արեագարձային, ամառը բաւական տաք, 75 Ֆարանայթ և երբեմն մինչև 110 կ'ըլլան բացառիկ տաքեր։

Քաղաքի մուտքին կը սպասէին մեզի խումբ մը աղգին աղնիւ որդիները, տեղւոյն Հայկական Միութեան Վարչութեան անդամները, Ա. Խապախեան, Բ. Բարսեղեան, Լ. Օհանեան, Տիկ. Մ. Քիւրտեան և մի քանի ուրիշներ։ Մեզի առաջնորդեցին

Քաղաքի կեդրոնը, Սքոտ պանդոկը, ուր մեզի կը սպասէին նաև Տիար Ն. Գարակէօնեանը, Կ. Պոլսոյ ծանօթ Գորակէօնեանը ընտանիքի շառաւիդներէն, Տիկ. Ի. Արմիտեանը և ուրիշներ։

Պատմական այս օրը Մելպըրնի հայութեան համար եղաւ զերագանցապէս ուրախութեան օր մը, նոր օր մը, բացառիկ պարագայ մը, տարիներով երազուած և ուշի իրականացած։ Կարճ հանգիստ մը յետոյ, ըստ կանխաւ եղած կարգադրութեան, զացինք ճաշի Տիկ. Մ. Քիւրտեանի տունը, ուր հաւաքուած էին Հայկական Միութեան Վարչութեան անդամները։ Իր հաճելի ընտանիքի կարանին մէջ ունեցանք մեր հայկական համեղ ճաշը սիրալիր մթնոլորտի մը մէջ, խորհրդակցելով միւնոյն ատեն լիրտիկ օրուան մեր ընկելիքներու մասին։

Նոյն իրիկունը ճաշի հրաւիրուած էինք Տիկ. Ի. Արմիտեանի մօտ։ Այս իրկու հայտիկիններն ալ աղգասէր, եկեղեցապէր, տիպար հայ տիկիններ են, երկուքն ալ վաղաժամ կորոնցուցած իրենց աշունիները, երկուքն ալ զաւակներու մայր, առաջինը երեք մանչ մէկ աղջիկ, երկորդը մանչ մը և աղջիկ մը, բոլորն ալ Աւստրալիոյ ծնունդ, Բոլորն ալ հոգուով չափ պարագած են հայ պահել իրենց զաւակները ստարութեան մէջ։ Հին եկողններէն են երկու ընտանիքներն ալ, առաջին ահաւոր պատերազմէն յետոյ, սակայն տակաւին սիրտերը լեցուն են ահաւոր նախնիբներու սոսկումներով, վրէժով լեցուն հոգիով մը կը շարօւնակեն միսալ օտարութեան մէջ, ամէն ժամանակ անէծքի շանթեր արձակիւով մեր յաւիտենական թշնամիի երեսին։

Հայ եկեղեցականի մը երեսումը այս ափերուն վրայ հոգեկան անօրինակ հըլքըւանք կը պատճառէ, անյուսութեան ու պարտութեան գուուը հասածներուն համար պատնէշ մը, ապահով հանգրուան մը վրեկութեան, զոյութեան անհաւասար կոիւին մէջ, որ տարիներ շարունակ իր զգեսնող հարուածներով ամենի ապառաժներն անգամ կը մաշեցնէ, կը հալեցնէ, կը լուծէ օտարութիւնը իր անյատակ ու ամենակուլ վիշին մէջ։ Կ'ուզեն ապրիլ հայութեան անընկճելի կորովով, օտարութեան փոշին կ'ուզեն թափ տալ իրենց վրայէն, կ'ուզեն կառչի կեանքի նորպուած ուժով մը, ա-

պազայի նոր երազներով, նոր տեսիլքներով լուսավոր: Այդ օր այս երկու հայ տիկիններուն հիւը եղանք մեր հետեւրդներով, որնք միախառը բառն և հրճուանքի օր մը ագրեցան, ես տեսայ իրենց աչքերուն մէջ շողացող արցունքի կաթիլներ, արցունք ուրախութեան, տարիներով կուտակուած անյօյ վիշտերէն յետոյ: Նոր յոյսի և նոր լոյսի արշալոյ մը կը լուսազգաւէր իրենց ապագայի հարիկ ռնին վրայ: Աւստրալիոյ մէջ հայ եկեղեցական մը Ա. Լուսաւորչի կանթեղը կը պատցնէ զոնէ ի զուռ: Անհամար հարցութեր, անգերջ պատասխաններ իրարու կը յաջորդեն: Վազուան Պատարագին կը պատրաստուին բոլորն ալ պատիկ հօտ, քանի տարիներ չունեցաւ հայկական Ծննդեան մը և ոչ ալ հայկական Զատիկ, միշտ օտարներու զուռը ափ առաւ, յոցուրդ տալու համար իր կրօնական հոգեւոր ձարաւին: Կարօտը քաշելով հայերէն ազօթքին, շարտկանին ու աւելուին, քաղցրալուր ու հոգեխոռով: Հասած է ժամը վերջակս որ ինքն ալ ունենայ իր սփոփանքի բաժինը: Այդ կը զգան միայն անոնք՝ արանք օտարութեան մէջ զրկուած ու անհազզորդ կապրին իրենց հոգեւոր ու մտաւոր ժառանգութիւններուն:

Գերջապէս Փետր. 20ը եղաւ Մելպողնի հայերուն համար պատմական օր մը: առկայոյն Հայկական Միութիւնը վարձած էր եր. Տիկ. Քըս. Ընկերութեան սրահը Պատագի համար: Նախ քան Պատարագը, զացինք ծիր հւեանդի մը հազորդութիւն տալու, անկէ եկանք որոշուած սրահը, Պ. Բանիկեանի, Թօնկուրեանի և ուրիշ ազգայնոց հետ, խորան շտկեցինք մոմերով, աշտանակներով, ծաղիկներով և Աստուածածնայ պատկերով, համեստ եկեղեցին մը տպաւութիւնը տալու համար, առանց վարագոյրի, առանց երգեհոնի: Շարաթներէ ի վեր պատրաստուած խումբը տրուած հշանի մը վրայ սկսաւ խորհուրդ խորինը: Ժամը 10ն էր, գաղութի բոլոր անդամները հոն էին, սոքի վրայ, երբ սկսաւ Պատարագի արարողութիւնը: Ամէն բան յաջող անցաւ, սպասածէս աւելի: քարոզեցի ըստ պատշաճի, բոլորն ալ երկիւղածութեամբ հետեւցան արարողութեանց, հազորդուեցան շատերը, հոգեհանգիստ կատարեցինք և ի վերջոյ սկսանք ժողովի:

Հին վարչութիւնը իր հաշիւները տալէն յետոյ, յայտարարեց ինքզինքը լուծեալ: ներկաները մէր թելագրութեան վրայ կազմեցին նոր վարչութիւն մը, Աւստրալիոյ Հայ Եկեղեցական խորհուրդ անունով: Նոր վարչութեան անդամները նշանակուեցան տեղւոյն յայտնի ու հանրածանօթ ազգային ներէն, որնք առժամապէս պիտի վարեն իրենց պաշտօնները մինչև որ մենք կազմինք Աւստրալիոյ Հայ Եկեղեցւոյ Աահմանագրութիւնը՝ որուն կառավագութեան կազմէ հաստատուելին յետոյ պիտի սկսինք գործել կանոնաւոր կերպով:

Այսուեղ կ'արժէ զնահատանքի խօսք ընել հնի կազմակերպութեան գործունէութեան համար, որ աշխատած էր կազմակերպի ու արթուն պահել հայ կազութը, մինչև հայ եկեղեցականի մը այնտեղ ժամանելը և փոքրիկ գումար մըն ալ որ մեացած էր, բոլորին համաթեամբ որոշուեցաւ յանձնել ինձի, Ախտնիի մէջ չինուելիք եկեղեցիի ֆօնտին համար: Երանի՛ թէ մեր բոլոր կազմակերպութիւնները այսպէս համերաշխօրէն կարօտանային ժամանակի ողիին համաձայն ճկուն ըլլալ և յարմարցնել ինքնքնին պահանջուած պայմաններուն: Բուռէն Բարսեղեանը այդ Միութեան կարեսը մէկ ջիզը եղած է. միշտ ոգեսորութիւնն ստեղծելով գաղութի անդամներուն մէջ, կազմակերպելով և իրար մօտ բերելով զանոնք:

Նոր Վարչութեան անդամները գաղութիւն ծանօթ ու դիրք ունեցող երևելի ազգացիններ են, որոնք ցարդ մեկուսացած կ'ապրէին զրբեթէ ազգային շրջանակներէ, անհազորդ անոնց առօրեայ ապրումներուն ու ձգումներուն, այժմ եկեղեցւոյ գործին լծուած, իը խոստանան իրենց նիւթեական ու բարոյական աջակցութիւնը բերել մեր եկեղեցական շարժման: Վարչութեան նոր կազմի անդամները հետեւելներն են. Պրքեռապար Շալճեան, Խօրէն Ակինհեան, Կարապետ Կայձքարեան, Արմենակ Խապախեան, Աբրահամեան և Տիկնայք Մ. Քիւրտեան և ի. Ախտնիան: Ժողովը և ընտրութիւնները եղան սիրալիր մթնոլորտի մը մէջ, կարձ ժամանակէն վերջացաւ ամէն բան, ծանօթացայ բոլորին հետ, կանչուեցայ բոլորէն որ երթամ իրենց տունները: Պատարագի ընթացքին հոն էր The Sun օրաթերթի

թղթակիցը, պատկերներ տուաւ և համառօտ ծանօթագրութեամբ մը յաջորդ օրուան թիւին մէջ հրատարակեց լուսանկարը Պատարազի զգեստներով, որ գրաւեց բազմաթիւ օտարներու ուշագրութիւնը:

Նոյն օրը կէսօրէն յիտոյ կատարեցինք երկու մկրտութիւն տեղւոյն Սիւրիացի Օրթոսոք եկեղեցիին մէջ. մանուկներէն մինչ Հայ Բողոքական Լուսէր Օհաննեանի զաւակ, միւսը Տիկ. Քիւրտեանի թոռը, որուն հայրը Աւստրալիացի Կաթոլիկ երիտասարդ մընէ:

Այս պատիկ գաղութը որոշած է ապրիլ եղբայրորէն, առանց կրօնական ու կուսակցական դաւանանքի, Հայ Եկեղեցւոյ հովանոյն տակ, ուր միայն կարելի է ապրիլ ապահով ու խաղաղ կեանք մը, օտարութեան մէջ պաշտպանելով մեր գոյութիւնը:

Անզամ մըն ալ միւնոյն ժողովութզը հաւաքուեցաւ եկեղեցի, տեսնելու համար մկրտութեան արարողութիւնը, ապա մը կըրտեալներու տուները. վերջապէս տօնական օր մը, խրախճանքի ժամեր, տանեակ տարիներ օտարութեան մէջ տուայտող հայութեան բեկորներուն համար, օրոնք զրեթէ մոռնալու վրայ էին իրենց սրբութիւնները, լեզուն ու պատմութիւնը, յանկարծ հրաշքով մը կեանքի կը կոչուի, կ'արթննայ իր մէջը ազգային նախանձախնդրութեան ու արժանապատուութեան ողին, ինչո՞ւ Յոյնը, Սիւրիացին, Հրեան և տակաւին ուրիշներ ունենան իրենց եկեղեցիները, աղօթատեղիները և ակումբները և Հայը զիիսիոր զրկուած մայդ այդ հոգեկան միխթարութենէն: Օտար եկեղեցին, օտար լեզուն խորթ կը հնչեն իրեն, նաև վարժուած է Ս. Սահակի, Ս. Մեսրոպի, Նարեկացիի և Շնորհալիի երգերուն ու աղօթքներուն, անոնց մով սնած ու ապրած է զարեր շարունակ, արիւն ու սոկոր, հոգի և խտէալ դարձած, իր ամրող էութիւնն իսկ են անոնք, սրբութիւններ՝ զորս պահած ու պահպանած է իր արեան գինով, յուղումի ու ոգեսրութեան պահեր կ'ապրի, ամէն ինչ զեղեցիկ ու սրտագրաւ է, նոյնիսկ համեստ ու անպահոյն վիճակին մէջ, լսել հասարակ տան մը չորս պատերուն միջնէ, լսել, տեսնել ու շնչել այդ բոլորը, Աւստրալիոյ հայերը ու սրչած են ապրիլ իրենց ուրոյն խաղաղ ու համերաշխ կեանքը, իրար սիրելով, իրար կապուած անխորտակելի ու անլուծանելի

կապերով. ոչ մէկը թող համարձակի վրը գոզել անոր անզորը ու խաղաղ կեանքը,

Յաջորդ օրը գացինք զերեզմանները օրհնելու, որոնք տարիներով կը սպասէին հայ քահանային հոգեմրմունջ աղօթքին. օտարութեան մէջ կնքած իրենց կեանքը, անմիսիթար ապրած ու մեասձ, նոյնիսկ առանց արժանանալու իրենց վերջին թռչակին:

Անոնցմէ առաջինն է Փրօփ. Նազար Գարակէօզեանին մայրը, Գարակէօզեան նշանաւոր գերդաստանի շառաւիզներէն, աղնիւ ու բարեպաշտ որդին զրեթէ օտարութեան մէջ անցուցած իր կեանքը, սակայն մօրը քաղցր յիշատակներով ու առաքինութիւններով առցուած, երբ կ'իրթայինք իրեն հետ մօրը գերեզմանը, ցոյց տուաւ երկիւզած զգացումներով անոր հայրէն աղօթազիրքը, այնքան հիւծած ու քլքլած իր սրբաննեալ մատներուն մէջ և աղօթք դարձած իր չունչին տակ. իրեն թանկազին մատունք մը կը պահէ որդին այդ սրբազան աղօթամատեանը, առանց կարենալ կարդալու կամ հանկնալու Փրօփ.ը թէւ հայերէն կը խօսի, զոր իր մօր ծունկերուն վրայ սորված է, կարգալ զրել զաղզիերէն զիտէ և անզլիիրէն: Մօրը մահէն յետոյ բոլորովին մինակ մնացած է, միայն զիտէ իր մայրական սէրը և Համալսարանի ամպիտնը, ուր երկար տարիներ զասախոսած է գաղզիերէն լեզուն և տակաւին կը շարունակէ. Աւստրալիոյ շատ մը բարձրաստիճան պաշտօնեանները և բարձր գասու մարզիկ օրոնք զիրք կը զրաւեն այսօր կառավարական և լնիկերական ըրջանակներու մէջ իրեն աշակերտած են, իրմէ սորված են ու կը սիրեն զինքը. սակայն որչափ օտարութեան և օտար ըրջանակներու մէջ ապրած է, նոյնքան փարած մնացած է իր աղզին ու իր ցեղային առաքինութեանց: Պատիւ կը բերէ մեզի իրեն հայ, մանաւանդ Աւստրալիոյ մէջ, ուր շատ քիչ ճանչցուած ենք տակաւին: Օրնեցինք մօրը զերեզմանը և կնքեցինք: Փրօփ.ը միսիթարուած է, կը յիշէ որ մայրը զիրջին անզամ եզիշէ Դուրեան Սրբազանին հետ կ. Պոլիս զացած է օրհնելու իր հօրը զերեզմանը, զինքն ալ հետը առած. որդին ալ իր կարգին ուրախ է և միսիթարուած որ Դուրեան Սրբազանի

աշակերտներէն մին կ'առաջնորդէ օտարուշ թեան մէջ, իր պաշտելի մօրը զերեղմանը օրհնել տալու համար: Համեստութեան ու բարեպաշտութեան տիպար մըն է Փրօֆ. Գարակից զեանը, իմ կարճ ժամանակուան մէջ ունեցած տպաւորութիւնս այս է իր յասին: Խնձի պիտի տանելը քաղաքապետին հերկայացնելու, գքբախտաբար քաղաքապետը այդ օրերը չափէն աւելի զբաղած էր ջրհեղեղէն վնասուածներու օգնութեան զործի կազմակերպութեամբ:

Տիար նուպար Շալճեանին հետ այցելեցինք Անկիլիքըն եպիսկոպոսին, որ ընդունեց մեզ շատ սիրալիր կերպով ու խոստացաւ տրամադրել եկեղեցի մը, ամէն անդամ որ Մելպոնի երթանք պատարագելու համար:

Փետր. 25ի առառւն կանուխ ժամը 7ին զեցինք Մելպըրնը երթալու համար աւելի յառաջ գէպի Արևմուտք: Մեզի միացան Մելպըրնէն Տէր և Տիկ. կ. Օհանեանները: 400 մզոն համբայ կտրեցինք մէկ օրուան մէջ ու հասանք Մօնթ Կամպիէր, որ զեղցիկ պղտիկ քաղաք մըն է, քարաչէն ներմակ տաներով, ըրջապատուած հրաբուանին լեռներով, որոնց գագաթին գեղեցիկ կապուտակ լիներ 300 ոտք խորութեամբ կը կազմին քաղաքին բնական ջուրի անսպառ շեմաբանները, անմատչելի ապառաժեայ զահագէժներով, կարծես կտոր մը հայիլի երկինքի կապոյտէն փրթած ու կրանիթէ լրջանակով ագուցուած, խաղաղ ու անշարժ կ'ուղէ պարուել անսահման երկինքը իր պղտիկ գողին մէջ: Այս քաղաքը, Հար. Աւորալիոյ սահմանին մօտ, ամենէն սիրուն ու զրաւիչ տեսաբաններով հարուստ, իրեն կը քաշէ շատ մը աշխաբհաշըներ ու երկրաբաններ:

Հոս հաստատուած կ'ապրի հայկական տիպար ընտանիք մը 14 անդամներէ բաղկացած, նահապետական դրութեամբ. Հայր մը իր զաւակներով, փեսաններով ու թռոներով: Այս ընտանիքին նահապետն է Արամ Գասպարեան, Սեբաստիոյ զիւղերէն, իր երկու փեսանները, Կարապետ Գասապեան և Յովհաննէս Բէօսէեան. բոլորն ալ 4-5 տարիներ առաջ եկած են Յունաստանէն, չիեած են իրենց համար երեք տուներ ձերմակ քարէ, ամբողջութեամբ իրենց ձեռքիւն, բլուրի մը կողերուն գրայ որուն առջն կը տարածուի ամբողջ քաղաքը. հանգիստ

են բայց ոչ երջանիկ, վասնզի հայկական կեղբաններէ հեռու ինկած են. առանը բռուրն ալ հայրէն կը խօսին ու կ'երգին: Ահա այս ընտանիքն էր որ մեզ ընդունեց հրձուանքով և աղապատանքով, իրեն հեռուէն եկած հին և թանկապին բարեկամներ, հայր հայով ուրախ է, առանց հայու անբախտ է: Ժամ մը յետոյ խկոյն մկրտչեցինք իրենց երկու փաքրիկները, որոնք երկար ատենէն ի վիր կը սպասէին հայ քահանայի մը զալուն: Շամբորգներս բոլորս ալ յոդնած ըլլալով ընթթվեցն վերջ պանզով զացինք, քնահաւու և կազդուրուելու որ յաջորդ օրն իսկ շարունակենք մեր ճամբան:

Բոլոր աննեցիք խօստացան Ախանի զալ և իրենց ձեռքերով շինել մեր առաջին եկեղեցին տառաց օրեւէ վարձքի. զնահատեցինք իրենց ցոյց տօւած ասպնջականնութիւնը և ցուցագրած զոհոզութեան ողին և հրաժեշտ տուննք իրենց յառաջիկացին զարձեալ իրենց հանգիպելու յոյսով:

Յաջորդ օրը առառն, Փետր. 26ին, Շարաթ ժամը 6ին ճամբայ ելանք, 60 մզոն հեռաւորութեան վրայ նարաքուրատ անուն քաղաքը հասնելու որ մեր նախաճաշը առնենք հօն: Մօնթ Կամպիէրէն մեզի միացան Տէր և Տիկ. կ. Գաստապեանները և Յակոբ Գաստապեաններու, մեզի հետ էին նաև Մելպըրնէն Տէր և Տիկ. կ. Օհանեանները: Երկու ինքնաշարժով պէտք էր կտրէինք 400 մզոն ճամբայ մինչև Ատիլայիտ: Ժամը 9ին հասանք նարաքուրատ, ուր կայ միակ հայ ընտանիք մը. Տէօրթեալցի Գէորգ Կիւզէլեան իր տիկնոջ հետ: Նախաճաշելէ և ժամ մը իրենց հետ տեսակցելէ ետք ճամբայ ելանք գէպի մեր վերջին հանգրուանը ճամբորգութեան՝ Ատիլայիտ:

ԱԱԱԴԻԿ Ծ. ՎՐԴ.


Ախանի, 1. 4. 1955

(Մատենալը յանդեռ բեռու)



ԲԱՐՁՐ. Տ. ԽԱԴ ԱՐՔԵՊՈ.Ի ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՅՈՐԴԱՆԱՆԻ ՀԻՒՍՅՅՆ ԹԱԳԱԿՈՐԻՒ

Խախադես առնուած ժամապրուրեան մը համաձայն, Մայիս 17ին, Մեծի Տաճի Տաճ կիկիոյ Տեղապահ Տ. Խադ Արքեպոս. Աշապահնեանը, թնկերակցուրեամբ Երուսաղէմի Հայոց Պատր. Տեղապահ Տ. Եղիշ Արքեպոս. Տեղեկեանի, ինչպէս նաև Ա. Արոռոյ Խարուպար Գր. Կուօփի Հինգլեանի եւ Ամմանէն Տիայ Հայկ Փելքենանի, առտուան ժամը 10.30ին այցելց Յուղանանի Թագուոր Հիւսէն Ա. ի. Բնդունելուրիւնը տեղի ունեցաւ Պատման պալատին մէջ եւ տեսեց 25 վայրէին:



Բարձր. Խադ Մթքազան Թագաւորին յայտնեց նախ իր սրտազին Շնորհակալուրիւնները եղած բնդունելուրեան համար, յեսոյ ըստ «Ծնդառաջելով մեր Մթքազան եղբօր Եղիշէ Մթքանի հրաւերին, Երուսաղէմ եկայ յուխս իւ Երկրագուրիւն Ա. Տեղեաց, այս ափով չէի կրնար բերանալ պարտականուրեան մէջ Զերդ Վեհափառուրեան բերելու իմ եւ Լիքանանի եւ Սիւրիոյ Հայ ծողովուրդի յարգանն ու սրտազին Շնորհաւորուրիւնը Զեր բարեպատիկ եւ երշանիկ ամուսնուրեանը առիրով: Հաւեմական տնիմին բոլոր բազաւուրը, իենն իշխանուրեան սկզբնաւորուրենէն սկսեալ միօտ հայրախնամ վերաբերենին ցոյց տուած են Հայ ժողովուրդի նկատմամբ. Երախտազիտուրեամբ կը լսեմ որ Զերդ Վեհափառուրիւնը հարգաց յաջորդն է իր մեծանուն նախարարդներուն:

Այս առքին կը մարդրեմ ու կ'ազօրին որ Տէրը անսասան պան Հաւեմական Դանիր եւ Զերդ Վեհափառուրեան պարզեւէ եկար եւ երշանիկ տարիներ կարենալ վայելելու Զեր նպատակներուն սէրն ու գուրզուրանքը:

Բարձր. Խադ Մթքազանի խօսած միջոցին Երիտասարդ Թագաւորը սիրալիր եւ անուու կը ժայէք, յեսոյ իբրև պատասխան բառածներուն յարեց «Բարի եկած եւ Մթքազան Հայր, պատուուած կը զամ ինքինին Զեղի հանդիպելուս: Շնորհակալ եմ Զեր ազնիւ զգացուն ներուն համար, Հայերը իմ լաւագոյն բարեկամներա եւ նպատակներս կը նկատեմ, որոնք Շնորհիւ իրենց բնդունակուրիւններուն լաւ զիրեն ունին»:

Յեսոյ եկար Մթքազանները իրենց հետեւողներուն նես միասին լուսանկարուեցան պալատի դանինին մէջ, ապա խնդրելով բոյլըրուրիւն՝ մեկնեցան:

Ա. ՅՈՒԿՈՐԻ ՆԵՐՍԻՆ

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

Երևան, 8 Ապրիլ 1955

Ամեն. Տ. Աղիկ Արքապատ. Skrskerbawis

Պատր. Տեղապահ Ա. Արուոյ

Երևաղէմ

Մեր Տիրոջ հրաշափառ. Ա. Ցարութեան տօնին առքի կը ընուհաւուրենին հաւատացեալ հայ համայնքները: Կ'աղօրենին Առաջու հաստատել խաղաղութիւնը աշխարհի վրա:

ԴԵՐԱՎԱՋԵՆ ՀՐԳԵԽՈՐ ԽՈՐՃՈՒՐԴ

Երևաղէմ, 9 Ապրիլ 1955

Ն. Ամեն. Գահան Արքապատ. Կոստանդնան
Ա. Էջմիածնին

Ձեր Բարձրաւունութեան և Գերազանց Հոգեւուր Խոհանութիւնի անկանունուն կը ներկայացնեն մեր ընուհաւուրենիները Ա. Զատկի տօնին առքի: Կ'աղօրենին Բարձրելոյն հաստատեալ ամբապին պահել մեր Եկեղեցին:

ԵՊԻՆ: ԱՐՔԵՊՈՒՍԿՈՊՈՍ ՏԵՐՏԻՒՐԵԱՆ
Պատր. Տեղապահ Ա. Արուոյ

Երևաղէմ, 9 Ապրիլ 1955

Ն. Գանմ. Գալուստ Պէյ Կիւլպէնկեան
Լիզուն

Ա. Զատկի տօնին առքի Ձեր Գահանութեան կը ներկայացնեն մեր և մեր Միաբանութեան յարգալիք ընուհաւուրենիները: Կ'աղօրենին Բարձրելոյն պահպանել Ձեր բանկային առողջութիւնը և առաջուն բաժինը Ձեր վրայ իր ասուածային օրհնութիւնները:

ԵՊԻՆ: ԱՐՔԵՊՈՒՍԿՈՊՈՍ ՏԵՐՏԻՒՐԵԱՆ
Պատր. Տեղապահ Ա. Արուոյ

Երևաղէմ, 19 Ապրիլ 1955

Ն. Վեհ. Հիւսէկին Թագաւոր
Արքունիք, Ամենա

Ձեր Վեհափառութեան ամուսնութեան բարեփառիկ առիրով, կը ներկայացնեն Ձեզ մեր ընուհաւուրենիները, ինչպէս նաև մեր Միաբանութեան և Յուղանախ

հայ համայնքին բարեմարութիւնները: Կ'աղօրենին որ Տիրը բաւակ իր օրհնութիւնները Ձեր Վեհափառութեան և Ն. Վեհ. Թագուհին վրայ, և այ Ձեզ եղանկութիւն ու յաջողութիւն:

ԵՊԻՆ: ԱՐՔԵՊՈՒՍԿՈՊՈՍ ՏԵՐՏԻՒՐԵԱՆ
Պատր. Տեղապահ Ա. Արուոյ

ԱՐՔԱՅԻ Ամմանի, 23 Ապրիլ 1955

Ամեն. Տ. Աղիկ Արքապատ. Skrskerbawis

Պատր. Տեղապահ Ա. Արուոյ

Երևաղէմ

Ծնուհակալ եմ Ձեր ազնիւ ընուհաւուրենիներուն և անկեղծ մարդաբներուն համար:

Ա. - ՀԵԽՈՒՑՆ

ԵԿԵՂԵՑՈՒԹԵԱՆ ՎՐԱՄԱՆԱԿՐՈՅ

● Ա. 31 Ապրիլ. — Երիկուան «Եկեղեցէ» կարգին բարողին էր Հոգ. Տ. Զատէն Վերդ. Զինչինան. բնարան ունենալով չեղազութեան թուում ձեզ զիազազութիւն զիմ տամ ձեզ. ոչ որպէս աշխարհու տայ՝ տամ ևս ձեզ (Յոհն. Ժ. 27): Բացառուց յէ իրական խազազութիւնը հազիկան այն անզուրութիւնն է զորս ճշմարիտ քրիստոնեան լոյն կրոնայ ձեռք ձեր ընդդէմ խռամակամ աշխարհին մը վերիվայրութիւնը:

● Ուր. 1 Ապրիլ. — Ա. Գր. Հուսաւորչի նախատօնը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ Հանճառապետն էր Գեր. Տ. Առաքէն Եպո. Քէմճաճեանի: Ապա մասուցուեցաւ Ա. Գատարագ. Մայր Տաճարի Աւանդատան: Ա. Գր. Հուսաւորչի սեղանին վրայ: Ժամարաբն էր Հոգ. Տ. Հայրիկ Վերդ. Ասլանեան:

— Կէսորէ եռք ժամը 2-30ին. Գեր. Տ. Առաքէն Արքեպո. Մանասեանի գլխաւորութեամբ, Միաբանութիւնն մաս մը ինքնաշարժերով բարձրացաւ Զիթենեանց լուս: Երեկոյան ժամերգութիւնը, կիրակմատուքն ու վաղուան նախատօնը պաշտուեցան Համբարձման Սրբատեղւոյն վրայ կառուցած մեր վրանամատուքն տակ: Երիկնազէմին կատարուեցաւ Եկեղեցէի կարգ: որուն յաջորդեցին գիշերային և առաւտեան ժամերգութիւնները: Մատուցուեցաւ նաև Ա. Պատրագ. Ժամարաբն էր. ըստ օօվրութեան, Միաբանութիւնն Տիւուչը՝ Հոգ. Տ. Գէորգ Արդ. Նախարան:

● Կեր. 3 Ապրիլ. — Գալուստ Առաւտեան ժամը 7-30ին. Միաբանութեանը. Գեր. Տ. Առաքէն

Արքակու, Ամանասեանին գլխաւորութեամբ, ինք-
նաշարժերով բարձրացաւ Զիթենհաց լեռը ու-
ղիչ ետք և ըրաշափառուով մուտք գործից Համ-
բարձման Սրբատեղին, ուր մեր վրանամասաւորի
տակ Ա. Պատարագը մասացյ Հոգ. Տ. Պարզի վրդ.
Վրդանէւեան, եպիսկոպոսական խոյր ի գլուխ
Բարզգեց Հոգ. Տ. Վարուժական Վրդ. Պատարագ-
եան, բնաբան ու հենենալով Անդամնեա, որ հնեալ
որ դաստի յանուն Տեսանի (Մարկի. մլ. 9):

• въ 7. Акојири. — Ърбъкънъвъкъмънъ. Щаји
Сашадарънъ дѣлъ къмъсаръни гъвънъ. Ще ътънънъ вълъхъ-
гълъхъ ѡфърънъ дъвълърънъ вълъхънъ, орънъ дълътънъ вълъхънъ
гъвълънъ. 8. Щајъкънънъ ѡрънъ. Ще рънънъ
къмънъ, ѿпъде оръ нънънънънъ вълъхъ вълъхънъ.

• № 1. 8. Ազգի և Առաջապես, Մայր Տաշաբին էլք կատարուեցաւ և Արևագալի վերջին ժամանակներուն:

• 6 р. 9 Аպրիլ. — Յիշատակ յարտիքնան Դաւառու: Ա. Պատարազը ի Ա. Գիբազգիր մասոցց ող. Տ. Ցածրող Վրդ. Վարդանեան: Ա. Թ. Մանաւարանցիի փաքրիկները Հաղորդուեցան:

— կեսարէ ետք. չշրացափառող մատաք ի
- թարութիւն. գիտաւորութիւնամբ Ամեն. Տեղա-
ահ. Ա. Հօրի Երեխոյին ժամանքութիւննե ու
աշքազարդի Խախառածները պաշտուեցան Տա-
արի Ժիր վերելաւառարան մէջ:

● Կիբ. 10 Ապրիլ. — Մաղկագորդ: Գիշերան
և առաւետեան ժամերգութիւնները կատար-
եցան և Ա. Պատարագը մասուցած է ի Ա.
արքային, մեր վերնամատրան մէջ: Պատարա-
ց Հոգ. Տ. Յակոբ Վազգ. Վարդանեան: Ա. Պա-
տարագէն Խոթ, Ամեն, Տեղապահ Ա. Հոր գիւա-
րութեամբ կատարուեցաւ երրադարձ մէջ ա-
նողէս թափօր Քրիստոնի Ա. Գերեզմանին և
աւանասեզ: Են չորս և Անդրասաններ: Թափօ-
սկանը ի ձեռին հանեն միթենեաց և արմաւեն-
ոց առաքեր, Խակ մեր թափօրին կը հնուե էին
զուոց և Առորոց թափօրները: Ժամը 1.30ին,
առանձութիւնը վերաբարձար Մայրաքանչը ու
Պատրիարքը շարականի երգեցողութեամբ
ու մարտարակութեամբ Պատրիարքան:

— կէսօրէ հարք, չքինդորէն զարդարւած
Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Ծաղկապարդի
Ալլոգատանէը, ու առա Հոգինցմայլ շարական-
ներով ընդմիջուած երեկոյեան ժամերգութիւննե
ու Հոխնաբացէքը կարգը, բուորն ալ Նախազա-
հութեամբ Գեր. Տ. Սուրէն Եպո, Քէմհանեանին
Օրուան քարոզիչն էր Հոգ. Տ. Հայկազուն Արդ-
Արաւանան, նիւթ ունենաւով բարի Շամարտ-
ցիին աւետարանական առակը ու չեշաելոյ բա-
րեգութեական ազնիւ զգացումները հոչ ըրտ
Ներկաներուն իրենց լումաներով նպատակ Ա-
զունիէլի Ազգ. Բուժարաննեն: Այդ նպատակաւ,
Եկեղեցւոյ երկու մուտքերուն զետեղուած էին
այս անենիու:

• ՔՀ. 12 Ապրիլ - Աւազ երեքարքի: Քառ
առվարութեան, Ա. Պատարագ Ժամանակ եցակեց Ա.
Յարութեան Տաճարի գութիւն արքեկանոցից՝ Ա.
Եղիշ. Աւետարանէին հայապատկան մատուցն մէջ,
Պատարագիչն էր Հոգ. Տ. Գ. Առաջին Արքայու գու

բրուկեն։ Ա. Պատարագնեն եռք. Ա. Յարութիմ
Տաճարէն Ներս կատարուեցաւ Տնօրինական Ողբ
բառեղեաց այցելութեան թափոր. յատկապէ
ուխառարաց Համար թափորի իւրաքանչիր
Հանգըռաւանին. ուխառարներուն արակեցան բա-
ցարական քարոզներ՝ Տաճարի Տեսուշ Հոգ. Տ.
Հայկակը Վրդ. Պայքամենի կողմէ։

● Եշ. 14 Ապրիլ. — Աւագ Հինգշաբթի: Գիշերային և առաւ օտեան ժամերգութիւնները: Անպաշխարսզաց կարգը և կարճ դադարէք մը եաբաշակի մեծ Պատարացը կատարուեցան խորհրդական ժամերգութառի համար հանդիսաւորութեամբ. ի Ներկայականին ու խառաւորներուն համ բաղմաննենին, որոցնէ շատեր Հազորդուեցան: Ժամարանն էր Գիր. Տ-ը բէն եպս. Քիմհաճածն:

— կէսօրէ ետք, Այսոյ Տաճարին մէջ կատար
աւցած պանդուաշխ տառա - թիչ կարգը, Նախա-
գահութեամբ Ամեն. Տեղապահ Ս. Հօր: Աւանա-
սուներու սուսար բազմութիւնը լիցացած էր
Տաճարը, իսկ Քասր գրաւած էին Եւրոպացիներ
և այլ բարձրաստիճան օտար հրամիրեաներ:
Արեայ էր Նաև Հիւրաքար Քաղաք գտնուող
որքի Արքապահուողուոր որ Անգլիերէն լիզուայ
արդաց Ս. Աւետարան:

— ժամը 5ին հաստարուեցաւ եկեղեցական
ավագը ի Ա. Հրեշտակապետ թափորապետն էր
պ. Տ. Զաւեն Վրդ. Զինչյինեան. որ Ա. Մատին
ունի քարոզից եկեղեցւոյ բակն ու տանիքները
եցուցած ուխտառը և հաստացեալ ժամանուր-
ին. Խիստ ունենալով Քրիստոնի շարչաբանաց
որոշուրը. տարու Նոյն առեն պատմականը Ո.
Հրեշտակապետաց յանքին:

— Երիկոսան մասը 7ին Մայր Տաճարին մէջ
կառ էլուաւարժան կարգչը . խորհրդաւոր վիճակ-
ամբ : Ամեն , Տեղապահ Ս . Հայրը հոգիչուն
արողութ ըր վեր հանեց լացի զիշերին փրկար-
ութակութիւնը :

● Արք. 15 Ապրիլի. — Աւազ Աւրաբը: Առաջունն, Մայր Տաճարին մէջ Հիսուսիւութեան Աստիքին Նախագահեց Գեր. Տ. Սուրբէն Որբազն: — Կէսօրէ եաք, Մայր Տաճարին մէջ կատարեցաւ Քիաղման հանդիսաւոր կարգը. Նախագահութեամբ Ամեն. Տեղապահ Ս. Հօր և Իրկանութեան խոռոչներամբ բազմութեան: Արագութեան ընթացքին ի տես գրուեցաւ Կիրիկէն Հիմուն Բ. Թափառորի միակտուր ասթէ սնկարժէք պատառուն:

● Եր. 16 Ապրիլ. — Տրավության Ս. Զատկի:
Մաճարին մէջ պաշտուած դիմերային և
առօսիան ժամերգութիւններէն ետք. Առաջ
ըրգման Հոգ. Տ Հայրիկ Վրդ. Ալունեանի
առաջործիկամբ. փոքր Բափօր մը մեկնեցաւ
Յարութիւնն Տաճար. կատարելու համար Տա-
րի պահն պահանջ. Առաջ առաջ պահանջ.

— Փամբը 10ին, զանգահարութենէ ետք, Ա-
ռ. Տեղապահ Սըրբազն Հօր գիշաւորութեամբ,
որդի Միաբանութիւնը մեկնեցաւ Ա. Յարու-
ան Տաճար, ուր յաջորդաբար տեղի ունե-
լուածքայի և մաս աւանդութեան առաջ-

զարձ թափոր Ա. Գերեզմանին չուրջ՝ հախագահ և բարեմբ լուսահան Հոգ. Տ. Հայկակուն Վրդ. Արրահամեաի, որ կը կրէր խոյր եղիսկոպոսաւ կան. Աեր թափօրին կը հետեւէին Ղոտոց եւ Առոր թափօրները՝ ժամը 2.30ին Միքարա Նորիւր կերպարձաւ Մայրավանք. իր հետ րերելի Խորիսկան Խոյր Դաւթի բերդին զից. Տեղապահ Արրազանն ու Խուսահան Հայրը զգաւառուեցան, մինչ դոդիներ սկսան զըարթինս երգել Քիշեառու Յարեաւ շարական թափօրը մատա Մայր Տաճար, ուր Տեղապահ Ա. Հայրը արձակեց ներկաները:

— Ժամ մը ետք Մայր Տաճարին մէջ արդէն սկսած է ձրագալոցին արարողութիւնը. Որուն աւարդին կը Յատուցանի իրիկնադէմի խորհրդաւոր Ա. Պատարագը Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեանէ Բաղմանին Հաւատացեալներ ընդունեցին Ա. Հազորդամիւնն. Ա. Պատիկ նախառանակին հախագահնեց Գեր. Տ. Նորայր Արրազանն. Աղա, Միքարանութիւնը Ալյոօր յարեաւ շարականը երգելով բարձրացաւ վանքի սեղանաւը, ուր օր Հունուեցաւ Զատկական ճաշը:

● Կիր. 17 Ապրիլ. — ԱԼՏԻ: Գերեզմին ժամը 1.30ին, Միքարանութիւն և ժողովուրդ արթնցած են արդէն ու քիչ ետք Հոգ. Հայրեր, Հեր. Սուրբն նոս. Քէմհաճեանի գլխաւորութեամբ. լոյցիւ լազուերներով կը միենին Ա. Յարութեան Տաճար: Գերեզմին և առաւտանն ժամերգութիւնները մինչև Համբաց կը պաշարվին մեջ, իսկ մնացեալ արարոցնինները Ա. Գերեզմանի առեաննին մէջ: Կը հատարուի նուև երրագարձ մեծանալով է թափօր Քիշեառու Ա. Գերեզմանին և Պատառաստեղույն շուրջ. Հախագահնութեամբ Գեր. Հանդիսապահ Սոր. Մեր թափօրին կը հետեւէին Ղոտիք և Ալորիք: Ա. Գերեզմանի գրան կատարուեցաւ վեցատան գէկ Յատուցանեցաւ հանդիսաւը Ա. Պատարագ Ա. Գերեզմանին վրայ: Պատարացեց և Յարութեան խորհուրդին շորջ քարզեց Գեր. Տ. Նորայր Եպա. Պաղարհան Բաղմանութեամբ Հայրազանեցան Մայր 9.30ին, Միքարանութիւնը վերպարձաւ Մայրավանք ու Հայր Թազին մատքեն Քիշեառու Յարեաւ շարականի երգեցութեամբ բարձրացաւ Պատրիարքարան, ուր Գեր. Արրազանը յարութեան արձակեց ներկայ ժողովուրդը:

— Կէսօրէ ետք. Մայրավանքի մեծ բակին մէջ, Անն. Տեղապահ Ա. Հօր նախագահնութեամբ Արքային մեր վերնամատարան մէջ, իսկ Հանդիսաւը Ա. Պատարագը մատուցուեցաւ Քիշեառու Ա. Գերեզմանին վրայ:

● Կիր. 8 Մայիս. — Այսօր, Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատուցուեցաւ եղիսկոպոսական Ա. Պատարագ Աննայն Հայոց Երշանկաւիշտակ Տ. Տ. Գէսոր Զ. Հայրազեսի մահուան ասթելիքին, Պատարագին էր Գեր. Տ. Ալորին նոս. Քէմհաճեան, որ Հայր մերէն առաջ խօսեցաւ բարող մը բնարան ունենալով Յայտնաթեան գրքներութեամբ:

● Բ. 18 Ապրիլ. — Ցիատակ մեռելոց: Մայր Տաճարին մէջ մեծ Հանգիստաւորութեամբ Պատարացեց և Յարութեան սոսուգութեան մասին քարզեց Ալեն. Տեղապահ Ա. Հօր նախագահնութեամբ Արքային մեր վեցատան գանձական մեջ մեծ Ալենցատանը լուս Մայր Տաճարին մէջ պաշտուեցին ետք արդարացաւ Համբանական ժամանակակից Ալեն Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ երեխան ժամանակարանութեամբ:

ու զդուած իր զէկերթի խօսքերէն ետք բաշխեց անձնց օրնուած նշխարներ:

● Գլ. 19 Ապրիլ. — Վ. որ Զատիկի: Արեկոյեան ժամերգութիւնն ու Աւետման հանգիստաւոր նախատօնակը պաշտուեցան ի Ա. Յակոբը: Հանդիպակեան էր Գեր. Տ. Նորայր Եպա. Պաղարհան ինքնաշալայթերով մեկնեցան Գերեզմաններին Ա. Աւունամածածնայ Տաճար, ուր Հարաշամառաւով Հանդիպաւոր մուտքէն ետք Տիքանար Ս. Գերեզմանին վրայ Ա. Պատարագը և Աւագան խորհուրդին շուրջ քարզեց Տիքանար Ս. Գերեզմանին վրայ Ա. Նորայր Արրազան:

● Եր. 20 Ապրիլ. — Աւետման Ա. Աւունամածնի: Աւատօնան ժամերգութիւնն ու Աւետման հանգիստաւոր Գեր. Տ. Նորայր Եպա. Պաղարհան ինքնաշալայթերին Ա. Աւունամածածնայ Տաճար, ուր Հարաշամառաւով Հանդիպաւոր մուտքէն ետք Տիքանար Ս. Գերեզմանին վրայ Ա. Պատարագը և Աւագան խորհուրդին շուրջ քարզեց Տիքանար Ս. Գերեզմանին վրայ Ա. Նորայր Արրազան:

● Եր. 23 Ապրիլ. — Կիլամանմ Տովիաննու Կարապետին: Ա. Պատարագը ի Ա. Գիշազիր մատուց Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Պատարագը մատուց և Աւագան խորհուրդին շուրջ քարզեց Տիքանար Ս. Գերեզմանին վրայ Ա. Նորայր Արրազան:

● Կիր. 24 Ապրիլ. — Նոր Կիրակի (Ցիատակ նախատական մերց): Ա. Պատարագը Մայր Տաճար և արդէմ մատուց ըստ ասովութեան, թասուում նախամեակին է այսօր Ա. Պատարագէն ետք կատարուեցաւ հանգիստաւոր գովազութեան հանդիպաւոր գովազութեան նախագահներին Գեր. Տ. Նորայր Եպա. Պաղարհանի Նոյնը կրկնուեցաւ Երանաշնորհ Տ. Կիր Արքայի Ա. Պատարագը մատուցաւ Նոր Կիրակին մէր կիրենամատարանին վեց Եղիսաբէտին ու որոնց մարտիրոսացման Քառականին ու այսօր Ա. Պատարագէն ետք կատարուեցաւ հանգիստաւոր գովազութեան հանդիպաւոր գովազութեան ու այսօր Կիրակին հաջողական ճաշը:

● Եր. 30 Ապրիլ. — Կէսօրէ ետք, Անն. Տեղապահ Ա. Հայրը, ի գուսիւ Միքարանութեան, Հերաչափաւուով մատքեց գործեց ի Ա. Յարութեամբ, ուր պաշտուեցաւ վաղուաւն Նախատանակը մէր կիրենամատարան մէջ:

● Կիր. 1 Մայիս. — Ավետմանատան (Կամաջ Կիրակի): Առաւտան ժամերգութիւնը պաշտուեցաւ Ա. Յարութեամբ Հաճարի մեր վերնամատարան մէջ, իսկ Հանդիսաւը Ա. Պատարագը մատուցուեցաւ Քիշեառու Ա. Գերեզմանին վրայ: Պատարագին էր Գեր. Տ. Ալորին Արքային, ուր պաշտուեցաւ վաղուաւն Նախատանակը մէր կիրենամատարանին շուրջ:

● Կիր. 8 Մայիս. — Այսօր, Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատուցուեցաւ եղիսկոպոսական Ա. Պատարագ Աննայն Հայոց Երշանկաւիշտակ Տ. Տ. Գէսոր Զ. Հայրազեսի մահուան ասթելիքին, Պատարագին էր Գեր. Տ. Ալորին նոս. Քէմհաճեան, որ Հայր մերէն առաջ խօսեցաւ բարող մը բնարան ունենալով Յայտնաթեան գրքներութեամբ:

● Կիր. 15 Մայիս. — Տօն Երեման Ա. Խաչին: Ա. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Խորանին վրայ մատուց Հոգ. Տ. Վազգէն Արդ. Պաղարհան ինքնաշալայթեր վրայ արդարացաւ Ա. Խաչին նշանը գիսակատարուած Հանդիպաւոր հոգենագիսանդիւն:

● Կիր. 15 Մայիս. — Տօն Երեման Ա. Խաչին: Ա. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Խորանին վրայ մատուց Հոգ. Տ. Վազգէն Արդ. Պաղարհան ինքնաշալայթեր վրայ արդարացաւ Ա. Խաչին նշանը:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

• Եր. 2 Ապրիլ. — Առաւետուն կանոնի
Ամեն. Տեղապահ Ա. Հայրը, ընկերակցութեամբ
Հոգ. Տ. Զատէն Վրդ. Զինչինեանի, ցամաքի
համբայ մեխեցաց Պէտրոսի, բանախօսելու հա-
մար Վահան Թէքէեանի մահուան առանձանեակի
տաթիւ սարգաւած յիշատակի հանդիսութեան կ-
իքադարձաւ Արք. Տ. Ապրիլի երեխոյան:

— Նոյեմբերի . Museum Lecture Theatreի մէջ, Miss Kathleen Kenyonի կողմէն, Երիքապէսի պետական հերթական շուրջ արուած բանախօսութեան Ներկայացնուեցաւ Հոգ. Տ. Պարզե. Վրդ. Վրթանէ հանու

• 72. 12 Ապրիլ. — Եւրազացոց Ս. Զատկի
տօնին ամիսն, հետոք առաջ Ամեն. Տիգապան
Ս. Հայրը, ընկերակցութեամբ Գիր. Մրգազանեա-
ռու և Հայ. Հայրերու, ընորհաւորական այցե-
լութեան տուած Ֆրանչեզիկանց կիրաթուածն,
Լատինաց Ս. Պատրիարքին. Պատրիարք Նուի իրա-
կին, Անգլիայից Եպիսկոպոսին և Լուստրական Ապ-
շեաւորին: Խաչ Հոգ. Տ. Հայկազան Վրդ. Ալ-
բահամեան. ընկերակցութեամբ մի քանի Հոգ.
Հայրերու, այցելեց Յովենալաթուիկ և Հայ-էպիսկո-
պիկ Մեծաւորակառու և Մարտինի Եպուին:

— Արեգոյնեան, Ս. Գառտիք տօնիք առթիւ,
Անթիւիսկան հրատարար Ս. Աթոռ ժամանակին
Հոգ. Տ. Դարեգին Արդ. Ասրդիսկան և Հոգ. Տ.
Մերուս Արդ. Եռամութեանքեան: Հոգ. Տայրերը
Տեղբանական Արքացայրերու մէջ Պատարագ մա-
տուցին: Տօնիքն եալը, Հոգ. Տ. Դարեգին Արդ.
միհնացաւ ԲՀ. 18 Ապրիլին, իսկ Հոգ. Տ. Մերուս
Արդ.՝ Ք. 19 Ապրիլին:

• №-р. 15 Ապրիլ. — Երեկոյեան, Քաղաքիս Ambassador Hotelին մէջ, Միավոթին կողմէ, ի պատճ. Ս. Զատկի տօնին առիթով քաղաքս ժամանած Երբի Արքեպիսկոպոսին տրուած ընդունելու թեան ներկայ գտնուեցաւ Ամեն. Տեղապահ Ս. Հայրը, Ընկերակցութեամբ Հոգ. Տ. Հայրիկ Վարդանի և Տաղաւոր Վարդանեանի և Տիար Կարողի Հինգիւթեանի.

• № 18 Ապրիլ. — Ս. Զատկի տոնին առ
թիւ, հետօքէ առաջ ժամը 11էն սկսեալ. Պատ
րիաքարտան այցելութեան եկան, Քաղաքի
մասն. Մաթեասարդիլ. Գայցագամը. Ս. Տիգրաց
Ոստիկանապետը, Քաղաքապետը. Մի, Փայն,
Անցարային Վարչութեան Տեղբէնը, Առափո
վարիոյ Հիւպատոսը. Պատգաման Խորիքակը,
Անկիքըն Ապարան, Մարտինի Ապարան, Լուսեց
կանաց Երէցը և Augusta Victoria հիւպատանցի
Տեղբէնը:

• 92. 19 Ապրիլ. — Տարգանախի է. զ. Հիւ-
սէյն թագավորի ամսանութեան առթիւ. կա-
ման. Տեղապահ Ս. Հայրը. Հադ. Տարգիւթիւ Պա-
լատանեան և Տիաբ Կարպիս Հինգիւթեան ցու-

— Եկասոք մենակ գացին վահեմ. Մուլթառարդվին:

— Եկասոք առաջ, Ա. Զատկից առջևն առթիւ, Պատրիարքարան Հեղորհաւորական այցին եղան յաջորդաբար. Ֆրանչեսկեանց կիւռութամբ. Հանգեց Միաբանութեամբ Լատինաց Ա. Պատրիարքին Փախանցացը. Հանգեց Երաժշամարք Պատրիարքան Բեամբ. Հապէցաց Ապօք, Պատրիարք Բնադշահ. Տիունչէլ. Ասորաց Եպօք Փախանցազը. Հանգեց Երաժշամարք. Յոյն-Կաթոլիկի Ելեամբ. Հայոց Կաթոլիկի Ելեամբ. Յոյնաց Պատրիարքարանին Ներկայացացիւք. Հանգեց Երաժշամարք Միաբանութեամբ, Պատրիարք Բնադշահ. Աստիճանապետը. և այլ ականաւոր անձնաւոր միւնքներ:

— կեսորէ առաջ, Ամեն, Տիգապահ Ա. Հայրը,
ըսկիքակցութեամբ Գեր. Տայիսկոպաններու և
Հոգ. Հայրերու, Ա. Զատիկի տանին առթիւ, Հար-
շաւրական այցելութիւն տուաւ Յանաց Պատ-
րիաքարանին իսկ Հոգ. Տ. Հայկազուն Վոդ.
Արքահամեան. Ընկիքակցութեամբ մի քանի Հոգ.
Հայրերու, այցելեց Ղպտաց, Ասորեսց և Հազի-
շաց Տայիսկոպանարաններուն:

• бг. 21 Апприл. — Каноникомен, 22/23. 88
զապահ Ա. Հայրը վանական գործերով մեկնեցաւ
Խորացէ և վերապարձաւ թշ. 26 Ապրիլի կ. ա.
— Կէսօրէ եաք, Պատրիարքարան այցելու
թեան եկան Եկեղեցեաց Համաշխարհային խոր-
հուրդի Ընդհ. Քարտուզար Dr. W. A. Wissert
Hooft. Ընկերակցութեամբ տեղուոյ Անդիքը
Եպիսկոպոսի Փախանքը Canon Edward Everist և
Ընդունեացաւ Գեր. S. Սուրբէն Սրբազնէն

— Երեկոյի հանու, Ալեքսանդրա Հայութը արք Ա. Ալեքսանդրա Արքունիք Քահանա Քաջա Եղիշի հանու և վերաբարձրած Քջ. 4 Մայորին:

• զրբ. 24 Ապրիլ. — Առաւտուն, Յօյն-
կաթուրիկներու Անսարքի Պատրիարք և Ամեն,
Մաքարիսա Գ.ի քաղաքա ժամանման առիթ;
Իրենց Եկիպեգոյն մէջ մատուցուած Ա. Պատր-
րազին Ներկայ զանուեցաւ Գիր. Տ. Առքէն Եպո-
քի մէջանեած, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Զաւէն
Առ Հերեն հետուած.

$$\bullet \quad q_2 = 26 \text{ } \mu\text{m} \text{m}^{-1} \text{ s}^{-1} = h_2 \cdot d_2 = 3 \cdot 2 \cdot \dots \cdot 2 \cdot h_2$$

• 7r. 29. Ապրիլ. — Կ. գ. Խոյն առթիւ; Յայն-Լաբաթիկիներու Պատրիարքարանին մէջ սարցւած ընդունելութեան ներկայ եղան մէնն. Տեղապահ Ս. Հայրը, ընկերակցութեամբ Հայր Հայ. Տ. Հայրիկ Վրդ. Ալուանեանի և Ժայռ կ. Հինգիւանի.

• Եր. 30. Ապրիլ. — Կէսօրէ եալք. Centre Culturel Կողմէ. Ecole Biblique սրահին մէջ. Madame Odette Blanche Կողմէ Թէ ինչո՞ւ արդի Նկարչութեանը Համակցութիւն նիւթին շուրջ արցւած բանախօսութեան ներկայ եղան Հայ. Տ. Զարէն Վրդ. Զինչինեան և Հայ. Տ. Պալպէն Արք.

• 92. 3 Умажиши. — Կասօրէ եալք, Ս. Աթոն
Ճամանակ Ալթիկասի Միաբաններէն Հոգ. Տ.
Շահէ Վարդ, Աճէման և մեղնեցցաւ Ուր. 6 Մայիսի
կասօրէ եալք.

• Եր. 14. Մայիս. — Մեծի Տանն կիրակիուց
կաթ. Տեղապահ Թագավոր. Տ. Խաղ Ա. Արքակազ-
մականին, պատասխանելով Ա. Աթոռոյն Տե-
ղապահ Ա. Հօր Հրատերին՝ առաւ օճան ժամը
10.30ին օգնաւառով Քաջ Անդունի իշխան Օզակայա-
նին ճեմ զիմաստուեցած Քեր. Տ. Սուրեն Արքա-
զանէն, Ժամա. Վարդապարանի Տեսուչ Հոգ. Տ. Հայ-
կազուն Վարդապատէն, Աւագ Թարգման Հոգ. Տ.
Հայրիկ Վարդապատէն և Ա. Հրեշտակապետաց
Վանքի Տեսուչ Հոգ. Տ. Վարուժան Վարդապատէն,
Խոյուն առաջին առաջին առաջին առաջին առաջին:

զանքի և ազ Մուտքին՝ Բարձր. Արքազանը
էրաշափառով առաջնորդուեցաւ Մայր Տաճարը
և Ա. Գլխազրի վրայ ըրաւ իր ուխտը. Ցետոյ,
միքրոբ բացուին երգով բարձրացաւ Պատրիար-
քարն, ուր Տեղապահ Ա. Հայրը, Գեր. Տ. Տ. Ռո-
բեն և Նորայր Սրբազններուն հետ ողջունեց Ա.
Սրբազնութիւնը և բարի գալուստ մազթեց Ա.

Աթոռոյ թանկագին հիւրին, Խազ Սըբազանին
արամազրութեան տակ զրուեցաւ Պատրիարքա-
րանը, իբ Երուսաղէմ բնակութեան ըջանին:
— Եսոյ օրը, Հնդկաստանէն վերադարձաւ
և Փայտի Տեսուչ և Խարայէլի Ա. Աթոռոյ Ներկա-
ւածուի շու Տ. Բառուն Վաս Ապահարու

լայտը է Հոգ. Տ. Բարզեն Վ.Պ. Ալյոստան և
Լզբենի Հայրը, Տեղապահ Սրբազնանի կարգա-
դութեամբ, Հինգ ամիսներ առաջ հոգեսր առա-
յլքութեամբ Հնդկաստան մեկնած էր, Հնդկա-
ստան առաջ գաղութիւն տանելու Հայ Տեղեցեայ և Ա-
թոռոյ ողջ աշխան ու խրախսայը, Հայր Բարզեն
այցելած է Հնդկաստանի Հայաշատ բուր կեղրու-
ներ և իր խօսքին հմայքով և անձին քաջըրո-
թեամբ հրանանգած ու տպաւորած է բուրը
Թիսի յաջորդ թիւին մէջ պիտի տանք իր տեղին-
կափը և իր տպաւորութիւններ այլ լքուած-
քայ պատահան գաղութիւն մասին.

• бг. 19 Шајхъ. — һәксөрәк атахъ, шағирдъ.
8. Һәвәл Արքեպոս. Ոչապահեան և Ամեն. Տեղա-
պահ Ա. Հայրը, ընկերակցութեամբ Հոգ. 8. Հայ-
րիկ Վրդ. Առանձեանի և Տիգրա կ. Հինգվեանի,
այցելութիւն տուրին ն. Վ. Երևանազէմի Կառա-
գարիչ Հասան Գէ. Քէթինի:

0.60 ՏԱՐԱԾՈՎ ԹԻԱՑԱՆԱԳՐԻՆԵՐ

Ս Զատկի տօնին առիթով ։ Երուսաղէմ այս
տարի ունեցաւ Հօն ու խոստորութիւն, աւելի
քան Նախընթաց տարիները Եղանձ էին մեծ մա-
սմբ Միջին Արևելքի մերձակայ Երկիրներէն,
ինչպէս նաև Յանաստանէն ու Ալեքսանդրէն;
Մատ երեք շարադներ անոնք ոչ միայն Ներկայ
գունու հցան եեղեղցական բոլոր Հանդիսութեանց
ու գրեթէ ամենքն ալ Հաջործուեցան. այս ա-
ռաջնորդութեամբ Հիւրընկար Հոգ Տ. Վարուժան
վրդ. Քաջարանիանի, Հոգ Տ. Հայկասեր վրդ.
Պայտահանի այլ Հոգ Հայրեան ացցելցին
Ո. Բագազին բոլոր Ծորինական Արքացարքիրը,
ինչպէս նաև Բնիթինեկ Երիքոս և Յօրդանան
դիտ. ուր պէտք եղած բացարարութիւնները
սրուեցան իրենց անմերի: Տանիքէն ետք. ա-
նոնք հագեպէս միշտարուած վիրադարձան ի-
րենց անցերը:



ԳՈՐԾԱՎԵՐՆԵՐԻ ԱԳՐԻԼԵԱՆ ԵՂԵՆԻ

— Երբուազկմի մէջ, Ազգի 24ի Կիրակի երեկոյ,
տեղի ունեցաւ Ազգի լեռն իշեանի սպահանցքեւ,
կազմակերպութեամբ տեղւայս Հ. Մ. Բ. Միւ-
թեան. Օրուան բանախօսն էր Հոգ. Տ. Զաւէն
վիզոց. Զինն իննեան:

կուրք եւ պատրաստուած յայտագրի մը իբա-
դրժաւումէն ետք, խօսք առաւ Հոգ, Վարդապետը
և քաղաքական իրազարձութեանց անզգազարձ
մը ետք զրուատեց Հայրենիաց և Կորոնքի համար
զոհուող մէկ միլիոն հարյունակիցներու նահատա-
կութիւնը: Հակառակ քառասուն տարիներուն,
որոնք հետացուցած են մեզ այդ գրքախոս թուա-
կաննէն, ասկան նահատակներուն յիշատակը մօտ
է մեր սրտին և անջնջէլի, վասնզի մեր հազարին
արզար իրաւունքները չեն հասուցուած տակա-
ւին մեզի: Անոնց տրիական մահը օրինակելի ա-
րարք մըն է սէկ հայու համար, որևէ ժամանակի
Աւելցոց նաև որ, անոնց զոհուող վիճակնելն էր

ու անտեղ առաջ ի երածաղկեալ շայբենի քի մը :

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المدير والمقرر المسؤول - الآب هايكازون ابراهيمان
- مايو ١٩٥٥ تطبع في مطبعة دير الارمن - القدس العدد ٤

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Father Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ԱԼԵՔ ՍԱՆՈՒԿԵԱՆԻ ԿՈԶԸ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ 49րդ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԱՌԵՒ

Ամէն տարի . Ապրիլ ամսուան ընթացքին . Հ. Բ. Ը. Միութեան հարիւրաւոր Մասնաճիւղիրը անց հիմադրութեան տարեշնարձը կը տօնեն . Հայ Սփիւրի ամէն վայրերուն մէջ, հոգեկան խոր զոհուածական թեամբ . հաւատուով ու խանդագառութեամբ :

Եւ բասկական երկիրներէն մինչեւ լիբանան Սուրբա եւ նրան . Եթովիայէյին մինչեւ ծցիալուս, չարաւային Ամերիկայէն . Միացեալ Նահանգներէն մինչեւ գանաաա . ամէն ուր որ ճակատագիրը տարածէ մեզ, այս ատակատարութիւնը տեղի կ'ունենայ . իրեւ խրախուսիչ արտայայտութիւններէն մէկը մեր ճառաւական կեաներին . մեր ազգային զրահակութեան եւ մեր ժողովուրդին կենսական կարիքներուն հանդիպ մեր ունեցած ընդհանուր շահնապրութեան :

Հ. Բ. Ը. Միութեան վերիցը . 1936 Ապրիլ 15-ին իր հիմադրութեան ի վեր, անցնող 40 տարիներուն կրնակը բանի թէ անօրինակ երեւոյի մըն է մեր մէջ . Ան ո՞րբան լայնօրէն իր ափոփանըր տարածէ անմարդկային սպրեգութեան մը զաներուն, ո՞րքան զուրութեանով նուիրուեցաւ մեր անական իշխանի կրթական ու հայապահանման զործին . ա'յնքան աւելի մեծաւ ու զօրացաւ, ու ա'յնքան աւելի մեծաւ ու զօրացաւ, ու ա'յնքան աւելի կ'աք:

Անոր ողջայարք կը կազմէ չայութեան այն ստուար զանգուածը . մտաւորական . արհնատաւոր, առևական ու մեծանարաւուս, որ իրատես աչքով կը դիմէ զարութահայութեան վիճակը, մշուշու ու ցնորական երազականը իմ հաւատար . հասաւածական պայտրաններու ամյութիւնը կ'ափսուայ, եւ կ'ուզէ ու մերու համագործում շինարարական աշխատանք կատարել :

Հ. Բ. Ը. Միութիւնը կնդրանածիք զօրութիւնը . համագույսումի ազգական է նման բոլոր բարի կամք, ցողութիւններուն: Տարուէ տարի աւելի բարձացող իր անգամներուն ստուար թիւը, տեւականորէն իր գոնունուող մեծագումար առաւածանութիւնները, մեր ժողովուրդին մօտ իր կաչերուն ու ճանապարհութիւններուն զատած սրաշարած բնուածնելութիւնը վկան են թէ Հ. Բ. Ը. Բ. Ը. Միութիւնը համազգային մեծագոյն կազմակերպութիւններուն է որպէս կրնայ հպատակ զամա ամէն ճայ:

Գալիք տարի անոր յիմանամակի առանձիւմը թիւնը պարծանրով պիսի լիցնէ մեզ ամէնսու զիսի կցութիւնը ամբողջ մը առանձիւմ այն հուկայ դերը . զոր այս օրնեան ընկերածիք կէս դար կատարած է՝ զրկանքով, տառապանձրով ու սուլգերով լցուուն մեր անցեալիք իսկապէս պիսի ըլլայ պատկանելի ոյժ մը, եւ անառիկ ամրոցը պիսի զառնայ, իր զործերով՝ հայ լեզունու ու ողին, մեր հանձարին ու սրբութիւններուն անկրուուս պահանձանան:

Բարեգործականի հիմնական նպատակը եւ ամենօրեայ զգութիւմը այս է – զաղութահայութիւնը, իր թիւուան վիճակին մէջ, զերծ պահել ու ծացացումի, այլասերումի ու օտարացումի սպառնալից վտանգնեն:

Մեր կազմակերպութեան հարիւրաւոր Մասնաճիւղիրը, Ամերիկայի մէջ թէ արտասահման, զիստիկ սութեանց մէջ այդ իսկայական անցամ մը եւս լիցուին ու անով տոգորեն նաեւ իրենց բազմահազար անդամները, այդ զործերուն վերաբար ընեն եւ զանոնք են եւ անառիկ ամրոցը մեր ժողովուրդին . որուն պութիւնը զոյսիթիւն ունի:

Կոչ կ'ընեմ նաեւ ամէն վայրերու մէջ Հ. Բ. Ը. Միութեան առաջնորդող Մարմիններուն ու զէմբեռոյ է: Միութեան շարերը ո՞րքան ստուարանան, ա'յնքան աւելի կը զօրանայ ան: Եթէ զայ օր մը, եթ զաղութահայութեան մէկ տասներորդը արեգործականի զրօշն ատէն մօնէ եւ ունենանք 60 կամ 70 հազար միակուռ եւ միակամ զանգուած մը,


Ամերիկայի մեր կեղծը . Յանձնամուրով անզուլ եռանորդ մը այս առարուան ընթացքին 1391 նոր անձամանազքց եւ ծրագրած է Յորեինական տարիին իր ընդհանուր թիւը բարձրացնել 40.000ի:

Պիսի ուղեկի որ Ամերիկայի մէջ սկսած այս արշաւին օրինակը խթան մը ըլլայ մեր բոլոր Մասնաճիւղերուն, Հ. Բ. Ը. Միութիւնը ո՞րքան մեծանալու մէկ տասներորդը արեգործականի զրօշն ատէն պիսի ծառայէ ազգին, եւ անոր անձամանները, հայ կեանիրն մէջ մեծ լիցաշրջուու մը յառաջ պիսի զայ . այսինքն ազգը պիսի ներկայացել:

Բարեկամուկան ողցոյններս կ'ուղեկի մեր կեղծը . Յանձնամուրով նոյնքան աւելի հոգեկան զանունակութիւնը, մեր բոլոր Մասնաճիւղերուն ու անդամներուն, եւ կը մաղթեմ որ իրենց սիրելի Միութեան 49րդ տարին տօնեն արժանապայի շարութիւններով:

Նիւ նորք, Հ Ապրիլ 1955

Ալեք ՄԱՆՈՒԿԻՆՅԱՆ
Նախագահ



ԶԵԿՈՅՑ

ՓՄԻՉ ԳԱԼ ՈՒԶՈՆ ՀԱՅ ՀԱՄԱՍՎԱՐԱԿԱՆ ՈՒՍԱԽՈՂՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

ի գլուութիւն երկսեռ հայ ուսանողներուն որոնք կը փափարին Փարիզ գալ համալսարանական կամ քաբճազօյն ուսուու ստանալու համար, կը յայտնելի թէ, Փարիզի ՄԱՐԻ ՆՈՒՊԱՐ ՀԱՅ ՈՒՍԱԽՈՂԱՑ ՏՈՒՆԸ կինայ սենեակ հայթայթել իրենց, պայմանաւ որ ղեմամերը տախալ մասնաւոր Ֆրանսերէն խնդրազրով կատարուած ըլլան չ. Բ. Ը Միութեան Փարիզի Գրասնեակին միջոցաւ, առ առ աւելն մինչեւ Յուլիսի վերջը:

Այս տպեալ խնդրազիրները ստանալու համար զրբի լիշեալ գրասնեակին ստորև նշանակուած հասցեով, թեկնածուները իրենց խնդրազրին պարախին կցել իրենց պատասխանը Փարիզի Համալսարանական վերատաշին մէկ հարցարանին որ արդէն իրենց զրիւած պիտի ըլլայ խնդրազրի բանաձեւին ննաւ:

Անոնք պարախի իրենց խնդրազրին միացնել նոտեւ:

1. — թժշկական վկայազիր մը՝ որ երեք ամիսէ առաջ տրուած ըլլալու չէ:

2. — Փարիզեան համալսարան մը կամ քաբճազօյն վարժարան մը արձանազրուած ըլլալը հաստատող վկայազիր մը, Ասէները Բարձրագոյն Վարժարան չն համարուիր:

3. — Շորո նկար, դիմացէն բաշուած՝ խրնութեան նկարի ծաւալով:

Անհրաժեշտ է որ թեկնածուն տիրացած ըլլայ Ֆրանսական պաշոյի կամ անոր համազօր ուսման վկայականի մը. ինչ որ արդէն յայտնած պիտի ըլլայ խնդրազրին մէջ:

Ուսւանողին կը տրամադրուի առանձին կամ երկու հոգինոց սենեակի մը: Առ այժմ տրամադրելի առանձին սենեակ չկայ, որով նոր թեկնածուները պիտի բաւականան երկու հոգինոց սենեակով:

Համաձայն Պայմանագրութեան, Մարի Նուայր Ուսւանողական Տան մասնաբարութեան պատասխանաւուն է. Ուստանի Ֆրանսական Վարչութիւնը, որ Տան ծախրերը կը հոգայ ուսանողներէն զանձուած վարձերով: Ըսել կ'ուզենք թէ օրի սենեակ չկայ:

Թեկնածուներուն կը յանձնաբարուի ըստ կարծիւյն կանուխ ներկայացնել իրենց խնդրանքը. Թրպէս զինան:

Մեծամատ ցանկալի է նաեւ որ թեկնածուները իրենց ուսանողութեան բովանդակ տեւողութեան համար նոխապէս ապահոված ըլլան նիւթական անհրաժեշտ միջացները:

Հանք անմիջապէս թէ Փարիզի մէջ ուսանող մը ապրելու եւ ուսանելու համար ամսական առնուազն 25,000 Ֆրանսի պէտք ունի: Առանց այդ նուազագոյն պատրաստութեան դառն յուսախարութիւն եւ վասնաւուր զրկանքներ միայն կը պասսեն հայ ուսանողին Փարիզի մէջ:

Փարիզ, 31 Մարտ 1955

Դիւան չ. Բ. Ը Միութեան
Ներոպայի կնքը. Յանձնածողովի

ԶԵԿՈՅՑ

ԱՐԵՍԱՎԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԵՐԸ ՔԱԶԱԼԵՐՈՒ ՈՒՓԱՅԷԼ ՄԱՐԿՈՍԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հիմնարկութեան կանոնագրին, այս Հիմնարկումը բաշալիքուելիք արհեստագիտական ուսուուներն են, ճարտարապետութիւն, գործնական երկրաչափութիւն, բիմիազիտութիւն, մեքնագիտութիւն, երեսրազիտութիւն, ճարտարապետական գծագրութիւն. Ռատիօ, կտաւազործութիւն, ժամանակութիւն կանագործութիւն եւ համարնման արհեստագիտական հնդիքը:

Հայտ միեւնուն կանոնագրութեան, իրաւաբանութիւն, թժշկութիւն, նկարչութիւն, երաժշտութիւն, զրականութիւն, մանկավարդութիւն եւ այլ մտաւորական ազատ սապարէգներու պատրաստող ճիւղեր դուրս կը մնան բարերարին առաջարածած եւ պարտադրած ճիւղեր:

Թեկնածուները պարախին զիտալ թէ տրուելիք ուսումնամատութական կամ այլ սահմանաւու են հոգալու միմիոյն արհեստագիտական վարժարանն կողմէ պահանջուած տարեթոշակը, զասագիրերը, զպրոցական զործիքները եւ տունէն վարժարան երթեւեկի ծախրերը պիտօնէի սահմանին մէջ:

Առողջմէ գորո որոր ծախրերը, այսինքն՝ բնակութիւն, նուունդ, հազուաւ, թժշկական խնամքը, եւ այլ պատահածուին ծնողաց կամ անոր պաշտպանութիւնը ստանձնող անձիքը, հաստատութիւններու կամ բնկերութիւններու կողմէ:

Հիմնարկութեան նիւթական բաշալիքութիւնը երեք աարիէն աւելի չկրնար տեսել:

Հիմնարկութիւն թօշակներէն կ'օգտուին չբաւութութիւնին հաստատուած եւ ծագումով հայ ընդունակութիւններ:

Թեկնածուն, որ առնուազն 15 տարեկան ըլլալու է, պարտի բաշահմուս ըլլալ Ֆրանսերէն լեզուի:

Թեկնածուն առ առնուազն զր պարտի զիտնալ կամ որովի:

Թեկնածուն խնդրանքները ուղղուելու են Հ. Բ. Ը Միութեան ներոպայի կնքը. Յանձնածողովին ստուգակի խնդրանքները ուղղուելու են Հ. Բ. Ը Միութեան ներոպայի կնքը. մասնաւոր տախալ թեւ նշանակուած հասցեով, իրաւաբանիւր տարրաւ Մարտէն մինչեւ Յունիսի վերջը, մասնաւոր տախալ թեւ նշանակուած հասցեով մը որ կանխաւ կը զրկուի փափարուղներուն Միութեան Փարիզի գրասնեակին կողմէ: լեցուենդրազրով մը որ կանխաւ կը զրկուի փափարուղներուն Միութեան Փարիզի գրասնեակին կողմէ:

ՄԱՐԱՆԻ ՏԱԿ ԵՎ

ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՉԵՌԱԳՐՈՒՑ ՄՐԳՈՑ ԸՆԿՈՐԵՑՄԱՆ

ԴՐԱՋԱՐԴ ՀՈՏՈՐ

ԿԱԶՄԵՑ

ՆՈՐԱՅԻ ԵՊՍ. ՊՈՂԱՐԵԱՆ

ԶԵՌԱՑ ՃԱՄԱԳԻՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ Ա. ԵԿԵՂԵՑԻՑ

ԱՐԱՐԵԱՆ ՄՐԳՈՑ ԹԱՐՄԱՆՎԱՑ ՄԵՐՈՑ

ՍԱՀԱԿԱՅ ԵՒ ՄԵՍՐՈՊԱՅ

ԵՒ ԵՐԱՆԵԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԱՑ ՄԵՐՈՑ

ԳԻՒՏՈՅ ԵՒ ՅԱՎԱՆՆՈՒ ՄԱՆԴԱԿՈՒՆԻՑ

ԵՒ ՄՐԲՈՅՆ ՆԵՐՍԻՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅՆ

ՆԱՐԵԿ
ԱՀՕԹԱՄԱՏԵԱՆ
Ա. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՅԻՈՅ

ԱՐԴ ՀԱՅԵՐԵՆ ՎԵՐԱՎԵՑ
ԹՈՐԴՈՄ ԽՊԻՍԿՈՊՈՍ

Դ. ՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ

ԵՐՈՒՍԱԼԵՄ
ՏՊԱՐԱՆ ՄՐԳՈՑ ՅԱԿՈՐԵԱՆՑ
1955



Ե. ՑՊՈ.ԳՐՈՒԹԻՒՆ

Դոկ վերապարծուելու համար նոյն կեղը. Ցանձնաժողովին, Բարեգործականի տեղական Մասնաճիւղներուն միջոցաւ.

Թեկինածուն պարտի կանխաւ յանձնառու ըլլալ յարգելու Հիմնարկութեան դանոնազիբը որ իրեն պիտի զրիսուի խնդրանքի բանածելին ննու, Արհեստագիտական վարժարանին ընտրութեան մէջ վերջին ձայնը կը պատկանի Հիմնարկութեան Ցանձնախումբին,

Փարիզ. 1 Ապրիլ 1955

Հ. Բ. Հ. Միութեան
Եւրոպայի կեղը. Ցանձնաժողով

UNION GÉNÉRALE ARMÉNIENNE DE BIENFAICANSE
11, Square Alboni — PARIS (16^e). Tel. Trocadero 03-18